

№16



ԻՈՒՆ

ՊԱՇՏՏՆԱԹԵՐԹ
ԱՏՐԻԱՐՔՈՒԹԵՄՆ
ՀԱՅՈՓ
ՆՐՈՒՍԱԳԷՄԻ

ԾԸ ՏԱՐԻ

Դ-Ե-Զ

1984



ՄԻՈՆ

ԱՄՆԱԳԻՐ
ԿՐՕՆԱԿԱՆ-ԳՐԱԿԱՆ-ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹ ԵՐՈՒՍԱԼԷՄԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐԲՈՒԹԵԱՆ

ԵՇ, ՏԱՐԻ — ՆՈՐ ՇՐՋԱՆ

1984

Ապրիլ - Մայիս - Յունիս

Թիւ 4-5-6

1984

April - May June

No. 4-5-6

SION

VOL. 58

A MONTHLY OF RELIGION, LITERATURE AND PHILOLOGY
OFFICIAL PUBLICATION OF THE ARMENIAN PATRIARCHATE, JERUSALEM

Proprietor: His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem



10001-85P
20/98

St. James Press, Jerusalem

digitised by

A.R.A.R.@

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ Տ. Տ. ՎԱԶԳԵՆ Ա. Ի ԶԱՏԿԱԿԱՆ ՔԱՐՈՁԸ

Ս. ԷԶՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐԷՆ

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Մրբոյ. ամէն:

«ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱԻ Ի ՄԵՌԵԼՈՅ»:

Սիրելի հաւասացեալ ժողովուրդ,

Աւխարհի վրայ վերսին զարուն-է բացուել ու զարնան հետ ուրախութիւնը նոր կեանքի զարթոնքի: Այսպէս ահա զարուն է աւխարհում եւ զարուն մեր արեւում: Եւ ինչպէս ամէն զարուն նոր զարուն է եւ նոր զարթոնք, այնպէս էլ Քրիստոսի Յարութեան աւեժիսը ամէն սարի նոր աւեժիս է հանդիսանում:

Մենք՝ մարդիկ, միշտ եւ տեսապէս փոփոխական ենք: Անվերջ հոսող ժամանակը ինչ-որ չափով մեզ կերպարանափոխում է: Երբեմն մտալուով է մեր ապրելու ուրախութիւնը, երբեմն նուազում է մեր կեանքի աւելումը, երբեմն հանգում է մեր յոյսերի նրազը, երբեմն ընկնում ենք հոգու ու մարմնի փորձութիւնների յորձանքի մէջ, ու այսպէս կեանքի այլեւձուներէի, տագնապների մէջ, որոնում ենք փրկութեան մի լաս, մի նոր ստուգութիւն, մի պայծառ արահետ, նոր եռանդով, նոր լաւատեսութեամբ վերսին նուիրուելու մեր ապրած կեանքին, մեր ձեռաց գործերին, մեր իսեւելներին: Կամենում ենք վերանորոգուել, այլակերպուել, դառնալ աւելի անառատ, աւելի կատարեալ, աւելի բարի ու արդար:

Տխուր պիտի լինէր կեանքը առանց զարնան, առանց հոգեկան նոր լուսաբացի, հետաքրքիր առանց Քրիստոսի Յարութեան աւեժիսի:

Սիրելի հաւասացեալներ, այս զարնան առաւօտեան, Սուրբ Էջմիածնի բարձունքից, այս խոհերով ձեզ բոլորիդ բերում եմ աւխարհաստան այս մեծ աւեժիսը:

Յիսուս՝ Որդին Աստուծոյ, իջաւ աւխարհ, եղաւ մարդ, ապրեց, գործեց ու տառապեց: Նա մարդացաւ, որպէսզի երկրի վրայ ապրի փորձառութիւնը մարդկայինի, որպէսզի ըմպի դառնութեան բաժակը մարդկային ողբերգութեանց, ունենալով մի նպատակ. այն է՝ օգնութեան ձեռք երկարել

մարդկութեան եւ բաց առնել նրա առաջ փրկութեան մի նանապարհ, նանապարհը մեղերից ազատ մի կեանքի; նանապարհը արդար ու խաղաղ մի կեանքի:

Յիսուս՝ մարդացեալն Ասուած, երկրի վրայ բաժանեց տաճապարի հակասագիրը մարդկանց, հեթարկուեց մարմնի ու հոգու չարչարանների, խոնարհութեամբ իր վրայ վերցրեց. ողջ մարդկութեան մեղքի ու չարիքի դատարար ծանուցիւնը, մահն իսկ նաեակեց խաչափայտի վրայ ու գերեզման իջաւ ծանր հարի սակ:

Կասարուեց սակայն հրաւեր մեծագոյն: Երեւ or յետոյ նրա գերեզմանը դասարկ գտնուեց Իդաբեր կամանց, հրեւսակը աւետեց՝ «Զի՞ խնդրէ՞ գլեմ: դանին ընդ մեռելալ: Զէ ասս, այլ յարեալ» (Լկա. ԻԴ. 6): Յիսուս, իբրև Ասուած, քանզի էր կնիքը բնութեան օրինակափութեան եւ մեռելներից յարութիւն էր առել ու բարձրացել դէպի անհուր երկնքի:

Յիսուսի Յարութիւնը խորհրդանիշն է չարիքի ու մեղքի կապանքների քանդման, սուղութիւնը բարւոյ ուժերի յաղթութեան, նանապարհը հոգու փրկութեան:

Այսպէս է, որ փրկութեան մի լատս որոնող մեր ծարաւի հոգիները, ամէն տարի նոր յոյսերով, նոր սպասումներով, նոր լաւատեսութեամբ մանկացած ւրտերով, դիմաւորում են Քրիստոսի Յարութեան աւետիսը, Յարութեան շնորհներով թօթափելու համար իրենց սկարութիւնները, գտնելու իրենց իսկութիւնը, իրենց կեանքի արդար ուղին: Յարութեան աւետիսը երկնքի պատասխանն է մեր բարոյական խղճի գարթօնի ու հրաւերը՝ քանզի մեր կեանքի չարիքի ու մեղքի շղթան եւ դառնալու նոր մարդ, բարի գործերով արդարացեալ, մեր հոգիների փրկութեան յոյսը ծարած մեր ւրտերով:

Լսենք մեծ առաքեալի պատգամը՝ «Զի մեղքի թուակը մահ է, այլ Ասուածոյ շնորհները յարիտեանական կեանք ի Քրիստոս Յիսուս Տէր մեր» (Հռոմ. Զ. 23):

Դուք, հարազատ գաւակներ առաքելական մեր Մայր Եկեղեցու, Զատկական սրբազան այս ժամին, երբ հաւաքուել էք յուսացեալ ւրտերով Փրկչի Իջման բազմադարեան այս սուրբ տաճարի կամարների ներքեւ, բաց արէք ձեր ւրտերը եւ հաղորդուեցէ՛ք Ասուածորդու հրաւարի խորհրդով; եւ հոգով ու մարմնով վերանորոգուած, ուխտ կատարեցէ՛ք, նուիրական խոսում տուէ՛ք անտայթափ ընթանալու աւետարանական կենտար պատգամների ուղիով, հեռու պահելու ձեզ անմահուր փորձութիւններից, լինելու անելի ու անելի կատարեալ, մահուր ու պարտաւանայ ձեր ընկանեկան կեանքում, ձեր աշխատանքի վայելում, ձեր ընկերային համայնական կեանքում, լինելու նաեւ կարգապահ, շնորհարար քաղաքացիները ձեր հայրենիքի:

Աղօթեցէ՛ք նաեւ, որ սուրբ Յարութեան շնորհներով առաւել անեն ու ամրապնդուեն մարդկային աշխարհում՝ խաղաղ գոյակցութիւնը ազգութիւնների եւ արդար յարաբերութիւնները պետութիւնների միջեւ, որպէսզի անցեալում բազում անգամներ արիւնով ներկուած մեր երկրագունդը այլեւս եր-

բեմ, երբեք չսեռնի սեւ ուրուականը պատերազմի, որպէսզի այլես ոչ մի պետութիւն չհամարձակուի լինել աներակների հարսարապետ, որպէսզի փլասակների ու դիակների սակ չխեղդուեն երգն ու ծաղիկը աշխարհի:

Այո՛, աղօթք արարէ՛ք, որ Քրիստոսի Յարութեան շնորհներով, սիրոյ եւ խաղաղութեան ոգին լուսաւորի սրտերն ու ձեռաց գործերը մեր օրերի պետութեանց ղեկավարների, որպէսզի իսպառ խորհակուեն բոլոր զէնքերը պատերազմի, եւ խաղաղութեան օպիսակ աղանձին ազատ ու անվտանգ ստաւունքի աշխարհից աշխարհի:

Մարդասիրութեան ու խաղաղութեան ոգու ամրապնդումը անելի է անհրաժեշտ է մեր օրերում: Պատերազմները դժուար թէ վերանան, ինչքան ժամանակ աշխարհում սիրական են ազահութիւնը, շահագործումը եւ սիրապետելու մարմազը, մինչ զինարանները լինն են *ատմական* ռումբերով: Մարդկանց եւ ժողովուրդների միջեւ կայուն բարեկամութեան եւ շինարար գործակցութեան մթնոլորտի ստեղծումը այսօր նոյնքան հրամայական է ինչքան զինաքափումը:

Այսպէս է, որ նաեւ դարեր ու դարեր անարկու ողբերգութիւններ ապրած ու 1915ի Եղեռնը տեսած մեր ժողովուրդը, այսօր փրկութեան ու վերածնունդի ափին հասած, պիտի շարունակի իր վերելքն ու ծաղկումը համայն հայ ժողովրդեան որ ի Հայաստան եւ ի սփիւռս աշխարհի: Աստուած մի արասցէ, բանաստեղծի խօսքերով ասած, որ «վերսին կանգնենք մեր ժանիքաւոր նակասազրի առաջ նակաս առ նակաս»:

Մեզ՝ հուսանքեալներին համար, մարդասիրութեան ու խաղաղութեան ոգու մարմնացումն է Փրկիչը մեր Քրիստոս, իսկ նրա Յարութիւնը՝ գերագոյն ստուգութիւնը այդ ոգու յարթութեան: «Ձի ոչ է արհայութիւն Աստուծոյ կերակուր եւ ըմպելի, այլ արդարութիւն եւ խնդութիւն եւ խաղաղութիւն ի Հոգին Սուրբ» (Հովմ. ԺԳ. 17):

Քող աշխարհի ու ողջ մարդկութեան երկնականարի վրայ յաւէտ շողայ լոյսը Քրիստոսի, լոյսը Արդարութեան Արեգակի եւ խաղաղութեան Իշխանի:

Փա՛ւր Յարութեան Փրկիչին մեր Յիսուսի Քրիստոսի, այժմ եւ յաւիտեանս ամէն:

22 Ապրիլ 1984

ԿԱԹՈՂԻԿՈՍԱՐԱՆ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ

ԱՆՔԻԼԻԱՍ - ԼԻԲԱՆԱՆ

Քիւ 100:84

Անքիլիաս, Ս. Զասիկ, 1984

Ամենապատիւ

Տ, Եղիշէ Արեւայս, Տէրտէրեան

Պատրիարք Հայոց Ս. Երուսաղէմի

Երուսաղէմ

Սիրեցեալ Եղբայր Ի Քրիստոս,

Մօտ օրէն, ողջ քրիստոնեայ աշխարհը ցնծութեան պարումներով պիտի դիմաւորէ մեր Տիրոջ Յիսուսի Քրիստոսի Յարութեան տօնը: Քրիստոնէական Եկեղեցին իր հիմնադրութեան առաջին օրերէն Ս. Յարութիւնը ըմբռնած եւ ապրած է որպէս իր կեանքի սիրտը: Քրիստոսի Յարութիւնը ոչ միայն եղաւ պատկուսը իր ճնօրինական կեանքին, այլ նաեւ եւ միանգամայն իր քարոզութիւնը իմաստաւորող, իր կրօնին նեմարտութեան կնիքը հանդիսացող դէպքը: Ահա թէ ինչու Պօղոս Առաքեալ համարձակ եւ աներկբայ կը յայտարարէ. «Եթէ Քրիստոս չիցէ յարուցեալ, ընդունայն է քարոզութիւնն մեր, ընդունայն են եւ հաւատք ձեր» (Ա. Կորն., ԺԵ. 14):

Մեր ազգի ողջ պատմութիւնը վկայ է այն նեմարտութեան, որ Յարութիւնը հայ ժողովուրդի կեանքին մէջ գրաւեց առանցքային, կեդրոնական դիրք մը: Մեր ժողովուրդին համար մահուան վրայ Քրիստոսի, տարած յաղթանակը յոյսի եւ արիւթեան, անմահութեան եւ յաւերժութեան ձգտումի ներշնչող ոյժ դարձաւ:

Այս օրերուն, մեր բոլորի ջանքերը ներդաւենակելով՝ յարուցեալ ժողովուրդի յարութեան պատճառով ոգին պէտք է կենդանի պահենք մեր ազգի կեանքին մէջ Ի Մայր Հայաստան եւ Ի սփիւռս աշխարհի:

Ահա այդ սիրոյ եւ միութեան ոգիին մէջ կ'ողջունենք Ձեր Սիրեցեալ Եղբայրութիւնը եւ Ի խորոց սրտի կ'աղօթենք, որ Յարութեան մեծանորոզիչ, խորհրդագործ ոյժը ծաղկեցնէ Ձեր Եղբայրութեան, Երուսաղէմի Պատրիարքական Աթոռի եւ Ս. Յակոբեանց ուխտեալ Միաբանութեան գործունէութիւնները որպէս յառաջագնաց քայլ Հայութեան յարութեան կանգնումը վրայ:

Մնամք եղբայրական սիրոյ ողջունիւ

Աղօթակից

Կ Ա Ր Ե Գ Ի Ն Բ.

Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ

ՊԵՏԱԿԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹԻՒՆ

Վատիկան, 18 Մայիս 1984

Ն. Ամեն. Տ. Եղիշէ Արքեպս. Տէրտէրեան

Պատրիարքարան Հայոց — Երուսաղէմ

Սրբազան Քահանայապետը մեծապէս հրճուեցաւ ընդունելով Քրիստոսի Ս. Յարութեան տօնին առիթով իրեն յղած Ձեր բարեմաղթութիւնները: Ան խնդրեց ինձմէ յայտնել Ձեզ շնորհակալութիւն եւ վստահեցնելու Ձեզ իր աղօթքներուն մասին, Ձեզի եւ Ձեր ժողովուրդին համար:

Նորին Արքութիւնը կը բաժնէ Ձեր յոյսը թէ Ս. Չատիկ աւետիսը պիտի գտնէ իր արծազանգը մարդոց սրտերուն մէջ եւ այսպէսով պիտի փութացնէ իրենց բաղձանքը Աստուծոյ հետ բարւոյր յարաբերութեան, նկեղեցիներու միջեւ սիրոյ եւ համագործակցութեան եւ ժողովուրդներու միջեւ խաղաղ գոյակցութեան:

Կ'օգտագործեմ այս առիթը արտայայտելու մեր յարգալիր բարեմաղթութիւնները Ձերդ Ամենապատուութեան, մինչ կը բաժնենք հոգեւոր ուրախութիւնը մեր Փրկչին եւ Տիրոջ հրաշափառ Յարութեան:

Եղբայրական սիրով ի Քրիստոս՝

ԿԱՐՏԻՆԱՆ, ՔԱՅՏԷՐՈՒ

Պետական Քարտուղար

LAMBETH PALACE, LONDON, SE1 7JU

EASTER 1984

His Beatitude Yeghishe Derderian,
Armenian Patriarch of Jerusalem,

Your Beatitude,

One of the symptoms of Christian disunity is our failure even to be able to celebrate the Gospel of Christ's resurrection at the same time. But while we await the day when we shall be able to do this every year, the occasional coincidence of the Eastern and Western Calendars give us a kind of foretaste of the joy of Christian unity. This, if it is anything, is a unity of proclamation in which the Churches of Christ with all their diversity throughout the world tell out in unison the good news of his saving death and liberating resurrection.

So this Easter, when Christians in East and West celebrate their Lord's new life together, we are spurred on in the ecumenical search for unity. However, our common celebration of Easter reminds us again of the purpose of the ecumenical task: to proclaim the death and resurrection of Jesus Christ to a dying world itself in search of new life.

At the Easter festival, therefore, I want to do more than simply exchange Easter greetings. It is also my hope that our Churches will begin to take our Lord's Paschal prayer for the unity of his disciples more seriously because it is intimately linked to the proclamation of the Easter Gospel. It is a prayer for unity 'that the world may believe'. If we do this then we may also begin to receive more fully the Risen Lord's gift of unity and hear him as he says to us 'Peace be unto you'.

May this Easter gift of peace be ours as we re-dedicate ourselves and our Churches to Christ's Unity through His Cross and Resurrection.

Your Beatitude's Beloved Brother in Christ,

DR. ROBERT RUNCIE

Archbishop of Canterbury



Հ Ե Ռ Ա Գ Ի Ր Ն Ե Ր

1 Ս. Զատիկի հրաշափառ տօնին առիթով, Ամեն. Ս. Պատրիարք Հօր կողմէ Եկեղեցւոյ Սրբազան Պատերազմ յղուած են հետեւեալ շնորհաւորական հեռագիրները:

Երուսաղէմ, 22 Ապրիլ 1984

Նորին Ս. Օծութիւն Տ. Տ. Վազգէն Ա.

Կաթողիկոս Ամենայն Հայոց

Ս. Էջմիածին

Ս. Զատիկի հրաշափառ տօնին բարեբաւօրիկ առիթով, խոնարհաբար կը ներկայացնենք Ձերդ Սուրբ Օծութեան մեր և Սրբոց Յակօբեանց Միաբանութեան պրտագին շնորհաւորութիւնները, խնդրելով Բարձրեալն Աստուծով որ շնորհէ Ձեզ յաջողութիւններով լի երկար և առողջ կեանք, և Մայր Աթոռ Ս. Էջմիածնին՝ անսասանութիւն և բարգաւաճում:

ԵՂԻՇԷ ԱՐԲԵՊՍ. ՏԷՐՏԷՐԵԱՆ
Պատրիարք Հայ Երուսաղէմի

Երուսաղէմ, 22 Ապրիլ 1984

Նորին Սրբութիւն

Յովհաննէս - Պօղոս Բ. Պապ

Վատիկան

Ս. Զատիկի հրաշափառ տօնին բարեբաւօրիկ առիթով, յարգանք կը ներկայացնենք Ձերդ Սրբութեան մեր սրտագին շնորհաւորութիւնները, մաղթելով Ձեզ շարունակական առողջութիւն և Ձեր մեծ Եկեղեցիին՝ բարգաւաճում: Թող Ամենակարողն Աստուած յաջողութեամբ պսակէ Ձեր բարի վանքերն ու ծրագրերները:

ԵՂԻՇԷ ԱՐԲԵՊՍ. ՏԷՐՏԷՐԵԱՆ
Պատրիարք Հայ Երուսաղէմի

Երուսաղէմ, 22 Ապրիլ 1984

Ն. Ամենապատուութիւն Պիմէն

Պատրիարք Համայն Ռուսինոյ

Մոսկուա

Ս. Զատիկի հրաշափառ տօնին առիթով, կը ներկայացնենք Ձեզ մեր եղբայրական և ջերմ շնորհաւորութիւնները, սրտագին մաղթանքներով Ձերդ Սրբութեան առողջութեան և բարգաւաճ գործունէութեան համար:

ԵՂԻՇԷ ԱՐԲԵՊՍ. ՏԷՐՏԷՐԵԱՆ
Պատրիարք Հայ Երուսաղէմի

ՓՈՒՆՆ ԽՄԲԵԳՐԱԿԱՆԻ

ՊԱՏԳԱՄ՝ ԵՒ ՈՉ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Քրիստոսի՝ մեր Փրկչին՝ յարութիւնը, իբրև իրողութիւն՝ զոր դաբաւոր և բազմակերպ ոգորումներ չեն կրցած հերթել, պատհուժեան վերաբերող հարց մըն է անշուշտ. և իբր այդ, կը պատկանի այն ժամանակին՝ ուր տեղի ունեցաւ անիկա: Բայց իբրև հոգեկան խորհուրդի զործ կամ եղելութիւն, իր նշանակութեամբը, իր ներգործութեամբը և անսպառ հետևութիւններովը, այլ ևս յաւերժաբար կը պատկանի բոլոր ժամանակներուն և բոլոր սերունդներուն, որոնք մարդկային կեանքի շղթան կ'օղակաւորեն դարերուն անձայր շարունակութեանը մէջէն: Այս պատճառաւ, արժէքը՝ զոր կը ներկայացնէ ան ըստ ինքեան և մեզ համար, այլ ևս բարոյական է յաւելա քան պատմական. ու դասը՝ զոր իր տօնը կ'աւանդէ աշխարհի, տարեգրական յիշատակութիւն մը ըլլալէ աւելի՝ բարոյական պատգամ մըն է մանաւանդ, մարդկային հոգիին տրուած:

Ճիշդ ատոր համար, պատշաճ է թերևս այդ անկիւնէն մանաւանդ, այսինքն՝ բարոյական լոյսին տակ աւելի դիտել զայն:

Գաղափարը, զոր կը պանծացնէ անիկա, յարութեան խորհուրդը, անտարակոյս անմահութեան միտքն է զերազանցօրէն: Յարուցեալ Փրկիչը հրաշալի ապացոյցն է մեծ ճշմարտութեան մը, որ քրիստոնէական հաւատքին միջոցաւ հաղորդուեցաւ մարդկութեան: Այդ ճշմարտութիւնը այն գաղափարն է նախ, թէ բուն կեանքը՝ որուն կը ձգտի մարդս իր ամբողջ գոյութեամբը, ոչ թէ մարմինին կեանքն է, այլ հոգիինը. մարմինը՝ անդրուվար մը, միջոց մըն է սոսկ, որուն դերը աւարտելէն շտաբը՝ վերջացումովն իր գոյութեան, հոգին կը շարունակէ իր կեանքը, աւելի լուսաւոր և գիտակից էութեամբ. և յետոյ՝ հատուցումին սկզբունքը, այսինքն այն մտածումը թէ այս աշխարհի վրայ անկատար մնացած արդարութիւնը ուրիշ և աւելի բարձր կեանքի մը մէջ անհրաժեշտօրէն պիտի գտնէ իր լրումը. արդարութիւնը բարոյական վիճակ լինելով առաւելապէս՝ բարոյական կամ հոգեկան ոլորտի մէջ է աւելի որ կրնայ գտնել անթերի զոհացում:

Այս տեսութիւնը, իբր վարդապետութիւն, հաւատոյ մաս կազմած այլ ևս մեր կրօնական համոզումներու դրութեան մէջ, մին է ամենէն ներշնչող և կազդուրիչ ուժերէն, որոնք վեր կը բռնեն մեր կեանքը՝ երկրաւոր իրադարձութեանց ընթացքին զինքը զգետնող ազդեցութիւններէն:

Առանց անմահութեան հաւատքին, միտքը պիտի մնար սուզուած մշտական թանձր խաւարի մը մէջ, սիրտը պիտի անշնչանար տեսական մեռելութեան մը ծանրոցին տակ, իսկ բարոյականը պիտի վերածուէր գործութեանց թոհու բոհի մը: Առանց անոր՝ մարդը յաւերժական գիշեր մը միայն պիտի ունենար իր զլիտուն վերերը, մշտակեղծ ծով մը՝ իր հոգիին խորը, և անյատակ անդունդ՝ իր քայլերուն առջև:

Եթէ, ստուգիւ, անմահութեան հաւատքը չլուսաւորէր մեր էութիւնը, անվերջ և աննկարագրելի շուարուով մը պիտի մասնուէր մեր մտածողութիւնը։ Մարդկային բնութեան մէջ ամէն ինչ կը ցուցնէ թէ անհուն առարկայի մըն է որ կը ցանկանք ու կը ձգտինք մենք հոգևին։ Բացարձակ և անխառն ճշմարտի մը, գեղեցիկի մը և բարիի մը տենչը անխաբ իրողութիւն մըն է ներքին մարդուն համար, որ կը զգայ թէ պիտի չկարենայ կատարելագոյն երջանիկ լինել առանց անոր զոհացումը ստանալու։ Միևնոյն ժամանակ ոչինչ սակայն աւելի պայծառ է քան սո սորամախոհութիւնը թէ՛ եթէ սահմանաւոր բարի մը միայն լինէր մեր ձգտումին վախճանը, զմեզ անոր մղող հրայրքը հետզհետէ պիտի շիջանէր մեր մէջ՝ որքան աւելի մերձենայինք մեր ըզձակէտին։ Մինչդեռ բոլորովին հակառակն է որ տեղի կ'ունենայ։ Մտքի, սրտի և հոգւոյ առաւելութիւններով օժտուած մարդիկ որքան աւելի խորասան ճշմարտիին ծանօթութեան, գեղեցիկին սիրոյն և բարիին կիրառութեանը մէջ, այնքան աւելի կը հրահրուին իրենց մէջ անոնց իզձն ու ծարաւը․ ինչ որ ապացոյց մըն է ինքնին թէ մեր հոգեկան բարձրագոյն կարողութիւնները ունին անսահման աարողութիւն մը՝ որ անհուն բարիով մը միայն պիտի կարենար լեցուիլ։ Բայց ի՞նչ է որ կու տան մեզի այնքան սեղմ այս բնութիւնը, այնքան նեղ այս աշխարհը, այս կարճ կեանքը և այնքան անկատար այս իրականութիւնը՝ զովանելու համար անձկակարօտ հոգիին այրուցքը։ Եհ՛ուզենք ճանչնալ, սիրել, ունենալ, վայելել, ապրել՝ ի մի բան՝ և ապրիլ կարելի եղածին չափ աւելի կեանք մը, և անա ամէն տեղ կը հանդիպինք մթութեան, պատրանքի, բաժանումի, տառապանքի և մահուան միայն։ Ինչպէս բացատրել զգացուած անառիկ կարիքներու և հանդիպուած փանաքի միջոցներու այս անուշի անհամեմատականութիւնը։ Կենդանին իր բնագոյրը ունի, որ շեշտակի և մեքենականօրէն կը տանի զինքն իր կէտադրած նպատակին։ Թիթեռնիկը իր թրթուրին և թռչնիկը ձուին մէջ թևեր ունին, զորս օր մը կը պարզեն լոյս օդին մէջ՝ հասնելու համար իրենց վախճանին։ Մարդը միայն, բանաւոր մարդը, որ գիտակցութիւնն ունի անհունին, պիտի մնայ անհաղորդ իր իզձերուն լրումին, մնալով այսպէս ամենէն եղկելին ու փանաքին արարածներու կարողին մէջ, որուն՝ ընդհակառակն՝ կը ճանչցուէր ինքը զուխն ու պատկը։ Եթէ, ինչպէս կ'ըսէ արդի իմաստասիրութեան ամենէն մեծ դէմքերէն մին, եթէ այսպէս պիտի վերջանամ և չիք դառնամ իտէայի ճամբուն սկիզբը նոյնիսկ, ինչո՞ւ համար Աստուած յայտնուեցաւ իմ բանակահոթութեանս։ Ինչո՞ւ համար անյեղն ու յաւիտենականը մշտական առարկան ըրաւ մտածումին։ Ինչո՞ւ ինձի տուաւ Ան սնէութենէն սարսափելու այս վիճակը, լինելու, ապրելու, տեսելու այս կարիքը, որ խորքն է ինքնին բնութեանս, սկիզբը բոլոր կարողութիւններուս և ձգտումներուս։ Ինչո՞ւ մասնականք ինձի տուած է սիրտ մը, զոր շի կրնար յագեցնել ոչ մէկ մարդկային սէր։ Այս կարողութիւնը, որ կարգի և կանոնի կ'ենթարկէ աշխարհը, այս միտքը՝ որ կը զլէ ու կ'անցնի գայն, այս սիրտը՝ որ կ'արհամարհէ գայն, ինձի տրուած են միթէ իմ յուսահատութիւնս նիւթելու համար։

Ոչ երբեք․ ոչ խղճմտանքը, որուն խորը, իբրև վարագուրուած սրբաբանի մը վրայ, գերբնական իմաստութեան մը լոյսը կը նշուէ, ո՛չ ողջմտու-

թիւնը, որ ցոյժն է աստուածային իմացականութեան՝ մարդկային խորհուրդին մէջ, չեն կրնար ընդգունիլ որ ժքանի մը կաթիլի համար անդունդ մը պեղուած լինի՝ և թէ ցնորք մըն է անմահութեան խորհուրդը մեր ուղեպիւն մէջ, եթէ իրականութենէ մը չէ որ մեզի կու գայ անոր տեսիլը, այն ատեն կեանքը պիտի լինէր խաբկանքէ խաբկանք խօլ վազք մը, անիմաստ և ապարդիւն. ու իտէպը՝ սին երազ մը, ինքն ըստ ինքեան համակ հակասութիւն:

Այս վիճակին մէջ իյնալէ՛ է ահաւանիկ որ Աւետարանը կ'արգիլէ զմեզ, հոգեկան և զերգանցապէս ստոյգ կեանքի մը, բուն կեանքին, իրականութիւնը բանալով և լուսաւորելով մեր հաւատքին առջև. ու մեր Փրկչին յարութեան հրաշքը այդ ճշմարտութիւնն է որ կը մտցնէ և կը բազմացնէ մեր ըմբռնումին մէջ, թոյլ շտալով որ կեանքը մնայ մեզի համար անբացատրելի առեղծուած մը, ու անհանդուրժելի բնութիւն մը որ սրտին վրայ, ու չնեքելով որ ամէն ինչ որ մեր բնութեան մեծութիւնը և ազնուականութիւնը պիտի շինէին՝ դառնան ծայրելի աննեթեթութիւններ:

Եւ յետոյ, առանց անմահութեան՝ ո՛ւր և ինչք՞ պիտի յանգէր արդարութեան հարցը, որուն զգացումը մարդկութիւնը յաւիտեանապէս սրտատանջող տիեզերական մտահոգութիւնն է: Եթէ կայ Աստուած մը, եթէ կայ բարոյական օրէնք մը, պէտք է լինի նաև հատուցումին իրականութիւնը. պէտք է որ ո՛ճիբը անհրաժեշտօրէն ընդունի իր պատիժը և առաքինութիւնը իր պսակը: Այս տեսակէտով ինչ է սակայն տեսարանը, զոր ամէն օր կը պարզէ մեր աչքին առջև երկրաւոր այս կեանքը, ուր չկայ երբեք կատարեալ հատուցում՝ ո՛չ օրինական, ո՛չ ընկերային, ո՛չ բնական և ո՛չ նոյնիսկ խլճի տեսակէտով, քանի որ օրէնքները աւելի պատժական են հոն քան թէ հատուցողական. քանի որ հանրային կարծիքը այնքան անվստահելի է հոն, որ աւելի պէտք կայ մաքառելու անոր դէմ քան թէ իր խորհուրդին դիմելու. քանի որ բնական ընթացքով մը, այսինքն Ֆիզիքական, բնախօսական, տնտեսական և այլ օրէնքներով յառաջ եկած հետեանքները՝ իբրև վոխարինութիւն մեր լուս կամ յոռի դործերուն՝ ոչ հանրական են և ոչ իսկ համեմատական. քանի որ, վերջապէս, ամենէն դիւցազնական և ամենէն յանցապարտ գործերն իսկ յաճախ կը խուսափին հոն խլճի հատուցումէն, պէտք է լինի այս կեանքէն անդրազոյն և զերիվերոյ ուրիշ կեանք մը՝ ուր մեր բնականութեան և սրտի ու բարոյական զգացման պահանջները ստանան իրենց լիուրի գոհացումը, ու առաքինութեան և երջանկութեան մէջ և վերահաստատուի ներդաշնակութիւնը, որ այնքան խախտած և խանգարուած է աշխարհի վրայ:

Եթէ արդարև զոյ է անհունապէս բարի, արդար և հզօր Աստուած մը, եթէ առարկայական արժէք մը ունի մեր բանականութեան օրէնքները, եթէ արդարութիւնը և բանականութիւնը նախապաշարու մնեք չեն, պէտք է որ առաքինութիւնը վարձատրուի և մոլութիւնը պատժուի: Այդ բանը՝ որ չի կատարուիր այս աշխարհի մէջ, պէտք է լինի ուրիշ կեանքի մը մէջ: Ու այդ կեանքն է որ մեզի մատնանիշ կ'ընէ անմահութեան հաւատքը, զոր կը հասցատէ Քրիստոսի յարութեան սքանչելիքը:

ԿՐՈՆԱԿԱՆ

«ԽԱՂԱՂՈՒԹԻՒՆ ՁԵՁԻ»

Ողջոյնի այս բանաձևը Յարուցեալ Փրկչէն սորվեցան նախկին քրիստոնէսներն ու հաւատացեալները: Հաւատացէք որ լաւազոյն մաղթանքն է այն ռեէ անձի համար ամէն ժամանակ: Խաղաղութիւնը գերազոյն բարիքն ու կարիքն է եղած և է՝ բոլոր դարերուն և բոլոր ժողովուրդներուն համար:

Յարութեան երեկոյին, մեր Տիրոջ Սիրոնի վերնատան մէջ Իր աշակերտներուն ուղղած ողջոյնի մտ բանաձևը արդէն աւետուած էր սարգիւսթեան հրեշտակներու բերնով, Բեթղեհէմի մէջ, Ս. Կնիզեան սրբազնասուրբ դիշերին: Ընաղաղութեան Իշխանն կոչուած է նոյն ինքն Քրիստոս:

Մօտ երկու հազար տարի է անցած Քրիստոսի օրէն: Սակայն մԷր է խաղաղութիւնը երկրի վրայ: Ազգերն ու ժողովուրդները երբեք իրարու հետ հաւաստեալ մարտի մարտավայել և առատուածանոց յարաբերութիւն ունեցած են: Երա՞զ է արդեօք, պարսպ յո՞յս մը, խորհանք ու պատրասե՞ք՝ խաղաղութեան յղացքը, կը մղուինք մերձ մտածելու:

Շատ անգամ, ոչ-քրիստոնէայ ազգերն ու ժողովուրդները հեզնոնքով ու իրուուներով հարց կու տան. «Ո՞ւր է Խաղաղութեան Իշխանն իր բերած խաղաղութիւնը: Ու մենք, ապշած ու անճրք-

կած, կը դժուարանանք պատասխան մը նարելու:

Այսօրուան աշխարհը կը տառապի խաղաղութեան կարօտէն: Բայց խաղաղութիւնը բանի սյո՞ով ու արիւնանդութեամբ չի հաստատուիր: Ձէ կարելի պատերազմ մղել խաղաղութեան սիրոյն: Հո՞ս է անա որ կը կայանայ մեծագոյն սխալը քաղաքագէտներուն, որոնք ապահովութիւնն ու խաղաղութիւնը կը վստահին միայն քաղաքամարտ բանակներու ու կործանողիւս զինվորու: Այդ բոլորը կը ստեղծեն վախի, կտակածի ու անվստահութեան մթնոլորտ մը, ուր խաղաղութիւնը չի կրնար արմատանալ ու աճել:

Խաղաղութիւնը ներքին, հոգեկան վիճակ մըն է: Եթէ մարդ հաշտ չէ ինքզինքին, իր խղճին հետ, արտաքին աղաղակներ չեն կրնար հանդարտութիւն բերել իր սրտին: Ընդհակառակը, երբ մէկուն միաքան ու սիրաբ պարուրուած են երկնատուր այդ խաղաղութեամբ, արտաքին աննպաստ պայմաններ ու պարագաներ, մտքոցոց նախանձն ու քամարանքը անկարող կ'ըլլան վրդովելու պայմ: Բազմաթիւ են հաւատացեալներու փորձառութիւնները այս մասին:

Ղուկասու Աւետարանին մէջ (ժԲ., 49-53), Յիսուս կ'ըսէ. «Են կրտի ձգելու եկայ երկրի վրայ... կը կարծէք թէ ես երկրի վրայ խաղաղութիւն տալու եկայ: Ձեզի կ'ըսեմ՝ ո՛չ»:

Խաղաղութիւնը Աստուծոյ ասորոգելիներէն մին է: Աստուած խաղաղութեան Աստուած է: Ուր որ Աստուած կը բնակի՝ այնտեղ խաղաղութիւն կը տրէ: Քրիստոս խաչի շուքին ներքե իսկ լեցուած

Այդ սքանչելիքը, զերբնական պարագաներու մէջ տեղի ունեցած, իրողութիւն մըն է սակայն, որ իր տեղը ունի մարդկային պատմութեան մէջ: Ու պարզուած գերեզմանը, որ շրջանակն է պատմականացած այդ իրողութեան պատկերին, յաւիտենական այն բնմն է՝ որուն վրայէն պիտի արձագանգէ միշտ այն պատգամը, զոր Ինքն իսկ հնչեցուց իր բարեկամին պարպուած գերեզմանին առջև. «Են իսկ եմ յարութիւն և կեանք. որ հաւատայ յիս, թէպէտև մեռանի՛ կեցցէ. և ամենայն օր կենդանի է և հաւատայ յիս՝ մի՛ մեռցի»:

ԱՍՏՈՒԱՄԲԱՆԱԿԱՆ

ՏԵՍԱԿԱՆ ԱՍՏՈՒԱՄԲԱՆՈՒԹԻՒՆ

358. ԶԵԻՆՆ ՎԱԿԵՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԱՊՍՏՈՅՆԵՐԸ. — Իսկ թէ ձեռն հաստատութիւնը այդպէս պէտք է ըլլայ և ոչ թէ ուրիշ ձևով, մեզի կը սորվեցնէ Սուրբ Գիրքը, ցուցնելով նոյն ինքն զՔրիստոս կարգադիր և նրամանահան այդ ձեռն, ըսելով. «Միտեցէ՛ք զնոսա յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ» (Մտթ. ԻԸՎ 19): Այս ձեռն համեմատ է սուղիքի, որ առաքելունքը կը կատարէին, ինչպէս կը հասկնուի Եփեսացի Յովհաննէսեաններու խօսքերէն, որ կը պատմուի Գործք Առաքելոցի մէջ: Կը հարցնէ անոնց Պօղոս, «Եթէ Հոգի Սուրբ ընկալոր՞՞ք ի հաւատան», ու անոնք կ'ըսեն «Թէ և ոչ Հոգի Սուրբ դուցն լուեալ է մեր»: Երբ Պօղոս վերադառնի կը հարցնէ. «Եթէ՞ մկրտուեցա՞րուք» (Գործք, ԺԹ. 2). ուրիշն յայտն է թէ, ըստ Պօղոսի, Քրիստոսի մկրտութեամբ մկրտուողները անպատճառ պէտք էր լսէին Ս. Հոգիին անսաճը և եթէ որ պէտք էր լսէին, պէտք էր որ մկրտութեան ձեռն մէջ լսէին և եթէ պէտք էր որ լսուած ըլլար Հոգիին անսաճը, պէտք էր որ արատաւանուած ըլլար միայն Քրիստոսէ հաստատուած ձևով:

Առաքելական կանոններ կ'ըսեն. «Եթէ ոք եպիսկոպոս կամ երէց ըստ Աստուծոյ բարբառոյն ոչ մկրտեացէ ի Հայր և յՈրդի և ի Սուրբ Հոգին, այլ յերիս Հայրս և յերիս Որդիս և յերիս Հոգիս, անկցի ի քանանայութենէն: Եպիսկոպոս կամ երէց ոչ յերիս մկրտութիւնս մի սրբութեանն կատարեացէ, այլ ի մի մկրտութիւնն որ ի մահ Տեառն առուաւ, անկցի ի քանանայութենէն» (Բ. Ժնք., Ծ. ԾԱ.): Առաքելաներէն վերջ բոլոր առաքելական հայրերը և նախնի հայրերը, իհննց գրքերուն մէջ ցոյց տուին մկրտութեան նոյն բանաձևը և նոյնը աւանդեցին իւրաքանչիւր Եկեղեցւոյ ժխարանին մէջ, ինչպէս որ գարուց ի դարս անփոփոխ պահուելով հասած է մեզի և կը տեսնուի բոլոր քրիստոնեայ ազգաց մէջ, որոնց գործերուն կանոնն է հնաւանդ սովորութիւնը և նախնական աւանդութիւնը:

359. ԱՆՊԱՏՃԱՒԻ ԵՐԻՑ ԱՆՁԱՆՑ — ԱՆՈՒՆՈՎ. — Կը հարցնեն ռմանք թէ արդեօք բաւական չէ՞ յանուն Աստուծոյ կամ Ս. Երրորդութեան կատարել մկրտութիւնը, որովհետեւ միեւնոյնն է զօրութիւնը և իմաստը Աւետարանին մէջ նշանակական խօսքերուն և ձեռնուն: Եթէ ի դէպ ըլլար խնդիրը լուծել ըստ դատաստանի մտաց, ի դէպ ըլլար թերեւ վաւերական համարել այսպիսի մկրտութիւնները, ինչպէս որ ռմանք կործնեցին, ինչպէս Նիկիոյոյոս Հոռոմի հայրապետը, որ կը

էր անիմանալի և անկարողացի խաղաղութեամբ, որուն բաժնեկից դարձնել կ'ուզէ իր աշակերտները. «Ձխաղաղութիւն գիժ թողու՛մ ձեզ»- և ՎԻ՛ր խոռովեացին սիրտք ձերս:

Յիսուսի աշակերտները չէին հասկնար Անոր խաղաղութեան և կորովին դողանքը: Ս. Հոգիի ստացումէն ետքն է միայն որ անոնց սրտերը եղան թէ՛ խաղաղ, թէ՛ ուրախ և թէ անվախ:

Գործք Առաքելոցի մէջ կը հարգանք թէ Պօղոս և Շիղո բանի մէջ չլիթայս կապ՝ կէս գիշերին փառաբանութիւն կ'երգէին Աստուծոյ (ԺԶ. 25): Զարմանալի

չէ ուրիշն որ Հռոմվէտոցի աղտոս, մեծաւարուստ ու իշխանական բանտապետը իր բանադակեւնիքուն ոտքը խնարհեցու, անոնց պէս տիրանալու համար Քրիստոսով պարգևուած իրական խաղաղութեան:

Առաւելուար մեր խոռովկոծ հոգիներուն այդ ներքին անդորրը սպանովելու համար է որ մարդկային կերպարանք գտեցու Քրիստոս: Այդ խաղաղութեան տիրացած մեծ ու մաքուր հոգիներն են միայն որոնք կրնան սէր ու բարիք սփռել իրենց շուրջը ամէն քայլափոխի:

ՌՈՒՐԻՆ ՎՐԴ. ՅՈՎԱԿԻՄԵԱՆ

գրէր. «Անոնք եր մկրտուած են յանուն Ամինահատեր Երբարդութեան կամ յանուն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, ինչպէս որ Գործք Առաքելոցի մէջ կը կարգաւք, որ նոյնն է ըստ Ամբրոսիոսի, պէտք չունին վերստին մկրտուելու: Բայց որովհետեւ խնդրոյն լուծուածը կախուել է Խորհուրդին հաստատութեան պարագաներէն, և որովհետեւ Քրիստոսի խօսքերը բացոյայտ են, երեք տնձերը որոշելու և իւրաքանչիւրին անտնչը տալու համար, ուտաի և աւելի հարանօրէն կարելի է ըսել թէ համարժէք բայց ոչ համակերպ բացատրութիւնները չեն կրնար իրարու տեղ գործածել Խորհուրդին վաւերականութեան բանաձեւին մէջ, Ուրիշ կերպ կրնայինք դատել, եթէ խօսքերը յիշատակուած և բառ առ բառ որոշուած չըլլային Աւետարանին մէջ, և կորելի ըլլար ըստ կոմս բացատրել նշանակուած նպատակը:

360. ԻՆՉՊԵՒՍ ՀԱՍԿԵԱԼ ՅԱՆՈՒՆ ՔՐԻՍՏՈՍԻ ՄԿՐՏՈՒԹԻՒՆՆԵՐԸ. — Կան որ կ'ըսեն թէ բանաձեւը ճշդիւ Քրիստոսէ արուած չէ, քանի որ Գործք Առաքելոցի մէջ յանուն Քրիստոսի կատարուած մկրտաութիւններ կը յիշուին: Պետքու էր հրամայէր. «Մկրտեացի իւրաքանչիւր ոք ի ձէնջ, յանուն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, ի թողութիւն մեղացն (Գործք, Բ. 38), և Սամարացւոց համար կ'ըսուէր թէ «մկրտեալք էին յանուն Քրիստոսի» (Գործք, Ը. 10), և Եփեսոսցի Յովհաննէս. «աններուն համար «մկրտեցան յանուն Տեառն Յիսուսի» (Գործք, ԺԲ. 5): Բազմապէս ըլլաւ Յիսուսի անունն յիշատակուած թիւնը Հոր և Որդւոյ և Ս. Հոգիին յիշատակութեան հետ, կ'եզրակացնեն ոմանք թէ տառաքելները իսկապէս յանուն Քրիստոսի կը մկրտէին ըսերով. «Մկրտի ծառայ յանուն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի»: Եւ որովհետեւ կարելի չէր որ առաքելները ընդգէմ գործէին Քրիստոսի պատուէրին, եթէ կար պատուէր մը ձեւին համար, ուրեմն հարկ կ'ըլլայ ըսել թէ Աւետարանին մէջ յիշատակուած խօսքերը աիբապէս մկրտութեան ձևերը չեն, Այս կարծիքը ընդունելի համարեցին ձեւին

պաշտպաններէն ոմանք ալ, և ըսին թէ առաքելները երբեմն բացատրութեամբ է որ գործածեցին այդ ձևը: Սակայն լուսազոյն է ըսել թէ այդ խօսքին մէջ ոչ թէ մկրտութեան ձևը՝ այլ տեսակն է որ կը յիշուի, իբր թէ ըսել ուզէին, Քրիստոսի հաստատած մկրտութեամբ կը մկրտուէին: Ու ասիկա կը հասկցուի մանաւանդ Յովհաննէսեանց պատմութենէն, որոնք անգամ մը մկրտուած ըլլալուն Յովհաննէս մկրտութեամբ կրկին կը մկրտուէին յա. նուն Քրիստոսի, այսինքն՝ Քրիստոսի մկրտութեամբ:

361. ԹԷԱԿԱՆ ՄԿՐՏՈՒԹԻՒՆ. — Լատինաց ծիսարանը կը հրամայէ, որ երբ մկրտութիւնը երկուանքով արուի, նախապէս քրտած մկրտութեան մասին վաւերականութեան կոսկածանք ըլլալով, պէտք է ձեւին վրայ թէականութեան բացատրութիւն մը աւելցնել՝ ըսելով. «Եթէ շեռ մկրտեալ, եւ մկրտեմ գրեզ յանուն Հոր և Որդւոյ, և Ս. Մ. Միք ծիսարանին մէջ այսպիսի հրահանգ մը չկայ, ոչ ալ հրաման՝ յայտնապէս երկացնելու թէականութեանը, բայց գործին իսկութեանը տարակոյտի տակ չի ձգուիր: Կատարածանքի պարագային պէտք է ապահով կողմին միտել և կրկնել գործը, բայց երբ կրկնուած ներեալ ըլլալով ճանդերձ, ինչպէս է մկրտութեան պարագային, բացի ի բաց ալ կորելի չ'ըլլար հերքել ցուցուած կոսկածները, որէնք չէ գործը երկուանքի տակ ձգել, այն ասան թէական կրկնումն է միակ միջոցը խնդիրը լուծելու: Բայց անհրաժեշտ ալ չէ բարձրաձայն խօսքով յայտնել միտքը և ատոր համար թէականութեան բանաձեւը կազմել, որովհետեւ պաշտօնեային ընթացքն ու դիմումը և պաշտամունքին նպատակը արդէն իր միտքը կը յայտնէ: Հետևաբար, մինքքնաւ անպատեհ չենք նկատեր Լատին ծիսարանին վերոյիշեալ ձևը, բայց անհրաժեշտ ալ չենք համարեր նոյն այդ ձևը իւրացնելը:

362. ՅՐԾՔԿՆՈՒՄԸ ՄԻԱՅՆ ՆԻԹԻՆ ՄԵՋ ՊԵՏՐ Ե ԸԼԼԱՅ ԵՒ ՈՋ ԹԷ ՋԵՒԻՆ. — Կարեւոր է սա ալ գիտնալ, թէ ձևը կի-

բարկուած ասան պէտք չէ կրկնել կամ երեքկնել զայն, ինչպէս որ կ'երեքկնուել հեղուժը կամ ընկզմուժը, վասնզի թէև մերձուար նիւթին մէջ կատարուած երեք շարժումները չեն բազմապատկեր գործը, բայց երբ ձեռնալ կրկնուել կամ երեքկնուել, և մկրտի ծառայի կամ ես մկրտել խօսքերը գարձեալ և գարձեալ կրկնուելն, այն ասան մկրտութիւնը բազմապատկուած կ'ըլլայ, ինչ որ երբեք օրինաւոր չէ: Որովհետև նախ անկրկնելի է Մկրտութեան Խորհուրդը, և երկրորդ՝ եթէ կրկնել իսկ հարկ ըլլար, ոչ թէ նայն վայրկեանին պէտք էր ընել կրկնուժը, որ կատարուածին մասին թերահաւատ կարծիք պիտի ըսուներ, այլ այն ասան միայն, երբ ցառ բնութեան ինքնին զագրէր առաջինին ոյժը և հարկ ըլլար նոր ի նորոյ կատարել զայն երկրորդ անգամ:

363. Ո՞րվ է ՄԿՐՏՈՒԹԵԱՆ ՊԵՏՏՈՆԵԱՆ.
 — Ժամանակն է հիմակ խօսիլ մկրտութեան պաշտօնեային մասին: Բայց պէտք է դասկանել ժամանակարարութեան հանդիսաւոր, հանրային և մասնաւոր օտեսակները: Հանդիսաւորը երբեմն կը կատարուել եկեղեցւոյ մէջ, սահմանուած մեծ և օտեսական օր մը, երբ բոլոր պատրաստ երկխաները միանգամայն կ'ընդունուէին մկրտութեան: Արեւելեայց մէջ հանդիսական մկրտութեան զլխաւոր օրերն էին Զատիկի ճրագալոյցը, Յայանութեան օտնը, Մկրտչին օտնը, և դեռ ուրիշ օտներ ևս, եթէ հարկը պահանջէր: Իսկ Արեւմտեայց մէջ Նաւակատիքը (կամ ինչպէս իրենք կ'ըսեն՝ Հովնուցը) Զատիկին և Պննտեկոստէին: Անոնց համար հանդիսական մկրտութեան իրաւունքը եպիսկոպոսինն էր, միայն և կրնար երկխաները քրիստոնէութեան ընդունիլ, օրովհետև ասիակ կը նկատուէր սեծադոյնը իրենց հովնական պաշտօնին գործերուն, մէջ: Բայց հանդիսաւոր մկրտութիւնները սակաւ առ սակաւ զադրեցան և ըստ այնմ եպիսկոպոսներն ալ զադրեցան մկրտել, մինչև իսկ, ինչպէս կ'ըսէ Մարտինոս Գալլիացի (+ 1739) Քննեղիկեան վարդապետը, անոնք օր երբեմն միայն իրենք կու տային մկրտութիւնը, եպիսկոպոս-

ները, այժմ պաշտօնեաներուն մէջ միայն իրենք են որ չեն տար մկրտութիւնը: Նայնը կարելի է ըսել նաև մեզի համար, որովհետև եպիսկոպոսները դուն ուրեք միայն պաշտած են Մկրտութեան Խորհուրդը, կամ իրենց ստորագասններուն թողելու համար որ կատարեն զայն, կամ սրովհետև առօրեայ կը լինէին մկրտութիւնները: Սակայն Պողոս ալ, յիշատակելով իր ցանցաւ կերպով տուած մկրտութիւնները, կ'աւելցնէր. «Ոչ առաքեաց զիս Գրիստոս մկրտել. այլ աւատարանից» (Ա. Կորնթ., Ա. 27), ի բաց զնկելով իր անձէն Խորհուրդին պաշտօնը: Այսպէս ալ կարծեալ այժմեան եպիսկոպոսները, որոնք այլևս եկեղեցականութեան վանական կեանքէն կ'առնուին և ոչ թէ ծխատէր երէցներու խումբէն, կ'ուզեն զգուշանալ մկրտութեան և խորհրդական ուրիշ պաշտամունքներէ, որոնց մասաւ կարարութիւնը կը ըլլի ուղղակի ծխատիրական հոգերէ և ոչ թէ Աստուծոյ խօսքին քարոզութիւնէն, որ երբեմն միայն վանական եկեղեցականութեան գործ էր:

364. ՀՐԱՊԵՐԱԿԱՅԻՆ ՄԿՐՏՈՒԹԵԱՆ ՊԵՏՏՈՆԵԱՆ՝ ԲԱՆԱՆԱՆ.
 — Իսկ մկրտութեան հրապարակային տըւութիւնը Խորհուրդին օրինական ժամանակարարութիւնն է, հանդիսական պարագաներէ արտաքոյ, քանի անգամ որ առիթը ըլլայ մէկը Ս. Աւագան ընդունելու: Եկեղեցւոյ մէջ շատ կանուխ սկսու հանդիսական և սահմանեալ օտներէն դուրս մկրտութիւն տալու սովորութիւնը, երբ անցաւ երկխայտութիւնը կարճելու և Խորհուրդները վայելելու փափաքը: Այս պարագան այլևս համարուեցաւ սովորական առիթ, առ անոնք որ սովորաբար պաշտօնեաներ են Խորհուրդներու և լրացեալ չափով ասացած են եկեղեցական պաշտօնէութեան տասիճաններու, անոնք նոյնիսկ եղան պաշտօնեայ մկրտութեան: Արդ, ամէն ժամանակի մէջ, իբր այդպիսիք համարուած են քահանաները, և ինչ օր քահանայից համար կ'ըսուի, կը հասկցուի ի հարկէ անոնց համար ևս, որոնք աստիճանով գերադոյն են: Քահանաներու յիշատակութիւնը կը հասկցուի իբրև յետին

աստիճան, ուստի և տւելի խոնարհ աստիճան ունեցողները շէն կրնար պաշտել Խորհուրդները:

Ս. Հայրերու և նախնի կանոններու բոլոր յիշատակութիւնները մկրտութեան գործին առթիւ, կը յիշեն միշտ երէցները կամ քահանաները, եպիսկոպոսներուն հետ, կամ միայն քահանաները, որով լուելոյսն կը հասցուին նաև եպիսկոպոսները: Աւելորդ կը համարինք այս մասին իբր վկայութիւն յառաջ բերել Պօղոսի ըսելը թէ Եռչ առաքեաց զիս Գրիստոս մկրտելը իշխանութիւն չունենալը չէ որ կը յայտնէ, զի այլու բացայայտ կերպով կ'ըսէ թէ ինքը մկրտած է Գայիոսը, կրիստոսը, և Ստեփանէի ընտանիքը (Ա. Կորնթ., Ա. 14-15) ի կորնթոս և ի հարկէ իւրաքանչիւր քաղաքի մէջ գլխաւորներէն ոմանք անձամբ մկրտած կ'ըլլայ. որով հաստատուած կ'ըլլայ իր մկրտելու իրաւասութիւնը, միայն թէ ինքը կ'երեւի թէ իրեն համար միշտ նախադասած է քօրողութիւնը քան թէ մկրտութեան մաստարարութիւնը:

365. ԱՄԲԿԱԿԻԱԳԸ ԶԻ ԿՐՆԱՐ ՄԿՐՏԵԼ. — Խնդիր է թէ սարկուազները կրնա՞ն մկրտել: Այո խնդրոյն պատճառն այն է, որ առաքելոց պատմութեան մէջ կը տեսնենք թէ Փիլիպպոս, որ եօթը սարկուազներէն մին էր, համարձակ կը մկրտէ Սամարացիները, Սիմոնը և եթովպացիներքինին (Գործք, Ը. 12-13 և 38) իբրև իր աստիճանի զօրութիւնը գործելով, և ոչ թէ սախիբալ հարկէ մը մղուած: Ասոր վրայ աւելցուր տակաւին կանոնը Իլլի-

քերտեան (305) ժողովին, որ հնազոյններէն մէկը կը համարուի, թէև իր թուականի մասին շատ խնդրինք յուզուած են, որ կը պատուիրէ թէ Եսարկուազաց պատշաճ է սպասուորել սեղանին, մկրտել և քարոզել, թէև կը հրամայէ որ եպիսկոպոսը լրացնէ սարկուազներէն արուած մկրտութիւնը, ինչպէս որ Պետրոս և Յովհաննէս Երուսաղէմէն գալով Ս. Հոգի կու տային Փիլիպպոսի մկրտածներուն: Այդ լուացումը և Հոգւոյն տըւչութիւնը սակայն կը վերաբերին Դորոժի Խորհուրդին, որ առանձինն Խորհուրդ մըն է, Մկրտութեան Խորհուրդէն իսկապէս անջատ, որով աննար կը լինի սարկուազներուն իրաւունք առ մկրտելու: Բայց եթէ քննենք սարկուազութեան ընտելութիւնը, առաքելոց ձեռքով այդ աստիճանին հաստատութեան առաջին վայրկեանին իսկ (Գործք, Զ. 6), ինչպէս նաև բոլոր Եկեղեցիներուն հաստատուն սովորութեանը մէջ, սարկուազութիւնը իր անուին համար նոյնիսկ զէ լոկ սպասուորութիւն և օգնականութիւն Եկեղեցոյ պաշտօնեաներուն, որոնք քահանաներն են և սարկուազները ոչ մէկ ամբողջական իրաւունք կը վայելին Եկեղեցոյ մէջ, զօրութեամբ իրենց աստիճանին: Իսկ Փիլիպպոսի ընծայուած առիթը պայմաններէ անհրաժեշտութիւնն յառաջ եկած ըսն մըն է, որովհետև Երուսաղէմէ արտաքսուելէ ետքը յանկարծ ինքզինքը կը գտնէ Սամարիոյ մէջ, քարոզութեամբ յաջողութիւն կը գտնէր հոն, ու գործը հաստատելու համար մկրտութեան պէտք կ'ըլլար հոն:

(Շարունակելի՛ 37)

ՄԱՂԱԲԻԱ ԱՐԳԵՍՍ. ՕՐՄԱՆԵԱՆ



Անցնող Մարտ ամսու 14ին, Երևանի մէջ ժաւացած է հայրենական ժամանակակից մեր բանաստեղծութեան ամենէն երախտաւոր և սիրուած գէմբը՝ Յովհաննէս Շիրազ:

Հանգուցեայը ծնած է 1914ին՝ Լինինական, և իր հրատարակած աասնեակ մը քերթողական գիւտներով փառապանծ վաստակ մը կտակած հայ քնարերգութեան:

Շիրազ երգած է, անզուգական արտեստով մը, մօր սէրը, հայրենի բնութիւնը, վերիջը, անցեալն ու ապագան, բայց մա՛նտաւանգ Մասիսը, որ այլևս անբաժան գարձում է իր գրուելէն: Սխալ պիտի չըլլար զինք որակել ՎՄասիսերգակն բանաստեղծ:

Սասրև՝ զոյգ մը քերթուածներ, հարուստ իր ժառանգութենէն,
 ԿՄՐ.

Ա Ր Զ Ա Ն Ա Բ Ո Վ Ե Ա Ն Ի Ն

Ամէն անգամ, երբ նայում եմ մեր աշխարհին,
 երբ նայում եմ մեր աշխարհին, Մասիս սարին,
 Բեզ եմ յիշում, քո կարօտն եմ ես հեկեկում,
 Բո կորուստն է սիրտս սգում:

Ամէն անգամ, երբ հայեացքս Մասիս սարին՝
 Բեզ որոնում ու չի գտնում սուրբ կատարին,
 Թուում է, թէ այն վարդագոյն ամպն ես, որ դեռ
 Բարձրանում է լանջերն ի վեր:

Ամէն անգամ, երբ այն պայծառ ամպն է կորչում,
 Երբ Արագն է նայում լեռանն ու հառաչում,
 Ինծ թուում է, թէ սուրբ լիբան անդունդն ու ձոր,
 Բո մեծ սրտի խոցերն են խոր:

Ու կարօտով ամէն անգամ, բայց ցնծագին
 երբ նայում եմ մեր աշխարհին, Մասիս սարին,
 Թուում է, թէ Մասիս լեռն է քեզ աշխարհում
 Իբրև արձան վեր բարձրանում:

•••

Ու ամէն գարուն՝ մօր գերեզմանին
 Երկու կապուտակ ծաղիկ են բացում,
 — Նրանք աչքերն են մօր կարօտագին,
 Որ միշտ իր որդու համբան են պահում:

Մայր իմ, մի ծիլ տուր քո բարի սրտից՝
 Աշխարհի դառը ծառը պատուաստեմ,
 Թող մեռնի՛ չարը, որ բարի՛ն ծաղկի,
 Մ՛օր պէս քաղցրանայ մարդը մարդու դէմ:

ՉԱՅԼՏ ՀԱՐՈՒՏԻ ՈՒՂԵՒՈՐՈՒԹԻՒՆԸ

LXIV

Անոնց երկիրը, երջուն մի նաւակ,
 Կը սանէր զիրենք Յաւիտեանութեան:
 Կը դիտէին Մովսէ՛ սակայն ժամանակ
 Չունէին նեղութիւն կերպն նաւին բարձման.
 Բնօրէնն անոնց մէջ կասած էր միայն
 Ահն կ'իշխէ՛ լեռն երբ բռնութի գողով,
 Բնաբանդ թռչուններ սոսկմամբ ապաստան
 Փնտռեն ամպին մէջ, նախիրը վախով
 Ամփ դաւեսին մէջ, ու մարդոց լեզուն բռնութի երկիրուով:

LXV

Քրասիմէն է՛ բաս ազուր իր սեւեով.
 Լինն իր արծաթէ սաւան, իր դաւեսերն
 Հերձուած են միայն ազնիւ արօրով:
 Հոն ջարդուածներուն մէջ խրած արմատներն՝
 Բարձրացած են խիս հընօրեայ ծառերն.
 Առուակ մը փոքր եւ սակաւաջուր
 Այդ արնամարեւէն է անունն առեւ,
 Ու արնաղբիւրն այդ կ'ըսէ ձեզ թէ ուր
 Մեռեալն ըրին երկիրն խոնաւ եւ չըկամ ջուրն կարմրաքոյր:

LXVI

Բայց դուն, Քիսումնէ, ալիք է՛ն պայծառ
 'ւ ականակիսն է՛ որ եղաւ երբեք՝
 Ջրաբնոյթի մը ժամադրութեան վայր,
 Ուր լողցաւ, դիտեց ան մարմինն իր մերկ ...
 Դուն պարարած ես մարգիւր ֆոք եզերք՝
 Ուր կաթնաներմակ ցօլը կ'արածէր.
 Ասուած. ջրերու, ջինջ պայծառասեւ
 Անուուս վսակն այդ՝ արեամբ պղծուած չէր,
 Լոգարանն էր Դեղեցկութեան դուստրին կրսութի:

LXVII

Երջանիկ ալիք կայ սանար մը դեռ,
 Թէեւ փոքրիկ՝ բայց ձեռով նուրբ է ան.
 Կը կանգնի թիկնած հոն բըլուրն ի վեր,
 Որպէս յուր ֆու. ներհեւէն սակայն

Կ'ալէ ջուրդ հանդարս. իր հետ դուրս կու գան
 Լուսակաւորներ՝ մարմնով լուսափայլ,
 Բնակիչէ՛ վայ՛լոյ խորն այդ բիւրեղանման.
 Մինչ ջրաբուսանի վար կ'երթան թափառ՝
 Ուր կը պատմէ ցանցառ այի՛ն հէ՛հաթ անճառ :

LXVIII

Անցորդ, չ'օրհնած դեռ Ոգին վայրին այս՝
 Չանցնիս: Դէ՛սֆո շոյէ թէ սիւքին մեղմութիւն,
 Գիսցիր թ՝ իրն է ան: Թէ նրբած ըլլաս
 Իր շուրջն աւելի՝ մարգ մը պերն - խօսուն,
 Թէ բերէ սրբիդ մի զով թարմութիւն,
 Թէ յոգնած կեանքին մաքրէ փոքին չոր՝
 Բնութենէ՛ն առած իր Մկրտութիւնն —
 Ուրեմն աղօթնիս նախնեմ անոր
 Որ կեցուց մեր ըզգացումը զգուանքին խոր :

LXIX

Ջրբերու շառա՛չ — սեպ բարձունքն ի վար՝
 Վելիկոնն կ'հերձէ վիհն ջրովն իր մաշող
 Լոյսի պէս արագ թափուող փրփրափայլ
 Ջուրի գանգուածովն անդունդը սարսող.
 Ջրային դրժոխք — սուլող, ծոհացող,
 Ցաւի ֆրսիմով ետով գալարուն,
 Ու հոգեվարքի ցառով դարձ - դարձող
 Ֆլէկէթոն կ'ելլէ մէջէն ժայռերուն՝
 Պահող խորն այդ, անգութ ահ ու վախով սարսուռն :

LXX

Ցալթեղով երկինքն ի վեր եւ ուրէ՛ն՝
 Անկաս սարափով կ'ելլէ՛ջէն անդ.
 Չը պարպուող ամպի մ' նրման տեղալէ՛ն՝
 Որպէս Ապրիլեան մրցաստե տաւանդն
 Լըբի զմութիս ծոց մ' ընելով այդ հանդն,
 Խորունկ ծոց մը ուր բրնութեան սարրերն՝
 Մէկ ժայռէն միւս ժայռ ուսումով զուարթ,
 Իրենց ոսփն սակ կը փրբեն ժայռերն,
 Ու կը բանան հոն անաւոր ծակեր - նեխեր :

LXXI

Ինչպէս լայնալիւր բիւն մը թաւալող՝
 Նորածին ծով մը ըստեղծսլ՝ ջուրի,

Լեռան արգանդէ՞մ երկունքով պոկուող,
 Որ ծնունդ կու տայ մի նոր աշխարհի.
 Ոչ թ' այդ ջուրով նոր գետ կը վարարի ...
 Յաւերժութեան պէս՝ ահա կու գայ ան՝
 'Իարձ - դարձիկ մէջէն խոր հովիտների,
 Ալ լելով նամբուն վրայ ամէն բան,
 Հըմայելով նայուածքն ահով — ջրվէժ աննման :

LXXII

Անեղ է գեղն իր, ծայրամասը բայց
 Առտուան շուրիքն սակ, մէկ եզրէն միւս՝
 Ծիածան մ'է բազմած մէջ դժոխքի ալեաց,
 Մահուան անկողնի վերեւ՝ ինչպէս Յոյսն,
 Պահելով գոյնն երբ շուրջն ամէն բան խոյս
 Տըւած է, ջուրէն խանգարուած. սակայն
 Ան իր շող - շող գոյնն կը պահէ անխռով,
 Դմանելով — սանջող պատկերին մէջ այն —
 Անալլալ դէմքով սերին՝ հսկող խեղճութեան :

LXXIII

Ծառոս Ափինիքի մէջ եմ ես դարձեալ,
 Այդ Ալպեան զաւ'կիս. եթէ նախապէս
 Իր հըզօր ծնողին չըլլար նայուածքս յառ՝
 Ուր Մայրին կ'անի կատարն լեռան վէս,
 Հիւսիս կը թընդայ — որ առանկ ես
 Պաշտօնի ան: Տեսած էի բայց ձիւկճու
 Զլուսին անն անկոխ. տեսած՝ նաեւ ես
 Մոնթ Պլանքի սառցարաններն — մօտիկ - հեռու
 Կիսմեդիսին մէջ լած ահաձայնն՝ Որոս - բլուրներու,

LXXIV

Ա. Բրոստրանիան լեռներն հընամուն:
 Պառնասին վրայ տեսայ նախորն արժըներուն վէս՝
 Չերչ տեղին ոգին: Համբաւի սիրոյն
 Անհաս բարձրութիւն կ'չափէին կարծես:
 Ի՞նչային նայած եմ Տրովացու աչքով ես:
 Կը պակսեցնէին յարզը այդ բըլրաց՝
 Ասլաս, Ողիմպոս, Աթոս, Եսնա. Ես,
 Աւէնին ալ բացի Սորաթէի բարձրաց
 Այժմ ոչ ձիւնածածկ՝ որ կը յանձնէ մեր յիշողութեանց՝

LXXV

Քնարերգուին Հոռոմի, ու կը նետուի վեր,
 Ալիքի մը հոսքն յորդումով, դաշտէն,
 Պայքելու մօտ թէն՝ բայց որ չէր պայքեր ...
 Թող մէկը որուն յուզն հակամէտ եմ՝
 Իսասական խանդ ու հեռեհիման արդէն,
 Արթընցնէ բլուրներն՝ Լաւին արձագանգով.
 Ասեցի բայց ես — եւ տար մալ կ'ասեմ
 Երգչին սիրոյն՝ բոթ ուսման վարժմունքով
 Բառ առ բառ վար մրդիւ, ինչպէս դեղ, զգուանով

LXXVI

Բան մ'որ հիւանդ ուզես անդին դարձրնէր:
 Վարժած էր միտն թէպէտ ժամանակն,
 Իր իր սորվածները վերաճնէր,
 Նախապաշարուն սակայն հընունակ,
 Նախկին իմ անժուժ մրսածման անյազ
 Թարմութիւնով մը, վաղուց էր մաշող
 Միտն, որ չէր առած իսկ անօր հաշակ.
 Իսկ — այժմ ուզեմ իսկ եմ անկարող
 Բուժելու զայն, զ'ինչ որ կ'ասէր՝ է դեռ զայն ասող:

LXXVII

Արդ՝ Տէրը եղ՝ հետ Հորէյս, զոր կ'ասեմ,
 Թէն յանցանքն քուկը չէ այլ իմն է միայն.
 Անէժք է հասկնալ երգերդ՝ բայց չազդեմ,
 Ըմբռնել երգրդ՝ բայց չսիրել զայն,
 Բարոյագէտ չէ եղիւր եղ նըման,
 Ոչ երթող, որ եղ պէս արուեստ յայտ բերէ.
 Ոչ երգիծագիր՝ խիղճն հարող այնքան՝
 Առանց բայց, որ սիրքս վիրաւորէ,
 Բայց Տէրն ընկ եղ — Սուրբողէ սարին՝ զասուինք իբրամէ:

Թրգմ. Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

ԼՈՐՏ ՊԱՅՐԸՆ

(Շարունակելի)

Մ Ռ Ա Ց Լ Խ Ո Ն Ե Ր

Ծանօթ դէմքեր, բարեկամ, հիշ մը երէց, օտարեկից,
 Սկսած են չուն իրենց դէպի արհունքն անծանօթ.
 Երազներս ալ կը չունեն, կ'աւելնան սուգն ու թախիծ,
 Որ պիտ' աւի՛մնս քամեն՝ մինչեւ հասնիմ անոնց մօտ:

Ձեր մեկնումով երբ կեանքին կը նահանջեն համն ու գոյն,
 Կ'արժէ՞ ապրիլ այսպէս լճ'ու. մեծ մոհազրի մը հանգոյն.
 Ճամբուս վրայ ուր լոյսերն ա՛լ կը շիջին մի առ մի,
 Կ'արժէ՞ երազ սերմանել որ օր մը ետք թառամի ...:

Հեռու չէ օրը. գիտեմ, կեանքը դառնայ ուր անլի՞
 Ո՛վ բնկերներս իմ, կառչած անօր կայմին՝ անալի.
 Անօրիին համար բայց թանկ է ապուրը անառ,
 Ծարաւանիւծ օրերուն բաւ չէ՞ միթէ չուրը պաղ:

Պիտի մերժէ՞ ծերուկն այն՞ ուսերուն բեռն անագին,
 Կեանքին իրեն մասուցած քաջախախտոն գինին,
 Ծերուկն, որուն քիմքերուն կը յամենայ դեռ լեղին,
 Շրթներն որուն չհանչցան համը սառուկ խորտիկին:

1984

Գ. ՀԱՐՏԱՐ



ՀՈՏԿԱԿԱՆ ՎԱՆՔԵՐ

Ս. ՅԱԿՈԲԵԱՆՑ ՎԱՆՔ, ԵՐՈՒՍԱԸՆԷՄ

(ժ.Գ. - ժ.Ը. Դար)

23. — Գրիգոր Գանձակեցի, Պարոնեւր, 1613-1645. — Մնած է ժ.Չ. Դարու երկրորդ կիսուն սկիզբները մօտաւորապէս, Գանձակի Սպիտակաղէն գիւղին մէջ: Լայրը կը կոչուէր Մարգար, մայրը՝ Թուրվանտա: Փոքր տղայ հասակին թոնիրի մէջ կ'իյնայ բայց սարելէ կ'ազատի. ասոր համար ծնողքը զինքը նուէր կը խոստանան Երուսաղէմի:

Մնողքը կանուխ կը վախճանին: Գրիգոր՝ քահանաներէն եւ ազգականներէն կը լսէ ծնողքին բրած ուխտը՝ եւ կը փութայ կատարել գայն: Երուսաղէմ կու գայ այլ ուխտաւորներու ընկերանալով և ուխտը կատարելէ ետք կը դառնայ հայրենիք:

Երբ դեռ նորահաս երիտասարդ էր, կը ստիպեն զինքը որ լաւուսանայ: Բայց ինքը յիշելով ծնողքին ուխտը, կը հրաժարի ամէն բանէ եւ նորէն Երուսաղէմ կը դառնայ 1681ին, եւ ժամանակ մը կը ծառայէ Ս. Բաղասիին մէջ:

Ապա ուխտի կ'երթայ Հռոմ, Ս. Պետրոս եւ Ս. Պօղոս Առաքելներու գերեզմաններուն: Ուխտը կատարելէ ետք կը վերադառնայ, եւ կը մտնէ Կարկառցի Պետրոս վարդապետի աշակերտներուն կարգին: Կարկառցին տեսնելով Գանձակեցիին հոգեւոր բարութիւնն ու մարմնաւոր քննունակութիւնները՝ Երուսաղէմի կարգ մը գործերուն վերակացութիւնը իրեն կը յանձնէ: Գրիգոր իր ջանասիրութեամբ եւ ամէն կողմ կատարած դիմումներով բաւական կը թեթեւցնէ Երուսաղէմի Աթոռին վրայ ճնշող մտահոգի պարտքերը:

Գրիգորի յաջողակ գործունէութիւնը տեսնելով Պետրոս Կաթողիկոս սարկաւազութեան աստիճան կու տայ իրեն, եւ Լայոյ սեմամեծներն ու Երուսաղէմի Դաւիթ արքեպիսկոպոսը իրեն կը յանձնեն Երուսաղէմի բոլոր հոգերը:

Գրիգորի առաջին գործերէն մին կ'ըլլայ Ս. Փրկչի վանքին եւ պարիսպներուն ամրոյնական նորոգութիւնը (1604): Այդ

ժամանակ կը ծառայէր Ս. Յարութեան մէջ իրրեւ լուսարար (1606): Շուտով կը նորոգէ նաեւ Ս. Հրեշտակապետաց վանքը (1606), եւ Ս. Յակոբը պարտքերէ կ'ազատէ (1610):

Գրիգորի շինարար աշխատանքը եւ խտտակրօն կենցաղը, ինչպէս նաեւ անվեհեր ընթացքը հակառակորդներու դէմ, այնքան կը գնահատուին, որ ամէնքը կը միարանին, Դաւիթը առաջնորդութիւնէ կը հանեն եւ Գանձակեցին քահանայ օծելով կը ղնեն անոր տեղ: Չեռնադրութիւնը եւ վեղարի տուչութիւնը կը կատարէ Կիլիկիոյ Կաթողիկոս Յովհաննէս Անթէպցին (1610):

Գրիգոր Երուսաղէմի առաջնորդութիւնը ստանձնելով կը շարունակէ իր շինարարական եւ բարեկարգչական աշխատանքները: Իր համարու խանդավառած էր ամբողջ ազգը, եւ ահա Ս. Էջմիածնի աթոռակից Կաթողիկոս Աւետիսը կը փութայ Երուսաղէմ եւ Ս. Յակոբեանց Մայր Տաճարին մէջ եպիսկոպոս կը ձեռնադրէ ազգին ընտրելու (1613, Ապրիլ 5):

Գրիգոր Պատրիարք նոր թափով գործի կը լծուի, Ս. Յակոբեանց վանքը ամբողջովին կը նորոգէ, գրաւի գրուած թանկագին զգեստներն ու անօթները կ'ազատէ (1614), Ս. Փրկչի գերեզմանատան սեփականութեան դատը կը շահի, Ս. Մննդեան Այրին մէջ Լայոց իրաւունքները կ'ապահովէ (1615):

Այդ օրերուն Երուսաղէմ այցելող Լեհացի Սիմէոն Դպիրը հրացումով կը նկարագրէ գայն իրրեւ «Այր մեծ, յալթանազամ եւ հսկայածեւ, սրբանուալ եւ եօթնարփի շնորհօք լցեալ . . . »:

Գրիգոր Բեթղեհէմի Ս. Մննդեան վանքին եւ եկեղեցիին մէջ Լայոց սեփական բաժինը կը նորոգէ, վանքը կ'ընդարձակէ եւ կը ճիւղացնէ նորանոր շինութիւններով (1621): Լակառակորդներու ընդդիմութիւնը խափանելու համար կ'երթայ Կ. Պոլիս (1621) եւ հրամանագիր մը կ'առնէ Օսման Բ. սուլթանէն:

Տաճարի ճամբով Լայաստանէն եկող ուխտաւորներուն իրրեւ իջեւան Լոգեւտուն մը կը շինէ Լալէպի մէջ (1624): Նոյն նպատակով կը նորոգէ եւ կ'ընդարձակէ Դամասկոսի Ս. Սարգիս վանքը:

4 Ս. Յարութեան վերնատան մէջ երկրորդ Գողգոթայի մատուռը կ'ընդարձակէ երեք կամարներ առնելով Լատիններէն, եւ փոխարէնը անոնց տալով երգեհոնին կից երկու խուցերը եւ «Պարտէզոյի վրայի երկու կանթեղներէն մին (1632):

5 Մուգատկի վէճին առիթով Հայոց Իրաւունքները Պաշտպանելու համար կ'երթայ Հալէպ, ուր Մնծ Վէգիրը կը գտնուէր այն ատեն (1634): Անկէ կ'անցնի Համիթ, տեղւոյն հայերէն նպաստ հաւաքելու յօգուտ երուսաղէմի Աթոռին:

Էջմիածնի ֓րիլպպոս եւ Սիսի Սիմէոն Կաթողիկոսներուն միջև զանր վէճեր կային. Գրիգոր Պարոնտէր կը միջամտէ հարթելու վէճերը, եկեղեցական անկարգութեանց առաջըը առնելու համար (1638):

Պէթմալայ գիւղին մօտ կը գնէ այգիներ եւ ծիթաստաններ (1641), որոնք այժմ ծանօթ են իր — Պարոնտէր — անունով:

Ս Յակոբեանց Վանքին մէջ շինել կուտայ Յորննաթափու ու Եորաթաղը:

Իր բազմադրին եւ սրբանուէր կեանքը կը կնքէ 1645, Սեպտեմբեր 10ին, եւ մարմինը կ'ամփոփուի Ս. Փօլկի վանքին գաւթիք: Իր անունը անթառամ պարծանք մըն է Հայ երուսաղէմի պատմութեան էջերուն վրայ:

24. — Աստուածաբու Տարօնեցի, 1595? — 1670. — Ծնած է ԺՁ. Դարու վերջերը Ուսումը ստացած է Չնրուշի Յովհաննէս Վարդապետի մօտ: Հեզաբարոյ անծ մըն էր, երեւելի իր ճշնակգեաց վարքով: Գրիգոր Պարոնտէրի մահէն ետք անոր կը յաջորդէ 1645ին: Յաջորդ տարին (1646) Կիլիկիոյ Սիմէոն Կաթողիկոսը երուսաղէմ կու գայ եւ «ամենայն աշխարհի հաւանութեամբ» Աստուածատուր Վարդապետը կը հաստատէ «Առաջնորդ Աբ. երուսաղէմայ»:

Աստուածատուր Պատրիարք իր կարգին կը նորոգէ Ս. Հրեշտակապետաց Վանքը (1649) եւ Ս. Յակոբեանց Տաճարը, որուն նոր բնմին օրհնութեան հանդէսը կը կատարուի Նոր Կիրակի օրը (1652):

Երուսաղէմի մէջ Ազգային Եկեղեցական մեծ Ժողով մը կը գումարուի 1652ին, մասնակցութեամբ Ս. Էջմիածնի ֓րիլպպոս եւ Սիսի Ներսէս կաթողիկոսներուն եւ բազմաթիւ հոգեւորական եւ աշխարհական

երեւելի անձնատուրութեանց, եւ կարեւոր կանոններ կը հաստատէ ապօրէն գործերու առաջըը առնելու համար:

Աստուածատուր Պատրիարք Ս. Յակոբի իրաւունքներուն պաշտպանութեան համար կը ստիպուի Գ. Պոլիս երթալ երիցս (1653, 1656, 1658):

Տարօնեցի Պատրիարքը խռովայոյց շրջանի մը տազնապակերով տառապելէ ետք յառաջացեալ տարիքով կը վախճանի 1670, Դեկտեմբեր 7ին, եւ կը թաղուի Ս. Փրկիլէ եկեղեցիին գաւթիք:

25. — Նիլազար Հռովկայեցի, 1610? — 1691. — Նիլազար Կաթողիկոս ծնած է Հռովկայ, Անթէպի մօտ, եւ այդ պատճառաւ կոչուած է Անթէպցի: Իր ուսումը ստացած է Չնրուշի Յովհաննէս Վարդապետի մօտ (+1643), որմէ առաւ է վարդապետական աստիճան (1641): Եպիսկոպոս կը ձեռնադրուի Ս. Էջմիածնի ֓րիլպպոս Կաթողիկոսէն (1647), եւ երկու տարի (1647 — 1649) կը պաշտօնավարէ իրրեւ Առաջնորդ Արղնի Բարձրահայեաց Ս. Աստուածածնի վանքին: Ապա, Աստուածատուր Պատրիարքի օրով, կը տեսնեք զինքը իրրեւ պատրիարքական փոխանորդ երկիցս, 1649 — 1650 եւ 1656 — 1663: Յաջորդ տարին Քուրբիոյ Հայոց Կաթողիկոս կ'օծուի Հալէպի մէջ, Կիլիկիոյ Նաչատուր Կաթողիկոսին ձեռքով (1664): Կը հաստատուի երուսաղէմ եւ իրրեւ պատրիարք կը գործէ 1666 — 1681, ուր կը փայլի իր շինարարութեամբ. յատկապէս յիշատակելի են Աքեղաթաղի ամրակառույց շէնքը, Ս. Յակոբեանց Տաճարին արեւմտեան կողմը, եւ Ս. Էջմիածնի եկեղեցին նոյն Տաճարին կից. հարաւային կողմէն: Նիլազար Հռովկայեցի կը վախճանի Ս. Էջմիածնի 1691ին, ուր գացած էր 1682ին որպէս Կաթողիկոս Ամենայն Հայոց:

26. — Մարտիրոս Ղրիմեցի, 1605? — 1683. — Մարտիրոս Պատրիարք ծնած է Ղրիմ ԺԷ. Դարու սկիզբները, Քոխաթեցի ձնողներէ, որոնք կը կոչուէին Գրիգոր եւ Նաթուն: Իր նախնական ուսումը ստացած է հայրենակից եւ գաղթական Քոխաթեցի Ստեփանոս եղջէն, Ղրիմի Ս. Նայ Վանքին մէջ (1616 — 1620): Գաղթականներէն ոմանք 1621ին Կաֆայէն կը վերադառնան

Թափաթ. անոնց մէջ էին նաեւ: Մարտիրոսի ձևազները, որոնք զինքը կը զրկեն Նրուսաղէմ, ուր կ'աշակերտի Տարօնեցի Աստուածաբանութիւնի և կը ձեռնադրուի անբողայ. Գաղատի իշխանութիւն կը ստառ նայ Գ. Պոլսոյ մէջ, 1666, Սեպտեմբեր 28ին, Նրուսաղէմի Աստուածաբանութիւն Տարօնեցի Պատրիարքէն, միջնորդութեամբ Անթէպիցի Եղիազարի: Կաթայի վրայ եպիսկոպոս կը ձեռնադրուի 1660ին, Յակոբ Զուղայեցի կաթողիկոսէն, Ս. Էջմիածնի մէջ:

Երիմեցիի գլխաւոր պաշտօնավարութիւնները եղած են, Առաջնորդութիւն Կաթայի (1657 - 1665), Պատրիարքութիւն Գ. Պոլսոյ (1659 Մայիս - 1660 Նոյեմբեր), Պատրիարքութիւն Երուսաղէմի. Նախ իբր թեւ աթոռակից կամ փոխանորդ (1665 - 1670) և ապա առանձին (1677 - 1683): Երուսաղէմի վերաբերեալ զատի մը համար կը կանխուի Ազրիանուս պոպոս: Վերադարձին կը վախճանի Եզրայասի մէջ, 1663, Օգոստոս 6ին, և կը թազուի Գաւրիէի Ս. Միւնաս մատուռը:

Մարտիրոս Վրդ. ունեցած է գրական որոշ հակում: Իր ստանաւորներուն հաւարածոն, հանգերծ ռատմասիրութեամբ, ի յոյս ընծայած է Ա. Ա. Մարտիրոսեան, 1956ին, Երևան: Իր կարգ մը երկարաշունչ տաղաչափութիւնները կը մնան անտիպ:

27. - Թովհաննես Կ. Պոլսեցի. + 1897 - Մնած է ԺԷ. Գարու սկիզբները: Արդին էր Անզրէաս քահանայի և Յուզիտայի: Երուսաղէմ եկած է 1642ին և Նոյն տարին սարկաւազ ձեռնադրուած է Պարոնէր Գրիգոր Պատրիարքէն: Լեռակերտած է Տարօնեցի Աստուածաբանութիւն Վարդապետին, որուն ձեռքով և արեղայ օծուած է 1651ին: Պատրիարքական Սթոք քարծրացած է 1655ին: Իր յիշատակնի գործերէն են Ս. Փրկչի Վանքին նորոգութիւնը և զարիսպաներուն բարձրացումը (1692), և Ս. Յակոբի Վանքին հարաւային կողմը գտնուող ընդարձակ գետնի վր զտումը (1693): Այդ գետնին վրայ հետագային շինուած են Պախնէ Թաղը, Աստուծոյ Թաղը, Ճեմարան - Թանգարանը, Ս. Թարգմանչաց Վարժարանը, և Կիւլպէնկեան Մատենադարանը: Վախճանած է 1697, Փետրուար 17ին, և թաղուած Ս. Փրկչի Վանքին գաւիթը:

28. - Միսուս Անդեցի, + 1704. - Մնած է ԺԷ. Գարու երկրորդ քառորդին սկիզբները մօտաօրոքայէն: Արդին էր Առաջնիքի (+ 1678) և Հոփսիսիէի: Աշակերտած է Շէնգուշեցի Մարկոս Վարդապետին և գաւազանի իշխանութիւն առած է 1655ին. Եղիսկոպոս ձեռնադրուած է Եղիազար Կաթողիկոսէն, Ս. Յակոբի մէջ, 1666ին:

Անդեցիի Ձերուշի Վանքը կը գտնուէր 1680ին, որից Երուսաղէմ եկած է 1681, Փետրուար 10ին, և իբրեւ հետեւորդ Եղիազար Կաթողիկոսի մեկնած է Էջմիածին:

Ան եղած է Մայր Աթոռոյ Նուիրակ Եղիկոսի և զբաղաներուն, 1682-1684: Ապա դարձած է առաջնորդ և պաշտօնավարած է անը 1686-1688: Երկու տարի Էջմիածին կենալէ ետք անցած է Գ. Պոլիս և քնտրուած է Երուսաղէմի Պատրիարք:

Այդ հանգամանքով ժամանած է Երուսաղէմ 1692ին, և մնացած է մինչև 1696: Ապա դարձեալ համարայ ելած է զէպի Մայր Աթոռ: Երկու տարի հոն անցընելէ ետք դարձած է Գ. Պոլիս 1696ին, և հոն մնացած է մինչև 1701: Նոյն տարւոյ Սեպտեմբերին վերջերս վերադարձած է Սուրբ Բաղայք և կարճատեւ պաշտօնավարութիւնէ յետոյ վախճանած է 1704. Նոյեմբեր 24ին, և թաղուած է Ս. Փրկչի գաւիթը:

Միսուս Պատրիարք յօրինած է 1696ին Ազգաբանութիւն Թագաւորաց Հայոց գիրքը, որ ապուած է երկիցս, 1735ին Կ. Պոլիս, և 1670ին Էջմիածին: Իր Օրագրութիւնը (1620 - 1704) կը մնայ անտիպ (Ջեռ.՝ Ս. Ե. Թիւ 1316):

Անդեցիի մահէն ետք Ս. Աթոռը թափուր և տխուր վիճակի մէջ կը մնայ առանձնակ՝ մը տարիներ:

29. - Գրիգոր Երուսաղէցի, Եղիսկոպի. 1670 - 1749. - Մնած է 1670ին Երուսաղէմ (Բաղէշ): Հայրը՝ մահտեսի Աւետիք. մայրը՝ ձեհար: Առումը ստացած է մարտոլոս Վանքին մէջ, աշակերտելով Բաղիշեցի Վարդան Վարդապետին: Գաւազանի իշխանութիւն ստացած է 1692ին, իսկ եպիսկոպոսական օծում՝ 1704էն առաջ: Իր մեծանուն վարդապետին մահէն ետք (1704) կը հետևար վանքէն քանի մը ընկերներով և կը միաքանակցի Տարօնի Ս. Կարապետ Վանքին և կը ստաննէ առաջնորդի պաշտօնը:

Գրիգոր Եպիսկոպոս Երուսաղէմի պատրիարք կը հռչակուի 1715 Սեպտեմբեր 13ին: Իր անդրանիկ կոնդակը կը գրէ 1717, Հոկտեմբեր 2ին եւ Կ. Պոլսէն կը դրկէ Երուսաղէմ, որով իրեն լիազօր փոխանորդ կը կարգէ Երուսաղէմացի Յովհաննէս (Հաննա) Վարդապետը:

Ս. Յակոբեանց Վանքը ծանր պարտքի տակ կը հեծէր: Գրիգոր շղթայ մը կ'անցնէ իր վիզը (1718) յայտարարելով թէ պիտի չհանէ զայն մինչեւ որ Ս. Աթոռը ազատուի իր պարտքերէն:

Ճամբարի ճամբով դէպի Երուսաղէմ ուղեւորելէ առաջ մայրաքաղաքին մէջ իրեն փոխանորդ կը նշանակէ Յովհաննէս Կոլոտ պատրիարքը: Ճամբուն վրայ կը հանդիպի Հայէպ եւ Դամասկոս եւ կը ժամանէ Երուսաղէմ 1721, Փետրուար 12ին:

Շինարար պատրիարքը անմիջապէս կը ձեռնարկէ գործի եւ կը կանգնէ Ս. Յակոբեանց Տաճարի աւագ սեղանին փառաւոր խաչկալը (1721): Ապա եռանդուն թափով կը նորոգուին Երկոտասան Առաքելոց, Ս. Ստեփանոսի, Ս. Էջմիածնի եւ Ս. Թէոդորոսի եկեղեցիները. Ս. Հրեշտակապետաց, Ս. Կնիզեան, Ս. Փրկչի, եւ Յոպպէի վանքերը (1724 - 1727):

Ս. Յակոբեանց Տաճարը եւ Ս. Գլխազրի մատուռը կ'արժանանան մեծազոյն հոգածութեան: Տաճարին պատերը կը գարազրուին ճարտար նկարչի տիրացու Յովհաննէսի գծած պատկերներով եւ հաճոյատեւիլ յախճապակիներով: Իսկ Ս. Գլխազրի մատուռը կը պնտուի քանդակազարդ եւ ոսկեզօծ մարմարներով:

Մասնաւոր գուրգուրանքի առարկայ կ'ըլլան ձեռագիրները: Կ. Պոլսէն հրատիրուած տպագրիչ Գրիգորը մեծ խնամքով կը նորոգէ եւ կը կազմէ շատ մը հին եւ թանկագին մատենաներ:

Մինչ մէկ կողմէն շինարարական աշխատանքներ կը կատարուէին, միւս կողմէն պարտքի մուրհակները կը ջնջուէին մի առ մի: Ութ հարիւր քսակի հասնող հսկայական պարտքի ջնջումը իրագործելէ ետք Գրիգոր Պատրիարք վիզէն կը հանէ պատական շղթան եւ կը բազմի Առաքելական Աթոռ:

Իր կարեւորագոյն գործերէն մին կ'ըլլայ Ս. Յակոբեանց Վանքին մերձակայ շատ մը տուններ գնել եւ միացնել Վանքին, շուրջը կառուցանելով ամուր եւ բարձր պատեր (1729):

Վանական նորոգութեանց գործը իր ընթացքին մէջ է միշտ: Կը նորոգուին սեղանատունը (1741) եւ վանքին արեւմտեան ճակատը: Կը շինուին զարպասատունը եւ վանքին շքեղ աւագ դուռը (1743):

Անգուգական Պատրիարքը կը վախճանի 1749, Փետրուար 12ին, եւ կը թաղուի Ս. Փրկչի եկեղեցիին գաւիթը, իր մեծահոյակ անուանակցին՝ Գրիգոր Պարոնտէրի մօտ: Շղթայակիր իր ետեւը կը թողուր սուրբ եւ մեծ մարդու մը պանծալի յիշատակը:

Գրիգոր Շիրուանցի իր գրիչն ալ ի սպաս դրած է Ս. Աթոռի պայծառացման, գրելով բազմաթիւ եւ ընդարձակ նամակներ: Կ'արժէ յիշել Նաեւ իր մասնակի ինքնակենսագրութիւնը (1710 - 1717) եւ Ուղեգրութիւնը (1736 - 1740):

30. — Յակոբ Նոյեան, 1749 - 1752. — Մնած է Ակնայ Զմեարա գիւղը, 2- 1706ին: Որդին էր Նաջողու Պօղոսի եւ Թամամի: Պատանեկան տարիքին գացած է Պոլիս: Նախ եղած է աշակերտ Պաղտասար Դարի եւ ապա մտած Կոլոտի հիմնած Դպրանոցը, ուր դասատուներու կարգին կը գտնուէին Դուկաս Վրդ. Խարբիզդի եւ Գասպար Դպիր Սեբաստացի:

Յակոբ կուսակրօն քահանայ ձեռնադրուած է 1726ին, վարդապետական գաւազան ստացած է 1728ին, եպիսկոպոս օձուած է Էջմիածին 1730ին, եւ ժայրագոյն վարդապետի աստիճանով պատարուած՝ Գրիգոր Շղթայակիր Պատրիարքէն 1734ին, Երուսաղէմի մէջ:

Շղթայակիր 1740ին զինքը կարգած է Երուսաղէմի Պատրիարքութեան փոխանորդ ի Կ. Պոլիս: Կոլոտի մահէն ետք, անոր կտակին համաձայն Նայեան կ'ընտրուի Կ. Պոլսոյ Պատրիարք 1741 Փետրուար 15ին, եւ այդ պաշտօնին վրայ կը մնայ մինչեւ 1749 Մարտ 26:

Երբ կը վախճանի Շղթայակիր, անոր կը յաջորդէ Նայեան, ընտրուելով 1749 Ապրիլ 13ին եւ երեք տարի կը պաշտօնավարէ իրրեւ Պատրիարք Երուսաղէմի:

Ապա դարձնել կը ստանձնէ Կ. Պոլսոյ պատրիարքութիւնը 1752 Մայիս 16ին եւ այդ պաշտօնին վրայ կը վախճանի, հաւանաբար թոքախտի հետեւանքով, 1764 Յունիս 19ին: Աճիւնները կ'ամփոփուին Բանկայթիի Հայոց գերեզմանատունը, Ջուղայեցի Յակոբ Կաթողիկոսի շիրմին մօտ:

Նալեան Յակոբ գրական մարզի մէջ իր հսկայական վաստակով հանդիսացաւ փառքը Կոլոսի Դպրոցին:

31. — Թեոդորոս Խորհնացի, Տառնուցի, շ. 1690 - 1761. — Ծնած է ԺԷ. Դարու վերջերը: Որդին էր Առաքել քահանայի եւ Վարդանոյշի: Աշակերտած է Շղթայակիր Գրիգոր Պատրիարքին, որմէ ստացած է ծայրագոյն վարդապետի աստիճան: Երուսաղէմի Պատրիարքական Աթոռը բարձրած է 1752ին: Իր պաշտօնավարութեան միջոցին սալարկել տուած է Բեթղհնէմի Ս. Ծննդեան Վանուց, Երուսաղէմի Ս. Յակոբեանց Վանքին մէջ՝ Ս. Էջմիածին, Ս. Ստեփանոս, եւ Ս. Թէոդորոս եկեղեցիներուն, Աբեղաթաղի եւ Պատրիարքարանի, ինչպէս նաեւ Ս. Յարութեան Տաճարի հայապատկան Ս. Լուսաւորիչ եկեղեցւոյն տանիքները: Չատկի ձրագալոյցի լուսահանութեան հրովարտակը նորոգել տուած է 1756ին: Վախճանած է 1761, Դեկտեմբեր 6-7ի գիշերը, «բարուք եւ քաղցր մահուամբ», եւ յաջորդ օրը թաղուած է Ս. Փրկչի եկեղեցիին գաւիթը:

32. — Կառապետ Գանձակեցի, 1700? - 1768. — Ծնած է հաւանաբար ԺԸ. Դարու սկիզբը: Որդին էր Սահակի եւ Նազուրի: Երուսաղէմ եկած է 1734ին: Եղած է ձեռնասուն աշակերտ Խորենացի Թէոդորոս Վարդապետին: Աբեղայ ձեռնադրուած է Գր. Շղթայակիր Պատրիարքէն 1737ին:

Օրինակած է, 1736ին, Դաւիթ Թիլիստփայի Սահմանք Իմաստասիրութեան գիրքին վրայ Առաքել Սիւնեցիի գրած Մեկնութիւնը, մինչ դաս կ'առնէր (Ձեռ. Ս. Յ. Թիւ 804):

Կ. Պոլիս գտնուած է 1750 - 1755 թրւականներուն, Ս. Աթոռոյ գործերով: Երուսաղէմ վերադառնալէն ետք նուիրակութեան զոհուած է Նւղոկիս (1759-61): Նուիրակութենէ դարձին ընտրուած է պատրիարք (1761, Ապրիլ 4):

Առանց ժամանակ կորսնցնելու ձեռնարկած է շինարարական աշխատանքներու: Նորոգել տուած է Բերիոյ Հոգեւորներու Բամբէի Վանքը (1763): Շինել տուած է Խառանքիկոս սենեակներ, որոնք Ջմիւռնիոյ Թաղ կոչուեցր առած են (1764): Սալարկել տուած է Ս. Յարութեան Տաճարի տանքին այն մասը, որ կը գտնուի Հայոց բաժնին վերեւ (1764) Նոյնպէս սալարկել տուած է Ս. Յակոբեանց Վանքի խուցերուն եւ Ս. Հրեշտակապետաց Վանքին տանիքները (1765):

Կարապետ Գանձակեցին գրած է շարք մը կրօնական բերթուածներ, որոնք տրուած են, 1767ին, Հաննէ Վարդապետի Երուսաղիմայ Պատմութեան Բ. տպագրութեան իրրեւ յաւելուած:

Վախճանած է 1766, Յունուար 24ին, եւ թաղուած է Ս. Փրկչի գաւիթը:

33. — Պօլոս Վանեցի, շ. 1710 - 1776. — Ծնած է ԺԸ. Դարու սկիզբները: Հօրը անունն էր Մարգար, իսկ մօրը՝ Փէրուխան: Միաբանակցելու համար Երուսաղէմ եկած է 1734ին: Աշակերտած է Խորենացի Թէոդորոս Վարդապետին: Աբեղայ ձեռնադրուած է 1739ին: Եղած է նուիրակ Վանայ (1747), եւ այդ առթիւ ձեռք բերած է Վասակ արքայեղբոր թանկարժէք Աւետարանը (Ձեռ. Ս. Յ. Թիւ 256): Եպիսկոպոս ձեռնադրուած է Մինաս Կաթողիկոսէն 1752ին: Դարձեալ նուիրակ՝ Ջմիւռնիոյ (1760): Վերադառնալով Ս. Աթոռ ծառայած է իրրեւ դարպասնիկայ (1762-1767): Պատրիարք ընտրուած է 1766, Ապրիլ 12ին, եւ եօթնամեայ սաղնապալի շրջան մը բողոքելէ ետք վախճանած է 1775, Մայիս 14ին, եւ թաղուած է Ս. Փրկչի գաւիթը:

34. — Յովակիմ Քանաեպոյցի, + 1793. — Կը պատմուի թէ առաջին անգամ Երուսաղէմ գալուէն Յոպպէի առջեւ ծովը ինկած է, բովը գտնուող ձեռագիր Աւետարանին հետ, եւ ապտուուած. այդ պատճառաւ կոչուած է Մովածին:

Եղած է աշակերտ Գրիգոր Շղթայակրի: Յիշուած է իրր արեղայ 1751ին: Մայրագոյն վարդապետի գտնազան ստացած է Թէոդորոս Խորենացի Վարդապետէն: Եպիսկոպոս ձեռնադրուած է 1762ին, Շա՛մախեցի Յակոբ Կաթողիկոսէն: Վարած է

ՊԱՏՄԱԿԱՆ

ՄԱՍՆԱԻՐ ՊԱՏՄԱԳՐՈՒԹԻՒՆ Ս. ՆՇԱՆԻ ՎԱՆՈՒՑ ՍԵՐԱՍՏԻՈՑ

ԳԼՈՒԽ Դ.

Յադագս ցահասակութեան Թեոդորոսի Աբելյային եւ Տեսչութեան Եանանգին Սեբաստիայ Գրիգորի եւ Սահակ Եպիսկոպոսաց եւ Կարուղիկոսութեան Տեառն Անանիայի 'ի Սեբաստիա 'ի վանս Ս. Նշանի:

Դառնաղէտ եւ բազմավիշտ ժամանակիս (ՇԿԷ = 1118) վերերեւցեալ այրն հանճարեղ եւ կորովաբան Տէր Գրիգոր Արքեպս. եւ յաջորդեաց զկնի մահուանն Դաւթի յԱթոս Արքեպս. ուժեան Սերաստիոյ 'ի վանս Ս. Նշանի, որոյ երկրորդ ամին նահատակեցաւ Սուրբն Թէոդորոս արեղան, երջնակ վկայն՝ Ի կաթողիկոսութեան Տեառն Գրիգորի՝ նորոք Շնորհալուսյն: Սա էր Սերաստացի որդի՝ Գոնարինեայ վկայի կրօնաւորեալ 'ի վանս Ս. Նշանի: Ամբաստանեալ սմանց զմահնէ առ Ալեքիոս ամիրայ Սերաստիոյ՝ կոչեաց զնա առաջի իւր եւ յորդորեաց Թոլուզ զքրիստոնէութիւն, ապա թէ ոչ գանք եւ տանջանք եւ քանս կայ՝ առէ, առաջի քոյ: Պատասխանի եւ Թէոդորոս. «Ես

քրիստոնեայ եմ եւ Արեղայ եւ պաշտեմ զԱՃ Լայր եւ զՈրդի նորա Միածին եւ զՍուրբ Լոգին եւ զայլ հաւատս կամ զկրօնս ոչ կարեմ առնուլ յանձն: Ճատուցեալ ընդ այս Ամիրայն հրամայեաց հարկանել զնա եւ զննել 'ի բանս, երազժօք տառակեցուցանել եւ ապա ետ հանել 'ի տուն աղօթից իւրեանց եւ դահիճքն սուսերամերկ ստիպէին զնա մտանել 'ի ներքս եւ իրբե ոչ եմուս՝ չարաչար տանջեցին զնա եւ դարձեալ արկին 'ի բանս: Յորժամ լուաւ Արքեպս. Սերաստիոյ Տէր Գրիգոր, գրեալ առ վկայն բանս մխիթարութեան եւ քաջալերս՝ յօժարութեամբ մտանել վանս Գո. ի: Զկնի այսորիկ մտանեաց զնա Ամիրայն 'ի ձեռն Թոտոսի դատաւորին՝ որ դարձեալ էր 'ի քրիստոնէութենէ եւ նա յեա քաղաւ սպառնալոյ՝ անխախտ եղիս զերանելին եւ տանիլ եւ սպանանել եւ զահիճքն ընկեցին զնա յերկրի եւ հարին յերկար մաքացի եւ բունձի եւ ապա սրով յերկր մասուննս հատին զմարմին նորա եւ այնպէս թաւալելով յարեան իւրում աւանդեաց զհոգին 'ի ձեռս Աստուծոյ (ՇԼԸ = 1149):

Երուսաղէմի Փոխանորդութիւնք ի Կ. Պոլիմ տան եւ մէկ տարի (1765 - 1775):

Պատրիարք ընտրուած է 1776ին, եւ յետ տանն եւ ութամիայ պաշտօնավարութեան վախճանած է 1793, Սեպտեմբեր 26ին, եւ թաղուած Ս. Փրկիչ գաւիթը:

35. — Պետոս Եւզղիպացի, + 1800. — Ձեռնասուն աշակերտ Գանձակցի կարպետ Պատրիարքի: Իրբե վարդապետ յիշուած է 1786ին: Եպիսկոպոս ձեռնադրուած է 1788ին: Պատրիարք ընտրուած է 1793ին:

Ռուսաց կայսրէն երկզլխանի արժուի շքանշան մը ստացած է 1799ին:

Վանական գործերով Յուպէ գացած է 1800ին, եւ ծանր հիւանդութեան մը հետեւանքով վախճանած է անդ Յունիս 21ին, եւ թաղուած տեղւոյն հայկական գերեզմանատունը:

Յուպէի Տեսուչ Նիկոմիդացի Գրիգորիս Վարդապետ 1837ին Պետրոս Պատրիարքի ոսկորները փոխադրած է Ս. Նիկողայոս եկեղեցիին գաւիթը եւ ամփոփած յատուկ դամբանի մը մէջ:

Յայնժամ իշխան Եմին 'ի Սերաստացւոյ աստի յԱզգէ Հայոց' Սարգիս անուն բազում ինչ առևտայ Ամիրային էա զմարմին սրբոյն և բերեալ թաղեց պատուով 'ի վանս Ս. Նշանի յնկեղեցւոյ Ս. Կարապետին, յետ կոյս զասին 'ի հարաւակողմն առաջի սրճոյն 'ի ներքայ կամարին և ետ գրել 'ի վերայ շիրճին թէ շայս է ասպան հանգստեան սրբոյն Գոհարինեայ որդւոյն Թէոդորոս նաւատակին 'ի թուին ՇՂԹ = 1150: Գրիգոր Արքեպոս.ն քաղաք շին Սերաստիս նստաւ 'ի վանս Աւար Նշանի մտ իբրև 31 և հասեալ յաւաճք ծերութեան հանգեաւ 'ի Քրիստոս և թաղեցաւ 'ի վանս, 'ի գերեզմանատան նուազ շիրճի Պետրոսի Գեարգարձին:

Այ նստաւ 'ի տեղի նորին Ստեփան կամ Պատկ Արքեպոս.ն (ՈՒԸ = 1179), այբ խահակն և պարկեպոս: Յուսարս սորա եղև ժողովն Հոռովկայաւ 'ի ժամանակս Գրիգորիսի Կաթողիկոսի՝ Տղայ անուանեալոյ, որդւոյ վասյի՝ եղբոր Շնորհալուսին, վասն ժխարանութեան Հայոց ընդ Յունաց՝ զոր ընդ երկար աստղի արարեալ զուղղփառ դաւանութիւն կաթողիկէ Սկեղեցւոյ Հայաստանեայց և զանասիսք աւանդութիւնսն՝ զորս սենիճք ի Սրբոց Հարցն յառաջնոց՝ սրով և վարժքս և 'ի հաստատութիւն այնմ անտեղի ճշմարտութեան, երկու Կաթողիկոսունք և 31 Արքեպիսկոպոսքն ստորակնքեալ զիւրաքանչիւր անուանս ձեռամբն իբրով և կնքեալ յղեցին առ կայսրն Կիս Մանուէլ 'ի Կ. Պոլիս 'ի ձեռն Քլատարցն, բայց ժամանեալ նոցա 'ի Կեստրիա, ոչ ևս կարացին յառաջ գնալ, զի արգելան 'ի խոռովութեանց նանապատին և դարձան յետ առ Կաթողիկոսն, իսկ նորս վըշտացեալ և տիրեալ յոյժ ընդ ոչ յալոողեղ սրճոյն, վասն որոյ աննայն ջանիւք հոգայր ճանապարհ գտանելոյ ասպանով առաքել զթուղթան և մինչդեռ նա յայսպիսի վարան էր եկաւ բոթալից լուր մահու Կիս Մանուէլի Կայսրն, ընդ սր կարի ինն թաքնեալ Հայրապետքն և Արքեպոս.քն մեր դարձան իւրաքանչիւր ոք 'ի վիճակս իւրեանց: Գարձ արարեալ և Պատկ կամ Սահակ Արքեպոս.ին Սերաստիոյ 'ի տեղի իւր 'ի մենաստանս Ս. Նշանի

և ժամանեալ 'ի կէտ վերին կոշման վազանեցաւ բարձր մահաւամբ և թողեցաւ աստէն (ՈՒԸ = 1186 = վահարամ ՈՒԶ = 1187 = վարդան յիշակ):

Յետ վաղճանի Պատկ Արքեպոս.ին՝ Կալու զԱթա Արքեպոս.ութեան Սերաստիոյ Տէր Անանիա արհի եպոս.ն, այր երեւելի և վեհանձն, սիրելի և հաճոյ յաչս մեծամեծաց և փոքունց: Յուսարս սորա երեւելի եղև մեծ իշխանն Հայոց Լեոն՝ որ արքայ անուամբ պատանեալ լինէր և տեսեալ թէ յալողեաց նմա Տէր, և որ ըստ օրէ իշխանութիւն իւր զօրանայ և հաշակի փնունն ընդ ամենայն ազգս, կամեցաւ օծանել թագաւոր, վասն որոյ հաւանութեամբ Գրիգորի Կաթողիկոսի և զիստաբ եպոս.ացն ներուէսի Համբարձացւոյն, Յովակիմայ Անախոքայեպոս.ին, Յովաննես Սոյս Եպոս.ին և Անանիայ Ասերաստիոյ Եպոս.ին և այլոցն, և փառազարգ իշխանացն մերոց՝ հրաւէր արձակեաց յամենայն կողմանս յորս կային Հայք: Այ ժողովեցան եպիսկոպոսունքն և վարդապետք և կրօնաւորք, վանահարք, իշխանք և զօրավարք, զօրօք, ևս և 'ի Յունաց և 'ի Հատինաց և զարդարեցին զքովանդակ քաղաք Տարսոսի և արարին հանդէս մեծ յնկեղեցւոյ Սրբոյն Սոփիոյ, ուր մեծաչուք փառօք էօժ Գրիգոր Կաթողիկոսն զԼեոն թագաւոր 'ի վերայ արձանայն Հայոց՝ յամի Տեսան 1198 Յունաւարի վեց (ՈՒԵ) և եղև ուրախութիւն մեծ ցրտեալ և արարեալ ազգիս և ասպանողովեալ եպիսկոպոսունք և այլք և ողջունեալ զնորապսակ թագաւորն զարձան ուրախութեամբ 'ի տեղիս իւրեանց: Եւ յետ ամառ իբրև չորից (ՈՒԱ = 1202) հիւանդացեալ Գրիգոր Կաթողիկոսի վաղճանեցաւ 'ի Սիս քաղաքի, յայնժամ ժողովեալ Լեոնի զեպիսկոպոսունս ազգիս մերոյ խորհուրդ արար վասն ընտրութեան նոր Կաթողիկոսի: Կէսքն ասէին ընտրել զԱնանիա Եպոս. Սերաստիոյ, որ համարելու լինել յազգականութենէ Պետրոսի Կեստրիոյ լինել յազգականութենէ Պետրոսի Կեստրիոյ, և կէսքն զՅովաննէս Արքեպոս. Սոյս: 'ի ծագել մեծի տարանայնութեան, հրաման ևս Լեոն արքայ ձեռնադրել ըզՅովաննէս, ոչ և էր ընտանի թագաւոր

բին և սիրելի պալատականացն, այր արքայակերպ և փառացի տննամբ. և հասակեալ այնմ ժողովելոցն կատարեցին ըստ բանի արքային և զնացեալ նստաւ Յովհաննէս յԱթոռ կաթողիկոսութեան 'ի Հոռոմիայ, որ և ժականուածք Մեծարարոյ կոչեցաւ: Ջայն իբրև տեսին կուսակիցք Անանիայի, սկսան քրթմնել ժողովրդեանն թէ ո՛չ հուանուեթեամբ եպիսոպոսոցն սեղև ընտրութիւնն Յովհաննէսայ ըստ հեռոյ թաղուորին և սովին այտու վտանութիւն առեալ Անանիա և միտաբանել ընդ իւր զեպիսկոպոստէնս և զվանակածս փոքունն Հայոց մանաւանդ զբնակիչս Սեբաստիոյ և կեսարիոյ: Խորհեցաւ 'ի զլուխ տանել զկամօ իւր, վասն որոյ և երեւելի պարզեօք հանեցուցեալ զՌուզմատին մեծ և Ամբրայն Իկոնիոյ՝ այն է Ղոնիայու: որ սիրէր բովանդակ այնոցիկ կողմանց նստաւ իբր առանձին կաթողիկոս սաս 'ի Սեբաստիա 'ի վանս Ս. Նշանի (ՈՄՔ = 1203) և յաջողեցաւ իշխանութիւն նորա, սրովհետև 'ի մեծ համարէ էր: և Սեբաստիա իբր թաղուորական քաղաք Արծրունեաց և Աթոռ Պետրոսի Գեատաքարձի՝ ուր և թաղեալ կայ մարմին նորա: Իսկ Լեւոն արքայ իրազեկ լեռն այսմ, ո՛չ իշխանաց առնել ինչ, զի անտէր 'ի Ռուզմատինայ և եղև զի ծագեցաւ գծաութիւն ինչ 'ի մէջ Լեւոն արքայի և Յովհաննէս կաթողիկոսի՝ յետ կալոյ յԱթոռ Հայրապետութեան ժամանակս ինչ, վասն որոյ համարձակութիւն տուեալ բնակիչք քաջուն Հայոց՝ հաստատեցին զիշխանութիւն կաթողիկոսի իւրս ետնց Անանիայի, և այնուհետև շրջէր Անանիոս կաթողիկոս տիրաբար, յայցեութիւն իւրուժ թեմի և տունէր այլևայլ կարգաւորութիւնս, ունելով ընդ իւր և ոչ սակաւ եպիսկոպոստէնս: Դէպ եղև զնայ նմ 'ի Մեծն կեսարիա և ժողովուրդք

ընկալան զնա մեծաւ պատուով իբրև զեպիսկոպոստապետ Ազգիոս, և մինչդեռ նստող էր ամսորեայ ժամանակօք նստաակեցաւ Սբ. վկայն Թէոդորոս՝ որ մինչ 'ի բանաի էր և 'ի քանջանս առաքեաց առ նս Հայրապետն Անանիոս զքահանայ ոմն Դէոբզ անուն՝ հանդերձ կերակրօք՝ քաշակերել զնա: Տեսեալ Թէոդորոսի զքահանայն ուրախացաւ մխիթարեալ 'ի բանից նորին, և առաւել ևս վտանացեալ 'ի Տէր զուարթագին փափագէր հասանիլ 'ի ժամ մարտիրոսութեան: Մինչ էր 'ի քանաի երեկեցաւ նմա Քրիստոս, ունելով ձեռին թագ արքունեական և օրհնեաց և զօրոցոց զնա և յետ կալոյ նորա 'ի բանաի զուարթ 16 և կրելոյ զազգի ազգի զառն կոտանս և զվիրտս, հանին արտաքս զաղաքին և հարին տննայն կողմանց սուտեօք, բրօք և քարամբ և նս ուրախութեամբ աւանդեաց զհողին և ի ցոլանալ պայծառ լուսոյ 'ի վերայ մարմնոյ որոյն՝ յարհուրես անկեալ տանկացն խոյս ետուն անաի և Շահ Ռուզմատին իմացեալ զեղևունս հրամայեաց Մեծի Հայրապետին Անանիայ վութով բանալ և թաղել զնա. և զնացեալ բարձին զարն. և ամփոփեցին պատուով յարժանաւոր տեղուջ յամի Տեսուն 1204 Մայիսի 18 և Հայոց ՈՄԳ:

Դարձ արբեալ 'ի կեսարիոյ Անանիա կաթողիկոսի՝ եկն 'ի Սեբաստիա մայրաքաղաքս և նստաւ 'ի տեղի իւրուժ ('ի Սեբաստիա) 'ի վանս Ս. Նշանի այլ ևս ամս երբ և հասեալ նորա հրաւէր վերին կողմանն՝ փոխեցաւ առ Քրիստոս և եղաւ մեծաւ պատուով և փառօք 'ի շիրմի, 'ի հարաւակողմն մնատասնիս, արտաքոյ պարապի կեկեղեցոյն, հուպ 'ի յորմն առաջի փակեալ զբանն որ պատուի յերթեկեաց զամբարան նորին մինչև ցայսօր ժամանակի:

(Շարունակելի՛ 4)

ՏԻԳՐԱՆ Ս. ԳԻՐԻՇԵԱՆ

ՀԱՄԱՌՕՏ ԵՒ ԲԱՂԴԱՏԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
ՄԵՐ ԵՒ ՔՈՅՐ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒ ՏՕՆԱՑՈՑՑԵՐՈՒՆ, ՎՐԱՑ
ԵՒ ՍԱՂԻՄ ԱԿԱՆ ԱԻԱՆԴՈՒԹԻՒՆՆԵՐ

Մեծ Պահոց շրջանը ամենէն խորհրդաւոր շրջանն է եկեղեցական տարւոյն: Բայց մինչ արտասահմանի մէջ այդ միջոցին արարողութիւնները կը կատարուին պարզութեամբ աւ քիչ ժըն ալ անշուք (Ս. Պատարադի մատուցումը տեղի կ'ունենայ փակեալ խորանի ետին), Հայ Երուսաղէմը հարկադրուած է շեղուած ժը կատարել, պահելու համար իրականաբար Ս. Յարութեան Տաճարէն ներս: Արդարեւ իտարւոյն ամենէն փառաշուք հանդիսութիւնները այդ շրջանին է որ կը կատարուին: Դոն, իրենց գագաթնակէտին հասնելով Աւագ Եօթնեակի ընթացքին և մանաւանդ Ս. Զատիկ ճորագույնցի օրը: Զկայ Շաբաթ օր ժը այդ միջոցին, ուր Տաճարին սեփականատէր երեք համայնքներէն — Լտտին, Յոյն, Հայ — մին կամ միւսը, և երբեմն երկուքը կամ երեքը միասին, շունենան իրենց հանդիսուար մուտքը (ճշրայափառաճը՝ մեր ժօտ) և թափօրը, իսկ Կիրակի առաւօտ՝ Ս. Գերեզմանին վրայ մատուցուած հանդիսուար Ս. Պատարազ և շուրջը կատարուած մեծահանգուս թափօր: Իսկ Լտտիներ ունին Կիրակնօրեայ իրենց հանդիսուար Պատարազներն ու քարոզխօսութիւնը (*):

Մեր ժօտ, Մեծ Պահոց շուր օրերուն — Երկուշաբթիէն Ուրբաթ — կը կատարուին, առաւօտուն՝ Արիազալի ժամերգութիւն (Չորեքշաբթի և Ուրբաթ օրերը առաւել հանդիսուարութեամբ), իսկ կէսօրէ

(*) Ս. Յարութեան Տաճարէն ներս ամէն Կիրակի օր ջերեկին Ս. Պատարազ մատուցանելու — ոչ Ս. Գերեզմանին վրայ — իբաւուք ունին (բացի այն Կիրակիներէն, ուր միւս մեծ համայնքներէն մէկը հանդիսութիւն ունենայ Ս. Գերեզմանին վրայ) Յոյներ, Լպտիներ և Ատրիներ: Հայք՝ երկուշաբթը անգամ ժը, կամ աւելի էրիշ՝ ամիսը երկու անգամ: Իսկ Լտտիք Մեծ Պահոց ընթացքին միայն ունին այդ իբաւուքը:

եաք՝ եաղապական ժամերգութիւն, որ կը փոխարինէ սովորական Երեկոյեան ժողովարութիւնը: Սովորութիւն է նաև շաբաթը երկու անգամ, Երեքշաբթի և Հինգշաբթի օրեր, կատարել Հանգոտեան ժողովարութիւն (ժողովարական բացատրութեամբ՝ Հակում), որոնց ընթացքին կը խօսուի քարոզ, ընդհանրապէս զղջումի և ազալախարութեան գաղտփարին շուրջ, և ծիրաբար ճՏէր սղօրմեաճ կ'երգուի: Երեքշաբթի օրերու Հսկումները կը կատարուին Ս. Հրեշտակապետաց եկեղեցւոյ՝ իսկ Հինգշաբթի օրերունը՝ Ս. Յակոբեանց Մայր Տաճարին մէջ:

Ասանց փոխարէն, Յոյնք ունին ճՏիրամօր Գովասանքճ կոչուած խորհրդաւոր արարողութիւն ժը, զոր կը կատարեն Մեծ Պահոց առաջին հինգ Ուրբաթ օրերը, երեկոյեան պահուն, վերջինը՝ առաւել հանդիսուարութեամբ: Կը պատմուի թէ, երբ Օսմանցիք պաշարած էին Կ. Պոլիսը 1453ին, Տիրամայրը, յաճախակի երևումներով, կը յորդորէր քրիստոնեաները որ ամրապնդուին իրենց հաւատքին մէջ, բոն ժը՝ որ քանիժ ժը ամիսներով յապաղեցուց մայրաքաղաքին անկումը: Ատիէ մնացած է յիշեալ արարողութիւնը, զոր Յոյն կաթօլիկներ ևս կը կատարեն: Իսկ երկրակը Գովասանաց այդ շաբթին կը կոչուի John Climacus, որուն յիշատակը Լտտիք ևս կը տօնեն Մարտի 30ին:

Իսկ այդ շրջանի հինգ Կիրակի յետ միջօրէններուն, Յոյնք ճերկարագութեան ժամճ կոչուած արարողութիւնը ունին, հանդերձ քարոզխօսութեամբ:

Լտտիք, նոյն շրջանին, ունին Չորեքշաբթի երեկոյեան Պատարազ (զոր հոս կը մատուցանեն տարբեր սրբապետներու մէջ) և Ուրբաթ օրեր, դարձեալ երեկոյեան ժամուն՝ ճնալի ձննապարճ:

Շատեր այս անունին տակ կ'իմանան Երուսաղէմի հին քաղաքին արևելեան

բաժնին մէջ նոյնանուն երկար ճամբան (Via Dolorosa) կամ կաթողիկոսներու կողմէ տմէն Ուրբաթ յետ միջօրէի այդ ճամբու կայաններէն իւրաքանչիւրին մօտ կատարուած արարողութիւնը^(*)։ Տարբեր է սակայն վերեւ ակնարկուածը։ Գրեթէ բոլոր Լատինական եկեղեցիներու մէջ նկատելի են 14 փոքր նկարներ, 7ը աշակողմեան և 7ը ձախակողմեան բաժնին մէջ, որոնց կ'ընկերանան խաչ և լատինական թուանշան։ Այդ նկարներէն (կայաններէն) իւրաքանչիւրին առջև թափարական զննացով, բուն շեռտի ձանապարհի վրայ կատարուած ին նմանողութեամբ եղածն է ակնարկուածը։ Անոնք հաս նման արարողութիւն մը կը կատարեն Մեծ Պատոց կիրակի յետ միջօրէններուն հոս, ամէն անգամ տարբեր սրբավայրի մը մէջ։

Մեծ Պատոց առաջին Շարաթ օրը կը յիշատակուի Ս. Թէոդորոս զօրավարը։ Աւշադարձ է որ Յոյներ ալ նոյն օրը կը

նշեն անոր յիշատակը, հակառակ անոր որ անոնց մօտ սրբոց ասեմբլը կը կատարուին տմասթիւի հետեւողութեամբ և 8/21՝ Փետր.ի դիմաց.ԱՍ. Թէոդորոս (Սարտուլլատ)՝ նշանակուած է իրենց Տոնացոյցին մէջ։ Ասոր պատճառը հասկնալ չկրցանք։ Յիշեալ թուականէն 9 օրեր ետք, անոնք կը տանեն համանուն սուրբի մը (Theodore of Tyre) յիշատակը, իսկ 8/21 Յունիսին՝ բուն սուրբին նշխարաց փոխադրութիւնը՝ վիշապաօսան սուրբն է ան, հակառակ որ կարգ մը Արեւելեան եկեղեցիներու տաւանդութիւնը Ս. Գէորգի վերադրելու անգամ ըլլայ այդ քաջագործութիւնը։

Մայրավանքէն ներս Ս. Թէոդորոս (կամ Թորոս) անունով գողորիկ եկեղեցի մը սենի գոյութիւն, որ նոյն ասեմ ճեթ Չեռագրատունն է Ս. Աթոռոյս։ Ուրբաթ երեկոյան հոն կը պաշտուի նախատեսակ, իսկ Շարաթ առաւօտ կը մատուցուի Ս. Պատարադ։ Յոյներ ալ հաս ունին համանուն վանք մը, որու եկեղեցւոյն մէջ կ'ը կատարեն տեսիլքներ Մեծ Պատոց օրերուն։

Արտասիւն կիրակի Մեծ Պատոց մէջ ինկող առաջին կիրակին է այս, որ ՃԻՔի առասնորդաց՝ նշանակուած է մեր Օրացոյցին մէջ։ Ճիշդ չէ զոյն կոչել Երկրորդ կիր. Մեծ Պատոց և յաջորդներուն ալ հաշիւը շարունակել այդ ուղղութեամբ։ Այս շրջանի կիրակիները մասնաւոր անուններով կոչելու սովորութիւնը ունին Յոյներ ևս։ Այս կիրակին կը կոչեն ՃՈՂ-Ղափառաց կիրակի (Sunday of Orthodoxy) և թափօրի ընթացքին սրբոց նկարներ կ'ունենան ի ձեռին, ի յիշատակ Պատկերամարտից զէմ տարուած յաթմանակին (է. դար)։ Իսկ մենք այդ օր — զէթ հոս — կ'երգենք Այլակերպութեան շարակներն, պանծացնելով խորհուրդը Փրկչին Պայծառակերպութեան, որ աւանդութեան համաձայն տեղի ունեցած է Սաշելութեան զէպքէն 40 օրեր առաջ։ Լատինք այդ օր կը նշեն Քրիստոսի փորձութիւնը, քանի որ սերտ է անոր կապը քառասներորդ օր պահեցողութեան։

Վերջապէս, բոլոր համայնքներն ալ թէ՛ Շարաթ կէսօրէ յետոյ և թէ՛ կիրակի կը կատարեն մեծաշուք արարողութիւններ, իբրև Մեծ Պատոց մուտքի հանդէս։

(*) Թիւով 14 են կայանները յաշի ձանապարհին, սրանցմէ 9ը կը գտնուին Ս. Յարուսեան Տանարէն դարս (7ը՝ նոյնանուն ձանապարհի վրայ) և վերջին կինքը՝ անկէ ներս։ Առաջինը, Իսլամական վարժարանի մը բակին մէջ, ըստ աւանդութեան կը նկատուի վայրը՝ ուր Քիչատոս Քրիստոսի Իսաշելութեան վերջը արձակեց։ Երկրորդը՝ դիմացը, ուր տրուեցաւ խաչը՝ Յիսուսին։ Յրդը և Կրդը՝ շաք Պաթողիկէ եկեղեցւոյ մօտ — վերջինը՝ սեփականութիւնը աներ։ Պատին վրայ շաք շաքի մը կ'երգին ԵՊ. Գ. (վերջինը կարգաւ Պայարան) — Երրորդը կը նկատուի վայրը՝ ուր մեր Տէրը առաջին իր անկումը ունեցաւ խաչի ծանրութեան ներքեւ, իսկ միւսը՝ ուր Ան հանդիպեցաւ ցաւատանջ իր մօր (Լատինական աւանդութիւն)։ Կրդը կը նկատուի վայրը, ուր Միսնի կերպանցի վերցուցած է խաչափայտ Քրիստոսի։ Երդը, սեփականութիւնը Յոյն-կաթողիկոսներու, վայրը՝ ուր Ս. Վերսնիկէ սրբեց քրոնաթոր հաղաւթը Քրիստոսի, գառառակով մը՝ ուր սպաւորուեցաւ զէմը Փրկչին։ Դրդը՝ ուր երկրորդ իր անկումը անկումը ունեցաւ Ան։ Երդը՝ ուր Ան հանդիպեցաւ զստերբացն Երուսղէմին։ Երդը՝ Ղպարոց մայրավանքին դիմաց, ուր մեր Տէրը երրորդ անգամ կ'ընցաւ խաչին տակ։ Եսկ Ս. Յարութեան Տանարին մէջ գտնուածներէն առաջինը շարթ (10-13րդ) Գողգոթայի վրայ են, ներկայացնելով Տիրոջ անդրձիգ բաժանման, խաչին վրայ բեկեման, հոգւոյ աւանդման և խաչէ իջեցման վայրերը։ 14րդը կամ վերջինը նոյնինքն Քրիստոսի Ս. Գերեզմանն է։

Տրուած ըլլալով որ Բազմանորդական պահէքի միջոցին միայն Շարաթ օրեր կը կատարենք որքա՞ց յիշատակութիւն, կ'ուսնենանք Տ պարզ օրեր, որունց աւարտին յիշատակն է կրօնը՝ կիրակի Երուսաղիմայ հայրապետին եւ միւս կիրակի եպիսկոպոսին եւ մօտե նոսր Աճնույի: Կարգ մը Օրացոյցներ կը գրեն Երուսաղիմայ, ինչ որ սխալ է: Գաղարկութիւն է ա՛ն, որուն օրով տեղի ունեցաւ Ս. Խաչի լուսաւոր երևումը: Այդ տաթիւ կատարող է կրօնայիտ այժմ իր Թուղթը ամէն տարի կը կարդացուի մեր ե Յունաց եկեղեցիներուն մէջ՝ Երեման Խաչի տօնին: Ս. Յակոբեանց Մայր Տաճարի աւանդատուն մէջ ցոյց կը տուի - ձախակողմեան տեղանին տակ - աւազանը՝ ուր երանելի նայրապետը բազմաթիւ նաբաղարձներ մկրտած է կրօնայիտ այդ օրը: Ընդ է որ կը մատուցուի Ս. Գատարացը այդ տօնին: Այլ եկեղեցիներ Մարտի 18ին (Յունք, հոտ՝ 31ին) կը տօնախմբեն անոր յիշատակը: Իսկ միւս կիրակիին եւ Աննա-յին անուանեալներուն զհանդիպեցանք այլաբ: Երկրորդ կիրակին Աճնուայի կ'իրակին է, ուր սովորութիւն կըսէ է Ս. Գատարաց մատուցանել Ս. Հրեշտակապետաց եկեղեցւոյ մէջ: Թոյնք Gregory Palamas տնտն սուրբի մը յիշատակին նուիրած են այդ կիրակիին, մինչ Լատիններ այդ օրն է որ կ'անդադրաւանան մեր Տիրոջ Այլակերպութեան:

Յոջորդ Շր. օրը տօն է Մբսցն՝ Թովհանու Երուսաղիմայ հայրապետին եւ հայրապետին մերոյ Յովհաննու Օճնցեղոյն, եւ վարդապետացն մերոյ՝ Յովհաննու Արսենցեղոյն եւ Գրիգորի Տաքեաւալոյն: Այս ե յաջորդ օրը Մեծ Պահոց շրջանի ամենէն պարզ շարաթավերջն են Հայ Երուսաղէմի համար^(*):

Տարօրինակ է որ առաջինին անունը չկրցանք բանել այլ Օրացոյցներու մէջ: Միւսները հայազգի սուրբեր են, վերջին երկուքը՝ ժամանակագրական կարգով ա-

մենէն ուշ (ժն՝ գոր) ապրոյ սուրբերը, որունց անցած են մեր Տօնացոյցին:

Երրորդ կիրակին Տնեսի կիրակին է: Թոյնք զայն կը կոչեն Վեռնի երկրպատութեան կիրակի, ցննաց քայտի մասունքով թափօր դառնալով: Զայն կը կոչեն նաև Վիջինքի կիրակին:

Միայն մեր Օրացոյցին մէջ է որ կը հանդիպինք Միջին բառին, Մեծ Պահոց շորթորդ եօթնեակի Դջ. օրուան գիմաց: Այդ օրէն սկսեալ, ստեղծ շարական մը կը կրուի Խաղաղական ժամերգութեան:

Շարաթ տօն է Ս. Բառաւուրե մանկունցն Սեբաստիոյ: Աւարաթ երեկոյ Լօկուճ կը կատարուի Ս. Հրեշտակապետաց եկեղեցւոյ մէջ, ուր 40 մանկանց նկար մը ունի գոյաւթիւն, որուն առջև շարժական սեղան մը կը կանգնեն, Նման նկար մը, աւելի մեծ, կայ նաև Մար Տաճարի մէջ, ուր ես կը շինուի շարժական սեղան մը, որուն վրայէն կը կատարուի վերաբերումը Շարաթ օրուան Գատարագի ընթացքին: Դիմացը, կաթսայի մը մէջ դրուած կ'ըլլան 40 կանթեղներ, աւանդական քառասու լիճը խորհրդանշող: - Լատիններ 9 Մարտին կը տօնեն անոնց յիշատակը: Նոյնն է նաև Երուսաղէմ, որունց սահայն հոս, ժամարական տարբերութեամբ, 22 Մարտին կը տօնախմբեն անոնց յիշատակը, պատարագելով (նախորդ օրն ալ նախառանձի կատարելով) յիշալ սրբոց անունը կրող մատրան մէջ. որ կը բերուի Ս. Թարութեան Տաճարին մօտ, մեր Տեսչարանի ճիշդ ետին:

Նոյն օրը, կէսօրին, Լատինք Հայոց կը յանձնեն Գիւսա Խաչի այրը, որ մեր իրաւատութեան տակ կը մնայ 24 ժամեր: Կերտն մը կը վառի նոն այդ միջոցին: (Նոյն կարգադրութիւնը կ'ըլլայ նաև Գիւսա Խաչի տօնին): Ընդ ուրա ե պարտերական խնկարկութիւն կը կատարենք անոր կից գտնուող Ս. Գր. Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ պաշտուած ժամերգութեան ընթացքին, որ կը կատարուի յետ շարաթաւուցով հանդիսաւոր մառաքի:

Չորրորդ կիրակին Դասաւորի կիրակին է: Վերջին երեք կիրակիներու՝ Աւետարանական տուակներէ իրենց անունը առնող, ինչպէս նախորդ կիրակի Երուսաղէմ

(*) Ս. Արտաշէս մէջ սովորութիւն է Շարաթ օրեր Ս. Գատարաց մատուցանել Ս. Գլխաբրի մատրան մէջ, բացի այն պարագայէն, ուր Տերունական տօն մը զբաղակրպի կամ յիշատակը սուրբի մը՝ որուն անունով իտարն մը գոյութիւն գտնեցած ըլլայ Մայր-Տաճարէն մէջ:

այդ օր մերն է իրաւունքը Ս. Գերեզմանին վրայ պատարագելու և շուրջը թափօր դանակալու: - Թոյնք այդ հիբրակին կապած են St. John Climacusի յիշատակին, որուն մասին խօսեցանք վերև:

Պահոց Ե. եօթնակի Եջ. օրը Յունաց մօտ կը կոչուէին Մեծ Կանոնի Հինգօրրօրին: Նախատեսակը կը պաշտեն Ս. Յարութեան Տաճարին մէջ:

Շաբաթ աօն է Ս. Հօրն մերոյ Դրիզորի Լուսաւորչին - Յիւստակ շարչարանացն եւ մտանկոյնի ի վիտակն: - Ոմանք սուկայի բառը կ'աւելցնեն որակելու համար շարչարանքները մեծ սուրբին, ինչ որ մեր կարծիքով աւելորդ է: Ուրբաթ երեկոյեան կը կատարուի նախատեսակ, իսկ առաւօտուն՝ սուրբին մասունքը թափօրով կը փոխադրուի Աւագ Խորան, որուն - ինչպէս նաև Աւանդատան ավագործան խորանին, Ս. Լուսաւորչի անունով, ուր կը մատուցուի Ս. Պատարագ - վարսադոյրը կը բացուի:

Կէսօրէ ետք, Միարան Հայրեր Զիթնեաց լեռ բարձրանալով, կը ձեռնարկեն Ուխտաւորաց Համբարձումի տօնակատարութեանց: Այս անունով ճանչցուած է Մեծ Պահոց մէջ ինկզոյ Հինգերորդ կամ Դոյլտետն կիրակին, Համբարձման տօնէն զատ, ուրիշ առիթով սրբավայրին վրայ հանդիսութիւն կատարելու իրաւունք ունին Թոյներ և Հայեր: Թոյներ Ղազարու յարութեան Ծք. օրը (և նախօրէին) կը կատարեն զայն, իսկ մերօնք՝ Մազկազարդը կանխող հիբրակին: Նախապէս, երբ ուխտաւորները - որոնք համար է որ կը կատարուին այս արարողութիւնները, քանի որ չեն կոտար հօս քիւլ ճանոց մինչև Համբարձման տօնը - կը ժամանէին աւելի կանախ, Տնտեսի հիբրակին կը կատարուէին: Քանի որ համայնքներէն իւրաքանչիւրը տարին մէկ անգամ միայն բուն Սրբավայրի մատարան մէջ - իսլամաց սեփականութիւն - Ս. Պատարագ մատուցանելու իրաւունք ունի, մենք զայդ կըկատարենք քիչերբը, Հըսկուլնի հոգե (կը պատարագէ Սրբավայրին Տեսուչը), իսկ հիբրակի առաւօտ, յետճշարչափառաի, երէց վարդապետներէն մէկը կ'սկսեց պատգամաւ խոյրով կը Պատարագէ:

Թոյնք այդ հիբրակին կը յատկացնեն Մարիամ Եկիսոյցիի յիշատակին, թէև մեր Տօնացոյցին չանցած այդ սրբուհիին տօնախմբութեան օրը Ապրիլի 15 է, 14ը հոս՝ Յունաց համար, որոնք անոր անունով փոքր մատուռ մը ունին Ս. Յարութեան գաւթին հիւսիս-արեւելեան կողմը, ուր սահայն բնու արարողութիւն չի կատարուի: Լուսիաց մօտ կը կոչուէր ճՅաւոց հիբրակի (Passion Sunday):

Այս հիբրակին Ս. Յարութեան Տաճարին մէջ նկատուած է իբրև ճշգրտաց հիբրակին: Շաբաթ երեկոյեան, իբրև մեզի նեւեակ, Հայք ճխալիլած կը փոխ անոնց մուտքին, իսկ հիբրակի առաւօտ անոնց Պատարագը կ'ըլլայ աւելի հանդիսաւոր ու երկարատե:

Աւետումն Ս. Աստուածածնի. - Մեր մօտ Ապրիլի 7ին նշուող այս տօնը 25 Մարտին կը տօնուի բոլոր այլ Եկեղեցիներու կողմէ (9 մարտին Սուրբ Մննդեան տօնէն առաջ): Լուսիան և Թոյնք (վերջինները՝ հոս, 7 Ապրիլին) զայն կը հանդիսաւորեն Աւետման քաղաքին մէջ՝ Նազարէթ, ուր մեծ այդ դէպքի բուն վայրը կը կարծուի ըլլալ այժմու Լուսիաց եկեղեցին, որ 1969ին կառուցուած է և կը նկատուի Մերձաւոր Արեւելքի ընդարձակագոյն պապիլիան: Թոյնք զայն կը հանդիսաւորեն նաև Գեթեմանիի Ս. Աճաժածնայ Տաճարին մէջ ճշարչափառաով և հանդիսաւոր Պատարագով: Նոյնը կը կատարեն 20 Ապրիլին նաև մենք: (Աւելի ճիշդ պիտի ըլլար զայն կատարել 19ին, քանի որ Ս. Մննդը կը տօնենք Յուն. 19ին): Բայց յաճախ կը պատահի որ տօնը ինչայ Աւագ Եօթնակի ընթացքին և ստիպուած ըլլանք անոր տօնախմբութիւնը յետագել քանի մը օրով: Ներկայիս, Ս. Զատիկի ուխտաւորները կը սկսին ժամանել Մեծ Պահոց հիբրակի եօթնակի կրկնորդ կիտուն, և կը մեկնին տօնին յաջորդող շաբթու ընթացքին: Եթէ որդու պիտի անդադառանք Աւագ Եօթնակի և Ս. Զատիկի հանդիսութեանց, սկսեալ Ղազարու յարութեանէն:

(Շարունակելի՛ 4)

Գ. Ճ.

ՌԻՍՈՒՄՆԵՍԻՐՈՒԹԻՒՆ ԵՒ ԱՐԱԿԱՆԱԿՆԵՐ

ՇԱՐԱԿԱՆՆԵՐԻ ԲՈՎԱՆՆԱԿՈՒԹԻՒՆԸ,
ԳՆԱՎՈՓԱՐՆԵՐԸ ԵՒ ՄՏՔԵՐԸ

Այժմ՝ անցնենք ուսումնասիրութեան երկրորդ կէտին՝ բովանդակութեան զարգացման, գաղափարներին և ստեժ մտքերին, բովանդակութեան զարգացումն ևս դիտելով, կարող ենք շրջանների բուժանել:

Արդ, մի կարգ է յառաջ գալիս, որը նախընթացներում արդէն այլ նպատակով շօշափել ենք, այդ այն է, թէ արդե՞՞ք շարականների բովանդակութիւնը Եկեղեցու ծիսական մասի զարգացմամբ փոփոխութեան ենթարկուել է, զարգացել է, և եթէ այո՛, ի՞նչ պահանջների ներքոյ: Արդէն սասցինք, որ (զարբերի) ժամանակի ընթացքում, Եկեղեցու ծիսական մասը նեղանալէ զարգանում է, Եկեղեցու մարտիրոսների թիւը աճում է, բոլոր այս նոր նահատակների համար, նոր տաներ են սանձանում, նոր արարողութիւնք են աւելանում, ուստի և նոր շարականներ պիտի հիւսուէին, բովանդակելով պահասը: Բայց փոփոխութիւնները հիմնական չեն եղել, այլ, ինչպէս մեր Եկեղեցու պատմութիւնը ցոյց է տալիս, իբրև լրացուցիչ միայն:

Գալով բովանդակութեան փոփոխութեան պատճառներին, կարելի է քննական ճանապարհով պատճառաբանել այսպէս. — Դ. — Ե. զարբերում, երբ քրիստոնէութիւնը նոր էր մուտք գործել Հայաստանում, և ժողովրդեան հոգին ու միտքը զբաղեցնող սրբութիւնը միմիայն Յս. Քրիստոսի անձնաւորութիւնն էր, որին ճանաչում էին Ս. Աւետարանից, ուստի բնականորոք պահանջ պիտի գրացուէր միայն Տիրոջ երկրաւոր կեանքի գլխաւոր դէպքերի յիշատակը կատարել և տանել, ուրիմն, Տէրունական տոների կատարումներ՝ մեծ և առաջին պահանջը, իսկ միւս աէրունական տոները չէին կատարուում, որպիսիք են՝ Աժմծին՝ Մննդեան, Տաճարի Հնծայման և Վերափոխման տո-

ները, որոնք աւելի ուշ ընդունուեցան և սորա համար երգեր հիւսուեցան:

Ուրիմն առաջին հիւսուած երգերի միակ և գլխաւոր նպատակն էր Ս. Աւետարանի բովանդակութեան գլխաւոր կէտերը հայ ժողովրդեան մէջ ընդհանրացնել: Այսպէս դասելով, առաջին կարգի տոներ են համարուած նրանք, որոնք Ս. Աւետարանի նեա կապ ունին, իսկ որոնք որ կապ չունին Ս. Աւետարանի նեա, երկրորդ կարգի տոներ են համարուած:

Երկրորդ պատճառը՝ ընդհանուր քրիստոնէական սրբութիւններից մասնաւորների անցնելն է: Քրիստոնէութիւնը մի որեւէ ազգի մէջ մուտք գործելով, նեղանալէ դառնում է ազգային կրօն, ուստի այդ ազգի ու Եկեղեցու աշքում նախապատիւ պիտի համարուէին իւր առաջին քարոզիչները և նահատակները: Այսպէս, մեզ համար Ս. Թադէոս և Ս. Բարթողիմէոս, Ս. Լուսաւորիչը, Հովիտիմեանք, Գոյաիմեանք, և սորա նեա իբրև ընդհանուր քրիստոնէական սրբութիւն՝ Յովհաննէս Մկրտիչը, որի յարգանքը այնքան մեծցու, որ մտաբանուած սուրբ համարուեց:

Յովհաննէս Մկրտիչ յարգանքը աւելի ևս մեծցու այն պատճառով, որովհետեւ Ս. Լուսաւորիչ առաջին անգամ նորա անուամբ տանուր կանգնեց և կեսարիայից բերած նորա մատուցը այնտեղ ամփոփեց:

Ըստ վերնոյն, ուրիմն, Հայ Եկեղեցու առաջին սրբութիւններն էին՝ Ս. Երրորդութիւնը — Հայր Աժ, Որդին և Ս. Հոգին — Աժմծին, Առաքաւանք (իւր քարոզիչները), Յովհաննէս Մկրտիչ: Ուրիմն, սոցա համար միայն պիտի հիւսուէին շարականներ:

Բայց աւանդութեանց հիման վրայ, ընդհանուր սրբութիւններից Եկեղեցին անցնում է մասնաւոր անհատների — սրբերի —, որոնք յետոյ մասնականի գործ են և մասնաւոր նշանակութիւն ունին: Այսպիսի բնութարարութիւն ունին երկրորդ խմբադասութեան մէջ մտած շարականները:

օրինակ՝ Յովհաննես, Յակոբոս, Պետրոսի, Պողոսի, ևն. ։

Սաչը 'ի հնունձն իւր երգերն ունեցել է, բայց վարադոյ Եւաչը, իբրև ազգային-եկեղեցական տան, է. դարունն է կազմուել: Այդ դարում անշուշտ պիտի լինէր և մարտիրոսաց տան — ուրիմն և մարտիրոսաց շարական —, բայց Պետրոս Դեատադարձը նոր շարականներ է հիւսում, գոյս կարգում եղևուտրաց, մարգարէից և վլայոյի անուններով, որ 'ի նարկէ ուշ մոմանակի պահանջ է:

Ննջեցելոց շարականներ կամ երգեր մինչև Ե և Զ. դարերը եղել են 'ի նարկէ պարզ բովանդակութեամբ, բայց յամենայն դէպս եղել են: Այս ուսանդութիւնից դիտենք, և այդ ուսանդութիւնը Մեծին Ներսիսին է վերագրուում (*): Բայց Դեատադարձը (Պետրոս) ԺԱ. դարում գտնաբերի և արքայութեան պատկերները աւելի զգալի կարգուցանելու համար, նոր շարականներ է հիւսում ննջեցելոց համար, ինչպէս, օրինակ՝ «Անագին է օրն գառատանին», «Անսկիզբն Աճ»:

Երկրորդ շրջանում բովանդակութեան հիմնական փոփոխութիւն չենք նկատում, այլ լրացուցում և պարզում են նոր շարականներով՝ առաջին շրջանի հիւսումը երգերի բովանդակութեամբ: Այս երկրորդ շրջանում շնչուում են գաւանդան կէտերը, օրինակ՝ Ս. Երրորդութեան անձանց առ միմեանս յարտերութիւնները պարզելու համար նոր շարականներ են հիւսուում: Որովհետև Գ. և

Ե. յետագայ դարերում յառաջ են գալիս կրօնական-գաւանդական խնդիրներ՝ 'ի դէմս անձանց Ս. Երրորդութեան, ուստի Հայ Եկեղեցին իւր անխոտոր և եշմարիտ գաւանդները նոր շարականներով պարզում և շնչուում է: Այդ մասին քիչ յետոյ աւելի կը խօսինք:

Երկրորդ, մանաւանդ Երրորդ (Է.-ԺԳ. և ԺԳ.-ԺԵ. դարերը) շրջանների շարականների բովանդակութիւնը աւելի ազգային բնատրուութիւն սւնի և յայ՝ աստիճանաբար է զարգանում: Այս շրջաններում զարթնում է ազգային Եկեղեցու նահատակների վեհութեան զգացումը, և յառաջ են գալիս (հիւսուում են) շարականներ, որք քայտարում են ազգային նահատակների բարձրերը և փառաբանում նրանց: Թէև Ներսէս Շնորհալին է շնուսահարձը երգում, բայց դժուար է կարծել, որ ԺԲ. դարուց առաջ վարդանանց յիշատակին շարականներ չլինէին:

Յովհաննէս Սարգսազ վարդապետը «Յայժառացան Ս. Եկեղեցիքն» է երգում Ղեւնդեանց համար, որտեղ պարզում է նրանց նշանակութիւնը, որք ակնզանի լուսաւորչներն, «վերին յարկ փոխուողների առաջնորդներն, զուարթուլն», «եօլիւսակն պատարագ», «հաշտարար ընծայ հօր ազգի մարդկան», «Այ. ընտրեալներն ևն. ։ «Զջրուեսը մանկունս ժողովեալ և զվայրատեալս տրամութեամբն, որը ցոյց է տալիս ԺԲ. դարու հայ ժողովրդեան վարժական դարթիւնը:

Սոյն գաղափարով կամբողջացին գրել է Ռորդուց և Թոռուցն շարականը՝ 'ի նարկէ Ս. Լուսաւորչի և հայրապետաց տաների հետ պիտի տուաւէին և Ս. Լուսաւորչի յաջորդները, բայց այդ բաւական չէ համարում, այլ շարականի մէջ յիշում են յոկանէ յանուանէ՝ Արքեպիսկոպոս, Յուսէփ, Գրիգորիոս, Գանիէլ, իբրև նոր շաւղով ընթացողներ: Մինչդեռ Ռր զլոյս աստուածային՝ մէջ անուններ չկան:

Յովհաննէս Մկրտչի տան հնունձ կար, բայց իբրև զուտ ազգային սուրբ, Յովհաննէս Մկրտչիը փայլում է Գրիգոր Սկեւացու «Արքեպիսկոպոս արքարութեան» շարականի մէջ:

(*) ... Սուրբ Հայրապետան Ներսէս ... զայր 'ի Թիւն աւան (Պայտի ձեռամբ Թուաւարտուելոց յետոյ) և մտեալ 'ի տանարն Այ. ... սղջունեալ զսեղանն սուրբ և զեկեղեցիին և առաջեալ զղոյշոյնն և զհրամարիսն և զայլս ամենայն, և 'ի կցորդէն հանգստանց մտան անեղ գառատանին և թէ մարտիրոսքն կարմրագոյն պոսակաւ պնդին և կուսանքն սպիտակափայլ զարգարիսն (Առփութը Հայկականք, Հատարէ, էջ 23, առջ 6-12):

Հետաքրքիր է սոյն կտորը կամեմատել ննջեցելոց շարականների մէջ քահանայից Թադեոս համար կարգած շարականները: Ողջ-թայնքել, Ս. Եկեղեցին, «Անարժամարիտ ևն. ։ որտեղից կ'երևի վերջինիս հնութիւն լինելը և այն ևս չի նպաստում գարու:

Վարդանը Առաքելոց շարականն է յօս
րինում՝ շի յանասման ծովէն, որի
մէջ մկկիկ մկկիկ յիշում է տառքելոց
գործերն ու ծառայութիւնները:

Յովհ. Նրզնկոցու (Գուլգ) Այսօր
զուարճացեալքսի մէջ յիշուած են նորա
գրած ներբողի անականները, որք վերա
բերում են Տրգաս թագաւորին: Այսպիսի
են Ս. Սահակէն, Ս. Մեսրոպին, Մեծն
ներսէսին նուիրուած շարականները, ա
րոնց հիմքը կազմուած է աւանգութիւնը:

Կան նաև ախպիսի շարականներ, ա
րոնց բովանդակութիւնը թէև ընդհանուր
աւանդական որբութիւն է, բայց ազգա
յին մի գէպքի յիշատակութիւն, նշայլ
կայ, նայց նայրապետի կամ արքայի
մասին ևս մտած է այդ շարականի մէջ:
Այսպէս, կրք Վարդան պատմիչը կիլի
կիայում ներկայանում է Կոթողիկոսին
և թագաւորին, այդ օրը Յովակիմոյ և
Աննայի տան էր, Հայրապետի պատուէրով
գրած է ձեր նախածոցքը, որի մէջ
մտցնում է թագաւորի և հայրապետի
համար զատ զատ աներ:

Այսպէս, երբորդ շրջանի կամ խրմ
բազրութեան մէջ մտած շարականները
կամ ազգային յիշատակներ են արծար
ծում, կամ Ս. Գրքից զուրս եղած ընդհ.
և ազգային աւանդութիւններն են երգում:
Արդ, անցնենք դաւանական զաղա
փարների դարձացման: Ինչպէս ասացինք,
առաջին շրջանում շարականները պատա
մողական-ուսուցողական տիպ և կերպա
բերք ունին. օրինակի համար, յառաջ
բերենք Աճայայանութեան շարականներից
նէնց առաջինը, որ Խորենացուն է վերա
գրուած, ձևաբանացիրքը, որի մէջ պատա
մուած է թէ Գորբիէլ հրեշտակապետը
աւետել է երկնից Տէր Աբգայի գալուստը,
որ Մարիամից ծնունդը շիրայէլի առաջ
նորդ և ընդհանուրի համար ԱՃ կզօր և
անմահ բան պիտի լինի:

Մինդեան շարականներից՝ Այսօր մեծ
և սքանչելի խորհուրդ է յայտնուել,
որին հովիւները հրեշտակների հետ եր
գում են: Մեզ համար Բեթղեհէմում շնոր
Աբգայն է ծնուել, Այն՝ օրին ո՛չ եր
կինքը և ո՛չ երկիրը չէին կարող բովան
դակել, այսօր խանձարուրի մէջ է պահե

ւում (խանձարուրով է պահուած), ա
ռանց Հօրից մեկնելու:

Քառասներորդ Գալստեան շարականը
(66 էլ, 1861 թ., ապ. Ս. էջմիածին)
չհայտից մարմնացած նախայաւութեան բանը
այսօր աւանդ է եկել կատարելու Մոզսի
տիկան օրէնքը, Սիմէոնի գիրկին է աւր
ւում: Այսպէս՝ Այսօր 'ի սաւանն կե
հար, էլ 67, Շարական Յարութեան, էլ
220: Այսօր 'ի Բեթանիա գոյով մայրիկ
Ղապարոսի, որից դժոխքն է մահ սար
սեցան և շորքօրեայ մեռեալին յարու
թիւն աւերի:

Այսօր կանգնեցու աւազան մկրտու
թեան, էլ 251, Ուսնալուան և մասնա
թեան գուշակում է նկարագրում:

Արծաթօրութեան մոռիւթ Յուլգոյ
և շի գիշերին յարում մասնիկ Փրկիչն
մեր 'ի մահ խաչին, էլ 254, Մասնա
թիւնը՝ ձեզ սքանչելի է տեսիլ աւազար,
էլ 256:

Կուսածին մարմնով, էլ 275, Թաղ
ման նկարագրութիւնը:

Յարուսեան՝ ձեր եկիր 'ի փրկութիւն, էլ
286. պատմուած է շարակարանքը, մա
նը, թաղումն ու յարութիւնը:

Անճառելույ Հօր էակից, 290,

Փայլալանակ հրեշտակին իշխուլ, 294,

Խաղաքի կանանց և նորա տեսչեան
մասին:

Աւուրք ԱՃ, որ վասն մեր զմահ ճա
շակցիր, 302: Երու ևս Քո. 303,

Կանխեցին կանայք, 308,

Եկին 'ի գերեզման առաւօտին, 315:
Եր. յարեալ 'ի մեռելոց, 325:

Կանխեցին կանայք, 328:

Այսօր Յարութիւն Գր. օրհնեցէք, 334:

Փառաւորեալ է քո Յարութիւնդ, 337:

Յարեալ Տէրն 'ի գերեզմանէն, 342:

Կանանցն կանխելով 'ի թաղումն, 350:

Համբարձման՝ շարակարան Տէրն մեր
Քո. 356: (Միայն օրհնութեան առաջին
մասը): [356:

Շարակարան տէրն մեր յերկին, 360:
Հովուլ Գալստեան՝ Առաքելոյ աղա
ստ, 380:

«Ժողովուրդը քնարելոյ մեծասանիցն», 383:

«Որ 'ի լերինն այլակերպիւալ», 450: Վերսրերեայ բարբ օրինակներում, պարզ և անպատշաճ բառերով պատմուած է Քա. ի ծնունդը, քառասներեայ գալուստն 'ի Տակար, Ղազարու յարութիւնը, Երուսաղէմ գալը, ժամանութիւնը, չորչորանքը, խաչելութիւնը, մահը, Թաղուհն, յարութիւնն, համարանունն և Ս. Հոգւոյ գալուստը: Եւ բարբ այս շարականները հիւսուած են առաջին շրջանում, այսինքն մինչև Եր դարս:

Երկրորդ շրջանին, շարականների մէջ գլխաւոր տեղն կը բռնէ այլարանութիւնը, այլև այլ շրջանում շարականների մէջ մտնում է դուանական օտորը, սրովհետե տիեզերական ժողովների սահմաններով որոշուած է Ս. Երրորդութեան երեք անձանց յատկութիւնքը և յարարերութիւնքը, որով և Հայ Եկեղեցին իւր գաւառական սկզբունքները մտցնում է իւր հոգևոր երգոյ մէջ: Այս շրջանի շարականների մէջ առանձին ուշք է դարձուած Հօր, Որդւոյ և Հոգւոյ յարարերութեանց վերայ, շեշտած է Հայոց Եկեղեցւոյ դատանած սկզբունքները և Փրկչին նոր անձականներ է տրուած այլարանական սեղ: Յառաջ բերած այս շրջանի համար օրինակները «Մաղունկ հրաշալիս», էջ 21, այլարանական սեղով:

«Այսօր բանն 'ի հօրէ անմեկնելի», էջ 26. — Մտնուկ անմամանակ 'ի հօրէ, անսերմ 'ի կուտէն:

«Հոյս 'ի լուսոյ ծագելալ», էջ 27: «Էկեղից Հօր», էջ 30. — Էսկից Հօր եւ Հոգւոյն, անսկիզբն Որդի, անմայր յառաւունքն անգրամիկ եւ ընդ Հօր յալիսեան: Ընդգծեալ բառերը Հայ Եկեղեցւոյ շեշտած դատանանքն է:

«Որ էրն 'ի սկզբանէ», էջ 40. — Որ էրն 'ի սկզբանէ առ Աստուծ եւ Ած. բան, յառաջ բան գլուխեան, Որդի նախալուխեան, յերկրի երեւեալ, Ած. եւ մարդ կա. սարեալ:

«Անսկիզբն բանն յանսկզբնական 'ի Հօրէս», էջ 70:

Մինչդեռ առաջին շրջանի շարականների մէջ միայն Փրկչի անունն էր տա-

լիս, Յիսուս, Քրիստոս կամ Փրկիչ, իսկ այս երգերի մէջ նոր որոշիչ բառեր է յատկացնում, որք ընդգծած ենք. — Անգրիւր անմահութեան բղխեալ 'ի Յերսմեան, «Յիսուս միածինն» էջ 228:

«Անմահութեանց պարզեատուն», «Որ վերօրնիս», էջ 229, «Քապուր փառտոյս»

«ՉՔրիստոս Թագաւորն», էջ 232, անմահ բաղաւոր, Աւագ Շարթու օրններգութիւնը, էջ 274:

«Պարզեւտուն սմեկնուց», «Կեցեալն ստուց ամեկնուց», «Լուսածոց փրկութիւն», «Երկողն զլոյս»:

Համարման շարականը, 357:

«Որ ողբօրութեամբ», էջ 357: «Ըզգեղ աղանձք», 360, «Որ համարմանն» 358: Ս. Հոգւոյ Գալտեան. —

«Կենդանարար ԱՃ», «Մարգարէ Հոգի», «Վերսրութեամբ զարդարեցեր նօքօք ըզտիեզերս»:

«Որ 'ի քրօրէական անձն ընդ Հօր նստէր», էջ 230:

«Վերածողն երկնից» (Աւագ Հինգշաբթու շրջան), էջ 246:

«Այսօր 'ի կոտորումն ԱՃային ընթերթան», էջ 252:

Հոգւոյ Գալտեան. — Նայն եւ նման Հօր եւ Որդւոյ, էջ 384:

«Մարտակելի հողմոյ նման», էջ 385:

«Որ բարբից ես պատճառ եից անպատճառից», «Հայր անձին, անսկիզբն Որդւոյ պատճառ անմամանակ ձեկնեամբ և Հօգւոյ բղխման անհնարար», պատճառ Հօր եւ Ս. Հոգւոյն իջեր», «Երկրորդ անուր հարց», էջ 389:

«Որ համազայդ ես», էջ 392. «Որ անքնին ես յեւթեամբ», էջ 393:

«ՉԱնսկզբնարար բղխուհն 'ի Հօրէս», էջ 395:

«Հոգին Սուրբ», էջ 404. — Այս շարականը Ս. Հոգւոյ յատկութեանց շատ ընդարձակ որոշումն կու տայ:

ՎԱՀԱՆ ԲԺՇԿԵԱՆ

(Մնացեալը յաջորդի' 5)

ԳՐԱԴՍԱԿԱՆ

“ԱՆԱԻԱՐՏ ԽԱՂ”

(Բանաստեղծութի ճնեռ, 1969 - 1979)

Նիկոլայի ԿԱՐԻՆԻ ՉԱՍՄԱՋԱՆԱՆ

(Փարիզ, 1980, էջ 159)

Նոր անուն մը չէ կարիկ Պատման-
 եան: Հակառակ իր համեմատաբար երի-
 տասարդ տարիքին, նեղիքնակն է արդէն
 քանի մը փոքրածաւալ երկերու, բայտրն
 ալ չսփածոյ: (Ուրիշ հարց՝ չսփին բա-
 ցակայտութիւնը անոր առկերուն մեծագոյն
 մասին): Կանխորհու կամ դերածիլ տա-
 զան՞դ մը: Գուցէ: Բայց կանխահաս տա-
 զանգները ամենէն փայլունն ու բարձր-
 որակը չեն կրած միշտ: Ու ջուռ է մեզ
 հաստատել թէ ոչ ոյս իրադրութիւն կը հըշ-
 մարտուի կուրիկի պարագային:

Առաջին իր գործին առիթով փորձած
 էինք բաներ մը գրել, բայց խոյն լու-
 ցուցած էինք մեր գրիչը, աննկադին այն
 սպասւածով, որ օրերն ու կեանքին բի-
 սում փորձառութիւնները, ինչպէս նաև
 պատանութեան յամեցող խոնդին կեղ-
 նատէսկան նահանջումը պիտի յղկէին իր
 զգայնութիւնները և զանոնք զուտ ու
 զգոնկերազով արտայայտելու շնորհը պիտի
 աճէր իրմէ ներս: Յաջողող գործերը
 բան մը չունեցուցին անոր վրայ: Յորդ
 իր զգացումներուն պիտի մտածումը
 մնաց տարտամ ու տկար, անբաւարար՝
 իր աղկերը պարտերիւ իրական սեղ-
 ծումին հուրքովը, որով միայն թաննք
 պիտի կարենային բարձրանալ արուեստի
 փլանին:

Թերթերը բաներ մը գրեցին իր մա-
 սին: Գովասանքի ու քաջալերանքի խօս-
 քեր՝ ընդհանրապէս: Ոմանք մեծ յոյսեր
 տածեցին անոր ապագային նկատմամբ,
 խոստանալից բանաստեղծ մը տեսնելով
 անոր առկերուն ետին:

Հայերէն լեզուն՝ Եւրոպական poetին
 (արևելահայերէն պոետը) համապատաս-
 խան անի շտա յապահանջական բառ մը՝
 բանասեղծ: Այսինքն՝ բան = խօսք (մտա-

ծում, գաղափար, պատկեր և մտածող
 նորին) սեղծող: Անա թէ ինչու սխալի
 մէջ են բայտր անանք, օրոնք ամէն չա-
 փածոյ խօսք բանաստեղծութիւն (փոխանակ
 բանաստեղծութիւն — կը խնդրեմ աս նոր ու
 սղեղ բառը հանգուրծել) կը պիտակեն,
 միջուկէն աւելի կեղեկին փայլէն հրա-
 պուրուած:

Համեմատելու աւերիչ առիթով, գուցէ ի-
 բաւանք չունինք մենք արուեստով յա-
 զեցած գործեր սպասելու սփիւռքի այլա-
 սերիչ գոհններուն մէջ սնան ու աճած
 մեր երիտասարդներէն, երբ իրենց ետին
 զարեբաւ ամուր հիմերուն վրայ յենած
 մշակոյթ ու պետականութիւն անեցող
 ժողովուրդներու մօտ իսկ նշմարելի է
 նահանջը արուեստի մարգերէն գրակա-
 նին ու մանուաւնք բանաստեղծականին
 պարագային: Ներկայ քաղաքակրթութեան
 պարզած ժխտական երևոյթները ընկերու-
 յինին ան քաղաքականին սահմանները
 անցնելով՝ պիտի հասնէին անուշա ար-
 ուեստին ու զառաւուծմի պիտի տանէին
 մեր ազգայնները, գրելու զգայարանքով
 օժտուածներն իսկ:

Միջավայրը, ուր երկնած է կարիկ
 իր վերջին բերքը, մեծ ստատան է Արև-
 ժրտեան Նարայարի, ուր ապրեցան ու
 գործեցին սկանաւոր դժգեքը մեր գրա-
 կանութեան, ԺԹ. գարու կէսէն ասդին
 ու մանուաւնք Մեծ Եղևունէն ետք:

Գաւով մեր գրաստեղծի հասարին,
 տունամակի մը լայնուցը երկնուած և
 աստուած Ամբրիկա՝ Ղ. Բ. Ը. Միւրեթեան
 Ալեքս Մանուկեան Մշակութային Հիմնա-
 դրամի միջոցաւ, պէտք է ըսել թէ 150
 էջերու վրայ տարածուող իր անշաքի ու
 անկապ առկերուն ընդմէջէն (յիշել կարօ
 Արմէնեանը) գծուր չէ մտածումի կայծ
 մը, խոր ու իրաւ սպրուտ մը նշմարել
 հաս ու հոն:

Առնենք, օրինակի համար, առաջին
 քերթուածը, Երկիր ենթախորագրի ներ-
 քև, Գարուն, որ կը բացուի հետեւել
 տողով. — սէլաւոնել է գեղեցկութիւնը
 չափերիս մեզը: (Գիրքը գրուած է արևե-
 լահայերէնով, ինչ որ սպասելի չէր Մա-
 ղիմածին և Փարիզարնակ գրողէ մը): Ան-
 տարակոյս որ գարնան եղանակին գեղեց-

կուժեան է ակնարկութիւնը: Յաջորդ տողը սակայն հասցէ կը փոխէ և կ'ազդուի հայրենիքին. «Ձեռնուրիան մութ երակներ եմ ելնում քո հողի սակ բալուած տուֆից»: Աւելի լաւ պիտի չըլլար շեքմութեան այդ մութ երակները գեանդել քերթուածին երկրորդ տունին մէջ՝ Անտոն եմբարտաբարգրուած: Այս վերջինին մէջ տարւան հետք է օտարակալներից համբերութիւն խնդրելու, հասարակ թէև իմաստուն խօսք, աւելորդ է ըսել թէ ոչ մէկ առնչութիւն ունի սմբուն եզանակին հետ: Չունի նաև կապ մեր երկրին հետ, որուն կ'ազդէ խօսքը հեղինակը՝ փոխն ի փոխ արուստն չորս եզանակներուն հետ:

Սն հիւր եմ իմ օսն մեզ խորագիրը կրող կտորը կը պարզէ ակնբախ հակասութիւն արտայայտութեան, երբ նախ կը յայտնէ թէ օսն չիմ վերադառնում և Կ որովհետև օսն երբեք չիմ ունեցել, ու քիչ վարը կը յարէ. Սն հիւր չեմ իմ օսնը:

Բնագանցական արտայայտութիւն մը նայն էջին վրայ. Տեսնում եմ լոկ կոպերս ներսից, Խնձ միևնակ մի՛ բուլէ, ինձ միևնակ մի՛ բուլնի: Ո՞վ է գինք միևնակ ձգողը: Մէ՞կ անձ կամ իսկութիւն է, թէ աւելի, հարց կու տանք, ի տես թէ՛ եզակի և թէ՛ յոգնակի ձեներու գործածութեան:

Նման պատկեր մը 34րդ էջի վրայ. անմտնուց օր եր, բայց անմտն յկար:

Հետաքրքրական է էջ 72ը, ուր ամէն տող կը բաղկանայ առանձին բառէ մը:

Իսկ ամենէն արտատոցը 122-126րդ էջերը բռնող քերթուածն է, ուրկէ ոչ միայն գլխազիր ու կէտադրական նշան կը բացակայի, այլև տողերու դասաւորումը կ'իջնէ ձախ վերի անկիւնէն աջ վարի անկիւնը, չեղ ու աստիճանաձև: Երբեմն բառի մը տառերն ալ կը քակուին իրարմէ ու կը մեկնին նոյն ուղղութեամբ: Միտքէ զատ աչք յոգնեցնելու կոչուած են այս էջերը, կը տարուինք մտածելու:

Թերևս իր ըսելու մութ ու մանուածապատ ձևերով ու ճարտար բառախաղացութեամբ Պատմանան կ'երազէ Հայ Բանաստեղծութեան Օշակունը ըլլալ օրին մէկը, ինչ որ մեր ծիծաղը կը շարժէ, քանի մեծանունը գրագէտի տաղանդին

մանրուքն իսկ դժուար է հաստատել մեր երիտասարդ գրողին մօտ:

Գրքի վերջաւորութեան, հեղինակը հայրենական անուանի բանաստեղծներու իր գործին ուղղուած գնահատական նախակներէն մէջերբուռններ է ըրած, որոնց մէջ, իրենց կարգին, մէջերբուռն են իր հայրենական քերթուածներէն տուններ կամ տողեր: Արդար ըլլալու համար, պէտք է խոստովանիլ թէ այդ կալուածին վրայ է միայն ուր կարիկին արօրը լուկը բանի, ուր ան կրցած է հանդուրժելի ու երբեմն ալ յաջողակ էջեր արտադրել: Չմոռնալ սակայն արարուածի բարձունքները աւելի գերաւ նուանելի են այդ գեներին վրայ: Ճիշդ չէ մասնակի յաջողուածքներէ կրթալ ընդհանրացումներու:

Գիտենք թէ հայրենասիրութիւնը մեր հայրենական գրողներու սրտին դպող ամենէն զգայուն լարն է, և այս կարգի կտորներու պարագային իրենց գնահատանքը կը բանաձևեն արուեստի մասնագութիւններէ բոլորովին ձեռքազատ:

Տաղանդը չէ որ կը պակտի կարիկին, լայն է ծիրը իր մտածողութեան և զգայուն՝ իր ջիղերը կենսաբի մայններուն հանդէպ — ասոր փաստը տաւած է ան երբ երգած է հայրենիքը: Բայց այդ բուրբ իր ներաշխարհին մէջ ամփոփելու, դասաւորելու և պտաշած ու վայելուչ կերպով արտայայտելու շնորհին պակասն է որ կը հաստատենք իր զօր: Տ. Չրաքեան, Ռ. Չորդարեան և Կ. Չորդարեան մասն չէին առջանդէ: Բայց գիտենք թէ ինչ է Օշականի վէճը տնոնց գործին մեծագոյն մասին համար:

Վուստամտիկ Արեի Տակոյի, ճԹաքարերնու և Բեղնեափոշոյի հեղինակէն կը ուպաննք որ իր տողերը մասշին ու անթափանցիկ խորհուրդով պարուրելու փոխարէն, հանդերձէ զմտնք իրու բանաստեղծութեան շուքովն ու շնորհովը, որպէսզի անոնք մեր սրտին ու մտքին խօսէին աւելի յստակ և ուժգին, բարախուն՝ արուեստին կենսադարձող շեքմութեամբ ու հմտքով:

Գ. ՃԱՐՏԱՐ

ՏԱՐԵԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ ՍՐՈՑ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ԵՐԿՐՈՐԴ. ՎԱՐԺԱՐԱՆԻ

ԵՐՈՒՍԱՂԷՍ

1983 - 1984

Ամեն. Ս. Գոտրիորդ Հայր,
Գերշ. և Հոգշ. Հայրեր,
Յարգելի ծնողներ և հանգրիսականներ.

Սրտագին հաճությամբ, Ամառվերջի այս հանգրիսաթեան աւարտին, կանգ կ'առնենք այս բժին, կատարելու համար մեր դպրոցական-կրթական կեանքին, աշխատանքներուն, նուաճումներուն տարեկան տեղեկագրութիւնը:

Հակառակ մեր երկրի անտեսական, ընկերային և քաղաքական պայմաններուն, աշխատանքով, նուաճումներով լեցուն կրթական տարի մը ունեցանք ու մեր վարժարանը ընթացաւ անսայթաք:

Այս տարի, աշակերտութեան թիւը եղաւ 173, բաժնուած հետեւեալ ձևով. —

	Մասն	Աղջիկ	Յուսւար
Երկրորդական	20	25	45
Նախակրթարան	40	37	77
Մանկապարտէզ	29	22	51
Համագումար՝	89	84	173

Մեր աշակերտութեան կարգապահութիւնը և վարժուբարքը կղաւ որինհակելի: Ոչ մէկ դժուարութիւն ունեցանք այս տարւոյն մէջ:

Իսկ մեր սուսուցչական կազմին թիւը եղաւ 28: Անոնց բոլորին համար ունիմ միայն ու միայն շնորհակալութեան ու յարգանքի խօսք՝ իրենց խղճամիտ դաստիարակչական ծառայութեան համար, ինչ որ վարժարանի Տեսչութեան համար եղաւ թանկագին օժանդակութիւն մը:

Մեր կրթական ծրագրի, ըստ նախընթացի, եղաւ Անգլիական G. C. E. ի (General Certificate of Education) Երկրոր-

դական վարժարաններու յատուկ ծրագրերը, ոչ հայեական դասընթացներուն համար (գրիտական, պատմական, մաթեմատիք և լեզուական): Իսկ հայագիտական դասընթացներուն համար ունեցանք մեզի յատուկ ծրագրեր, սուսուցանելով Հայ լեզու (գրաբար և աշխարհագրութիւն), կրօնագիտութիւն, Հայոց Գաղութիւն, Մատենադարանութիւն, Հայ Արուեստի Գամ. ևն.:

Նախակրթարանի և Երկրորդական կարգերու մէջ ուսուցիչնք Հայերէն, Անգլերէն, Արաբերէն և Երբայեցիերէն լեզուները:

Նախակրթարանի բաժնին մէջ, սուսուցման դիտարար լեզուն եղաւ Հայերէն, իսկ Երկրորդական կարգերուն մէջ՝ Անգլերէն՝ գրիտական և պատմական դասընթացներուն համար, իսկ անշուշտ Հայերէն՝ Հայագիտական դասընթացներու համար:

1984 Յունուար 2-12 ունեցանք մեր կրտսեակ քննութիւնները, իսկ Մայիս 15-30՝ ամառվերջի քննութիւնները:

Այս տարի մեր Երկրորդական վարժարանը կ'ունենայ 10 շրջանաւարտներ, որոնք զիչ յետոյ կը ստանան իրենց աւարտական վկայականները: Հետեւեալներն են այդ շրջանաւարտները. —

- Յակոբ Գոթարդանեան
- Յակոբ Մուսկալեան
- Յովհաննէս Էօրտէկեան
- Պօղոս Չավուչեան
- Սևան Մարտիրոսեան
- Հայկանուշ Մարգարեան
- Մարալ Մանուկեան
- Մարալ Տաքէսեան
- Մարի Տէր Վարդանեան
- Սուզան Գոթարդեան

Անտք մամուլը իրենց դպրոցական քննութիւններէն յետոյ, Մայիս - Յունիսի մասնակցեղան Անգլիական General Certificate of Educationի քննութեանց, որոնց արդիւնքը յայտնի կ'ըլլայ յառաջիկայ Անպատմերին:

Տակուին անցեալ Յունուարին, անոնցմէ հինգը մասնակցեցան G. C. E.ի Արտերէն լեզուի քննութեանց, Յակոբ Ստանկեան և Մարի Տ. Վարդանեան այդ քննութիւնները կատարեցին մեծ յաջողութեամբ, բերելով բարձրագոյն միջին, իսկ Յակոբ Գարգաշեան, Յովհ. Էօրտէզեան և Պօղոս Չափաշեան լաւ նիշերով անցան:

Այս շրջանաւարտներէն վեցը առայժմ կը ծրարեն հետեւի բարձրագոյն սեռման համալսարանական ընթացքի:

Իսկ մեր անցեալ տարւոյ շրջանաւարտներէն հետեւեալները, որոնք մասնակցած էին General Certificate of Educationի քննութեանց՝ ձեռք բերին հետեւեալ յաջողութիւնները. —

Լիզա Մէնէշեան յաջողած է 5 նիւթերու մէջ (Հայերէն Գրարար՝ A. L., Հայերէն Աշխարհարար, Անգլ. Գրականութիւն, Արտերէն լեզու, Մաթեմատիք — իր երեք ճիւղերով՝ Թուարանութիւն, Գրականիւ և Երկրաչափութիւն):

Լիզա Մանուկեան ևս յաջողած է նոյն 5 ճիւղերուն մէջ:

Հրայ Սեան յաջողած է 3 նիւթերու մէջ (Հայերէն Աշխարհարար, Անգլերէն լեզու, Անգլ. Գրականութիւն):

Արաքսի Մարգարեան յաջողած է 3 նիւթերու մէջ (Գրուագիտութիւն, Հայերէն Աշխարհարար, Անգլ. Գրականութիւն և Պօլիտեքնոլոգիա):

Ջեփիլա Պօյաճեան ևս յաջողած է 3 նիւթերու մէջ (Հայերէն Աշխարհարար, Անգլերէն լեզու, Անգլ. Գրականութիւն և Քիմիա):

Քնար Օհաննէսեան յաջողած է նոյն 3 նիւթերուն մէջ:

Սօնա Պօյաճեան յաջողած է 2 նիւթերու մէջ (Հայերէն Աշխարհարար, Անգլ. Գրականութիւն):

Ռաշիկ Մազմանեան ևս յաջողած է 2 նիւթերու մէջ (Հայերէն Աշխարհարար և Անգլերէն լեզու):

Գարձեալ անցեալ տարւոյ մեր 10

շրջանաւարտներէն հետեւեալ եօթը շարունակեցին իրենց բարձրագոյն սեռմանց համալսարանական ընթացքը. —

Լիզա Մէնէշեան կը յաճախէ Բեթղեմէի համալսարանը:

Քնարիկ Օհաննէսեան՝ Delta College, Stockton, Calif.

Ռաշիկ Մազմանեան՝ Հայաստանի Համալսարանի փոլիթեքնոլոգիայի բաժինը:

Ջեփիլա Պօյաճեան կը հետեւի Իււստազապոլիի դասընթացներու:

Արաքսի Մարգարեան՝ մանկավարժական դասընթացներու:

Լիզա Մանուկեան և Սօնա Պօյաճեան՝ գրադարական դասընթացներու:

Մնացեալները նետուած են կեանքի ստուգելի:

Անգրագառնալով նախընթաց ասորիներու մեր շրջանաւարտներուն, այսօր զանազան համալսարաններու մէջ սեռահոգ 31 շրջանաւարտներ անխիտ, որոնք են հետեւեալները. —

Ի Հայաստան՝ Շահան Ռանոյան, Յարութիւն Պէջարեան, Գէորգ Տօնիկեան, Ռաշիկ Մազմանեան, Ռաշիկ Տ. Վարդանեան, Գոնիկ Մարգարեան, Շողիկ Պօյաճեան, Սեդա Մազմանեան, Սօնա Պիթարեան, Անուշ Լազարեան և Նւա Տ. Վարդանեան:

յԱմերիկա՝ Գէորգ Յարութիւնեան, Սարա Լազարեան, Շահէ Պօյաճեան, Արամ Գարձեան, Մարալ Գարձեան, Նարա Գարձեան, Քնար Օհաննէսեան, Կալինա Օհաննէսեան, Անի Տիգրանեան, Ասորիէ Ապասեան և Վիվիան Գէորգեան:

Ի Բեքլինգհեմ՝ Յակոբ Սեան, Լիզա Մէնէշեան և Նարա Պետրոսեան:

յԱնգլիա՝ Պարէտ Սաֆիէ և Սիլվիա Սարգիսեան:

Ի Յունաստան՝ Անթուլլա Գարոսապօսեան և Աննա Փէթրաքիս:

Ի Գերմանիա՝ Եղիա Շէմմէսեան:

յԻրուսալեմ՝ Ֆէտրա Տէասա:

Վերսոյիցեալ համալսարանականներէն հետեւեալները, աւարակով իրենց դասընթացքը, այս ասորի ստացած են իրենց աւարտական վկայականները. —

Արամ Գարձեան՝ B. Sc. Electrical Engineering, Սարա Լազարեան՝ Master

of Business Administration. Անուշ Եսգ-
զայեան՝ Հայագիտութիւն, Սիլվա Սար-
գիսեան՝ B. A., Նու S. Վարդանեան՝
Lab Technician, Սոնա Գիթարեան՝ Ման-
կավարժութիւն, Աննա Փէթրոսիս՝ Անգ-
լիական Գրականութիւն և Գէոքոգ Տօ-
նիկեան՝ Ճարտարապետութիւն:

Մեր նախկին շրջանաւարտներէն Ալին
Պայեան (Տ. Վարդանեան), շարունակելու
համար իր համալսարանական ընթացքը
(M. A. Teaching of English Language to
Foreign Students), մասնակցած է քննու-
թեան մը, ուր բացառիկ յաջողութեամբ
400 մասնակցողներու մէջէն եղած է մին
ոյն 10 աշակերտներէն, որոնք շահած են
ուսանողական կրթաթոշակ, շարունակել-
ու իրենց ուսումնական ընթացքը Անգլիոյ
Coventry University of Warrick ր մէջ:

Գարձեալ մեր նախկին շրջանաւարտ-
ներէն Արթուր Թէրեան (Թէրզրիպաշ-
եան), աւարտելէ յետոյ գումազան մաս-
նագիտութիւններու քանի մը համալսար-
աններ, այժմ կանչուած է որպէս ու-
սուցչապետ դասախօսելու Andrews հա-
մալսարանին մէջ ր Միջիկըն: Վերջեան
ան հրաւիրուած էր Հայաստանի Ակադե-
միայէն, որպէս հայագէտ մասնակցելու
Հայագիտական Միջազգային Գիտաժողո-
վին (1982):

Գարձեալ մեր շրջանաւարտներէն Գէ-
որգ Յազուպեան, աւարտելէ ձաք իր հա-
մալսարանական ընթացքը, այժմ կը պաշ-
տօնավարէ որպէս Full time professor of
Moral Philosophy Atlanta, Georgia ր մէջ:

Պարէտ Սոֆիէ արզէն ստացած է իր
B. Sc. (Honor) Biochemistry, Physiology,
նաև M. Sc. (Leeds Univ.) Steroid Endo-
crinology և այժմ կ'աշխատի իր Ph. D. ն
ստանալու իբրև գեղձերու մասնագէտ
Endocrinology ր (St. Thomas Hospital of
London), և շուտով կը ստանայ նաև իր
Post Doctor արտոջութիւնը:

Այստեղ խոր ցաւով կ'արձանագրենք
մահը մեր նախկին շրջանաւարտներէն
Տիւր Վահրամ Մովսէսի, որ մեր վարժ-
արանին ամենէն պատուաբեր ընթացա-
ւարտներէն մին էր, իբրև ներկայ օրերու
փիլոսոֆայի գրականութեան ակնուաւոր
գրողէաներէն մին, ինչպէս նաև Գա-

լուստ կը լայնէնկեան Հիմնարկութեան հայ-
կական բաժնի ազգասուէր մշակներէն
մին: Թող Տէրը իր լայնեռու մէջ հոնգ-
չեցնէ անոր հոգին:

Այս տարի վերամշակման ենթարկե-
ցինք Մանկապարտեզի կրթական: ծրու-
ագիրը: Մեր շրջանաւարտներէն երկուքը՝
Որք. Սեգա Թաղէոսեան և Արաքաթ Մար-
գարեան մեր քաղաքի մեծագոյն հետազոտող
Montessori մանկավարժական սիստեմին,
Օր. Սեգա արզէն իսկ կը ծառայէ որպէս
ուսուցչուէր մեր Մանկապարտեզին մէջ:
Այս առթիւ Անգլիայէն և իտալիայէն բե-
րել տուինք նաև Montessori system ամ-
բողջական սարք մը մանկավարժական պի-
տոյքներու, մօտ 4000 Տուարի արժէքով:

Այստեղ գտնուանակութեամբ պէտք է
յիշենք Հայկ. Ռարգործական Ընդհանուր
Միութեան Լոնտոնի Մասնաճիւղը, որ
ընդառնակով մեր խնդրանքին, եղու
նախորատուն այս մանկավարժական պի-
տոյքներէն մէկ մասին:

Այս յատկացուածին մէջ իրենց դրա-
կան բաժինը ունեցան մեր վարժարանի
նախկին սաներէն Տիւր Կարպիս Յասայեան
և Տէր և Տիկին ժիրայր և Մայա Գէ-
որգեան, որոնք ոչ միայն մեր վարժար-
անին պատիւ բերող արժանաւոր անձ-
նաւորութիւններ են, այլև Լոնտոնի Հայ
գաղութին և տեղւոյն Հ. Բ. Ը. Միութեան
Մասնաճիւղին առաջաւոր գործիչներ նե
և ճերթուհիներ թերթի Հրատարակիչ Մար-
մնի անդամներ: Սրտադին շնորհակալու-
թիւններ ունինք այս առթիւ թէ՛ Լոն-
տոնի Հ. Բ. Ը. Միութեան և թէ՛ մեր
վերոյիշեալ երեք նախկին սաներուն:

Մեր կրթական մասնագութիւններուն
մաս կազմեց նաև մեր աշակերտներու
կրօնական-հոգևոր-բարոյական դասախօ-
սութիւններով: Գոնական առիթներով,
մեր աշակերտները առաջնորդեցինք կեկ-
ղեցի: Անոնք մասնակցեցան մեր արտո-
ղութիւններուն և Միսուրի և Զատիկի ա-
ռիթներով մասնակից դարձան Ս. Հաղոր-
դութեան Ռարգուրդին:

«Առողջ միտք առողջ մարմնի մէջ»
սկզբունքով, նաև մարզական կեանքը
եղաւ առարկան մեր մասնագութեանց:

Ունեցանք թէ՛ աղջիկներու և թէ՛ տղոց յառուկ մարմնամարզի շարաթական պահեր: Իսկ աղջիկներու յատուկ ունեցանք ձեռագործային աշխատանքի պահեր, զեկազարութիամբ Տիկին Ալիս Սեաներ: Այդ աշխատանքները ի նպաստ գպրոցիս վաճառքի դրուեցան մեր տարեկան Գաղաթիւն, որ տեղի ունեցաւ 19 և 20 Մայիս, Շարաթ և Կիրակի օրերուն: Այս առթիւ ունեցանք նաև ընկերային ժամանցի, երգի-պարի և կերուխումի բաժին մը: Զեռնարկը վարժարանին ապահովեց 4 միլիոն Իսր. Լիրայի եկամուտ մը:

Նմանօրինակ հասութարեր և ընկերային ժամանցի հայկական օր մը ունեցանք նաև 8 Յունուարին, Նօր Տարւոյ առիթով, որուն եկամուտը եղաւ մէկ միլիոն Իսր. Լիրա:

Այս առթիւ ունինք շնորհակալութեան պարտք այն սւսուցիչներուն և Տիկիններուն, որոնք զոյգ ձեռնարկներուն պատրաստութեան գործիչները եղան:

Մեր կրթական տեղեկագրին առընթեր կը ներկայացնենք նաև մեր անտեսական տեղեկագրերը, որ հետեւեալն է. —

ՀԱՇՈՒԵԿՆԻՒ ԵԼԻԻՄՏԻՑ Ս. ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ՎԱՐՓԱՐԱՆԻ

1983 Յունիս 1 — 1984 Մայիս 31

Մ Ո Ւ Ց Պ

Իս. ԼԻՐԱ Ակորս

Գառառու ի դրամարկը, փոխադրեալ անցեալ տարեշրջանէն	482,87Կ-47
Սարեան շիճնագրամ, ի Գանք Լէուժի ի պահ գրուած	1,900,000-00
Վարդգէս Երեցեանի նուիրատուութեամբ ՚ԷԼՎԻՐ Երեցեանի շիճնագրամի հաշուոյն ի պահ գրուած ի Բէմիքըլ Գանք, Նիւ Եորք	3,200,000-00
Ուսանողական տարեթուականներէ	11,720,000-00
Դասագրքերէ, տետրակներէ, վիճակացոյցներէ (չուտ շահ)	900,000-00
Նուիրատուութիւններ արտասահմանէն	Պ3,282,190-06
Հասութարեր ձեռնարկներէ (պատի բացոյցներէ, Նօր Տարւոյ խրախնանքէն)	1,285,000-00
Բացառիկ մուտքեր	
Վերաքննութեանց տուրքերէ	50,000-00
Վերադարձուած տուրքեր կառավարութենէն	200,320-00
Հասութարեր ձեռնարկներէ և գրամական տարբերութենէն (ընգմէջ Տուարի և Իւրայէլեան Լիրայի)	20,228,000-00
	103,248,380-47

Ե Լ Պ

Ամսականք պաշտօնէութեան	91,582,000-00
Դասագրքեր և տետրեր	505,030-00
Գրեկական պիտոյք	242,550-00
Թղթատարականք	484,000-00
Ձեռագործի նիւթեղէնք	251,000-00
Մանր ծախք և մաքրութիւն	107,200-00
Տպագրական ծախքեր	123,400-00
Հանգիստական ձեռնարկներ	35,900-00
Շինուածական և կահոյից Ծորագութիւն	6Բ2,450-06
Բացառիկ ծախքեր	129,200-00

Բազմազգաց մեքենայի սուսք	1,182,000.00
Մեծաթի Միտլդեմ ամբողջ աբքք ըր Մտեկադարտեղի համար	1,632,000.00
Ինքնաշարժի նորոգութիւն, արտոնադրը և ապահովագրութիւն	888,600.00
Վարդգէս Երեցեանի նուիրատուութիւնը Էլզիթր Երեցեանի Հիմնադրամին հաշուայի յանձնեալ տէ՛րէ՛րըլ Գանքը, Նիւ Եորք	3,200,000.00
Սարեան — Վնոզեանի Ե՛՛՛՛՛՛՛ Սէ՛՛՛՛՛՛՛ Զե՛՛՛՛՛՛՛ Հի՛՛՛՛՛՛՛ Կարձ, սաս Գատարտա ի գրամարկ	101,115,390.00
	1,900,000.00
	332,990.47
	103,248,380.47

Մեր անտեսական հաշուետուութեան առիթով, յանուն Վարժարանի բովանդակ կազմին, շնորհակալութեան և երախտագրութեան ժամանակը խօսք ունինք այն բոլոր կրթատէր և ազգանուէր մեր հարազատներուն, որոնք իրենց նուիրատուութիւններով օժանդակեցին ու բարգաւաճ պահեցին Ս. Թարգմանչաց կրթական հաստատութիւնը, բամնեցին մեզի հետ մեր կրթական գործին զօտարութիւնները ու եղան հաւատարապէս այս սուրբ գործին անտեսներն ու ազնիւ գործաւորները: Մենք ու մեր աշակերտները ունինք միայն ազօթք իրենց համար և թող Աստուած հազարապատիկ հասաւցանէ: Այստեղ կու տանք ցանկը այդ ուղին նուիրատուներուն, իրենց նուիրարուութեան գումարներով միասին:

Ամերիկայէն

	ՌՍ. ԼԻՐԱ	ՍԿՈՒ
Տէր և Տի. Սուրէն և Վերմին Ֆէճեան	5,000,000	
Ռիչըրտ Կրեկորի	4,590,000	
Հասարակ Գարակէօզեանի Հիմնարկ	3,300,000	
Համահեղատեսակայ Վերաշ. Միւսթ.	2,200,000	
Տէր և Տիկին Եղուարդ Փանոսեան	2,000,000	
Գրիգոր և Յասմիկ Ծատուրեան	1,450,000	
Սաղիմանյանքա Միւսթիւն	1,270,000	
Տէր և Տիկին Զարեհ Գուսէպեան	1,250,000	
Տէր և Տի. Յորեկ Մատուշե Սէ՛՛՛՛՛՛՛ Զե՛՛՛՛՛՛՛	1,250,000	
Եղուարդ և Էլէն Մարտիկեան	1,000,000	
Ռիչըրտ և Կլորիա Մանտեոսեան	980,000	
Տէր և Տիկին ձեռն. Կապրիէլ	980,000	
Էլիզապէթ և Փիթըր Քարոսեան		800,000
— Լ. Բ. Ը. Միւսթիւն		800,000
Ռօպերթ Ֆէճեան		800,000
Միլիտա Ֆէճեան — Սարգիսեան		800,000
Ուոլթըր և Գարոլ Խարապեան		725,000
Տիկին Տօլդես Էլչյամբ		440,000
Հայ Ազգաւր, Արիւնկիքըն		375,000
Սարգիս և Մելինէ Գալֆայեան		280,000
Տէր և Տիկին Էտոննա Կորէք		275,000
Տէր և Տիկին Յակոբ Նազըրեան		230,000

Ս. Նահատակաց Եկզց. Վարժարան, Նիւ Եորք	
Տիգրան Մարեան	220,000
Օր. Գարէն Տէտերեան	200,000
Տէր և Տի. Վարուժան Հայրապետեան	200,000
Օր. Նայեմի Գեղորէրեան	185,000
Տիկնանց Միւսթիւն, Սարգիսեան	175,000
Մայք և Էլէնա Փարթայեան	164,000
Էդրիթ Աւօր	160,000
Խարրերդի Հայրենից. Միւսթիւն	100,000
Հայ Գին Ազգաւր, Գոթթըն	160,000
Փիթըր Սարգսեան	160,000
Ս. Ղևոնդ Եկզգեցի, Ֆէլըրտոն	160,000
Տէր և Տիկին Ռոնալտ Արքանաճեան	150,000
Տէր և Տիկին Է. Վ. Գալապեան	150,000
Տիկին Էլիզ Կալապեան	150,000
Տէր. և Տիկին Տրանտո Ռեյնըրդ	150,000
Տիկնանց Միւսթիւն, Էլչյամբի	145,000
Տեարց և Տիկնանց Միւսթ., Էլչյամբի	145,000
Նշան Մանուկեան	140,000
Յօրեկ և Գուրաբ Հալէլըս	130,000
Տիկին Մերի Ալպերթ Միքայէլեան	125,000
Տէր և Տիկին Խայիկ ձառայեան	120,000
Տէր. Բերկարուհի Սվանեան	110,000
Տիկին Լուսի Գուշեան	110,000
Հայ Օղնաթեան Միւսթիւն	110,000
Տէր և Տիկ. Ռիչըրտ և Արլեն Գեյլերեան	110,000
Տէր և Տիկին Գեորգու Նորհատ	110,000
Յօզէֆ և Էլչի Զալմըրդ	108,000
Սարգիս ձեռնաւորեան	108,000
Տէր և Տիկին Էտոնըր Գրիգորեան	100,000
Տիկին Էլիզ Տոնիկեան	100,000
Տէր և Տիկին Ալպերթ Միքայէլեան	100,000
Լևոն և Զարիզ Կարայեան	100,000
Տէր և Տիկին Հայկ Գալապեան	100,000
Տիկին Հուսթ Աւանեան	100,000
Տէր և Տիկին Սուրեն Արքանաճեան	100,000
Ս. Ղևոնդ Եկզգեցոյ Երեցեանքա Կալապեանքա Միւսթիւն	95,000
Տիք և Լիթա Տիւրկերեան	90,000
Ս. Թովմաս Եկզց. Տիկնանց Միւսթիւն, Քէնէֆլայ, Նիւ Յըրզի	82,000
Տէր և Տիկին Մարթին Արգարեան	82,000
Տիկին Լիլիան Գոյանեան	78,000
Տէր և Տիկին Գեորգ Զօրթեան	76,000
Ս. Ղևոնդ Եկզց. Տիկնանց Միւսթիւն, Ֆէլըրտոն, Նիւ Յըրզի	76,000

Տէր և Տիգ. Վարդան Գրիգորեան	75,000
Տէր և Տիգրէն ձորն Դաւիթեան	75,000
Տիգրանաց Միւռնիս, Գոսթըն	75,000
Տիգրին Սերվարզ Գաւուքարեան	75,000
Տէր և Տիգրին ձօն Օ. Քէյթի	75,000
Արամ և Աննա Լինգրան	75,000
Մարթին և Ճօյո Քիւստեան	75,000
Անուշ և Վահէ Բարէլեան	75,000
Հայ - Ամերիկեան Վիթերաններ	75,000
Օր. Արաքոսի Թաշեան	75,000
Օր. Հէլէն Մէհան	75,000
Տիգրին Աչնէս Գըլլընեան	72,000
Տէր և Տիգրին Սոցուարզ Գաղանձեան	70,000
ձօն և Թաղաւիթ Փաշայեան	67,500
Լէրբի Գարապետեան	67,000
Օր. Էլիզաբէթ Եամրբեան	63,000
Տէր և Տիգրին Յակոբ Տէլլաքեան	62,000
Տէր և Տիգրին ձօրն Գօթիկեան	60,000
Տքթօր և Տիգրին ձ. Գիրանեան	55,000
ձօրն Ստեփան	55,000
Օր. Արտա Գարանեան	55,000
Տէր և Տիգ. Սուրբէն և Թաղաւիթ Տանիէլը	52,000
ձան Քիւնի Գիրազեան	52,000
Տէր և Տիգրին Ալպերթ Բարիշեան	52,000
Սոցուարզ և Ճլորէն Մուսթաֆեան	52,000
Քէթի և Տարլէն Սերիմեան	52,000
Տիգրին Արուստի Տէվլէնեան	52,000
Օր. Արմինէ Ս. Յարգրեան	50,000
ձէյմզ և Լիլիան Լիմէքեան	50,000
Օր. Քէրէզա Թարայեան	50,000
Տիգրին Ռաքոսի Գարանեան	49,000
Տէր և Տիգրին Ճրանք և Լէրբի Սըպէճք	49,000
Տիք Տիւրկերեան	46,000
Կիրակ. Դարբը Վան Նուսի, Գալիթի.	45,000
Տիգրին Աչնէս Հարոյեան	45,000
Վահրամ և Տիանա Քէպուպեան	45,000
Տիգրին Ռօզ Զարգարեան	45,000
Տիգրին Մարի Եմմէրեան	45,000
Տէր և Տիգրին Անիի Աւետեան	45,000
Տքթօր. Միքայէլ Աւաքելեան	40,000
Հայկ Ճ. Խանձեան	40,000
Տէր և Տիգրին Յարութի Գոյունեան	38,000
Օր. Արշա Սարգիսեան	37,000
Օր. Հէլէն Յակոբեան	37,000
Տիգրին Ռօզ Վարդանեան	37,000
Տէր և Տիգ. Գարլ Գարամեան	37,000
Տքթօր. և Տիգրին Նորայր Մատանեան	37,000
Էրնէսթ Ք. Եարփֆ	37,000
Տէր և Տիգ. Աւագ Աւագեան	37,000
Օր. Տանա Մերթինզ	37,000
Տիգրին Ճիլիս Մարթինզ	37,000
Տէր և Տիգրին Մարթին Ալէկեան	37,000
Օր. Ալիս Յակոբեան	37,000
Օր. Ճլորէն Շաղալեան	37,000
Հայկ. Ընկերութիւն, Մէտիօըն	37,000
Կիրակոսեան Դարբը, Սոքոս	37,000
Տէր և Տիգրին Մ. Ճ. Ուիլիզմը	37,000
Տիգրին Հայկունի Գարակէօզեան	37,000

Օլիին և Հէլէն Գաղարեան	37,000
Կիրակ. Դարբը, Սան Ճրանէիօ	37,000
Տէր և Տիգրին Գարլ Վարանեան	37,000
Գարայր Գիրամիսեան	37,000
Տէր և Տիգրին Ն. Աղարեան	37,000
Ս. Յամպիմ-Աննա Եկզեցոյ	
ձօն Լ. Մուշեան	37,000
Սամուէլ Յակոբեան	37,000
Կիրակոսեան Դարբը, Շիքաօ	33,000
Տիգրին Մարթն Կէնարիւ	31,000
Տիգրին Էմմա Մարգարեան	30,000
Տիգրին Գ. Մարթիլ ձօնսոս	27,000
Գեօր և Արմինէ Կարանեան	27,000
Հահն Տրէնք Գէյլերեան	27,000
Օր. Էլէն Ճարաշեան	25,000
Տարլին և Քէթի Սերիմեան	25,000
Միլլան Սարանեան	24,000
Տքթօր. և Տիգրին Արան Գաղարեան	19,000
Տիգրին Վիլյէթ Բովմանեան	18,000
Տէր և Տիգրին Լէրբի Գըզըլեան	16,000
Օր. Լիլա Անդրէասեան	15,000
Տէր և Տիգրին Մէլ Բօթըր Գեօր	8,000

Գումանայէն

Զօհրայ Գէքարեան	220,000
Փրոբայր Քիւրթեան	140,000
Տէք. Սօֆիա Գէլինի և Գարմէն Քէթի	37,000
Տէր և Տի. Միւնա և Ալաուսէր Սէլեան	26,000
Օր. Միքայիլ Սարաֆեան	20,000
Մահմեդէր Տիգրանց Միւսթիս	20,000

Պակէնա Արշէն (Արմէնիք)

Սոցուարզ Սէֆերեան	5,300,000
Տիգրին Արթիւր Վարդարեանեան	2,650,000
Գէորգ և Վերա Գարակէօզեան	1,100,000
Տիգրին Ալաուսէր Տէրլեան	587,000
Պակէնա Միւնասեան	37,000
Յարութի Արապեան	37,000
Գրիգոր Արապեան	37,000
Օնիկի Արապեան	37,000
Հայ Եկզեցոսի Երանց Երանցարցի	22,000
Ջանազաններ	11,000

Սոս Գումայէն (Պրազիլ)

Է. Բ. Ը. Միւսթիս	301,800
Տիգրին Լուսիս Միլթարեան	100,000
Փառէն Գաղարեան	100,000
Ջանէն Տ. Յարութեան	100,000
Գրիգոր Միքայէլեան	100,000
Ապետ Գանիկ Գաղարեան	50,900
Գրիգոր Արապեան	50,000
Յովսէփ Սէրայտարեան	50,900
Յովսէփ Տիլլէքեան	50,900
Խորէն Եամբեան	50,900
Գրիգոր Բարսեղեան	50,900
Սարգիս Բարսեղեան	50,900

Իտալացիներ Մեքսիկայում	50,900	Ղուկաս և Վարդուհի Կրեկոսի	40,000
Ճարճ Գումարներ	50,900	Տեր և Տիգրի Յ. Արթուր	35,000
Գարապետ Բանջարեղեն	50,900	Տեր և Տիգրի Կարս Գրիգորյան	24,000
Կարապետ Փիլառներ	50,900	Հայկ Գալուստյան	24,000
Արթուր Սանտանո	50,900	Տեր և Տիգրի Յարուսթիս Մուսաֆեան	24,000
Արթուր Անտոնյան	50,900	Հ. Ա. Ունեան	10,000
Ճարճ Զոհրապ Տոնեյան	50,900		
Համբար Սարգիս Առաքելյան	50,900	Ջիւրիտէն (Ջուրիցերիտ)	
Ջաւէն Տեր Յարուսթիսեան	50,900	Եոյ Եանէլի Գիրայեղեկ	135,000
Լեան Միսթարեան	50,900	Լիզոյուճէն	
Գրիգոր Միքայելյան	50,900	Գալուստ Կիւլպէնկեան Հիմարկո	5,300,000
Մարտոկ Վենեան	50,900	Պաւստիպոյէն	
Մարտոկ Հայրենակց. Միութիւն	50,900	Յարուսթիս Քերոզլանեան	810,000
Պարգե Քէմանեան	50,900	Անդրանիկ Նախկոյեան	162,000
Արմախոս Նամաս	50,900	Ստեփան Բանիկեան	99,000
Իգնատիոս Բարսեղեան	50,900	Տիգրի Սիլվիա Գառուսի	37,000
Հրանդ Յարուսթիսեան	50,900	Հայուպոյէն	
Արա Պանայեան	20,900	Տեր և Տիգրի Արգար Զաքարեան	40,000
Գարապետէն (Վէճեղաւէյ)		Սրուսաղէմէն	
Վարդգէս Երեցեան. Վելիբր Երեցեան		Կրթական Նախարարութիւն	
Հիմնադրամին վրայ աւելնալիք	3,200,000	(Երբայրէնի սուսցման)	1,405,280
Լոճոսեճէն		Պաղատան Գարապետարան	750,000
Միհրան և Ազնիւ Իստեֆեան Հիմն.	1,167,000	Վարուսթի Տիրատուրեան	120,000
Արգարեան Առնոդի Վարչութիւն	670,000	Յակոբ Շէտեմէլեան	120,000
Սրուսաղ Իստեֆեան	280,000	UNRWA	9,240
Կարգիս Քէլէիքեան	180,000	Տիգրի Նատիրա Գեարգեան	5,000
Անտոն Քէլէիքեան	90,000	Էլէն Իշէ	5,000
Ստեփան Բարապետ	70,000		
Քանթա Սարգս	50,000		
Սարգիս Գիրքեան	45,900		
Գեարգ Գիրքեան	44,500		
Յովհաննէս Գիրքեան	44,500		

Մասնաւոր անւարձ Հիմնադրամ Ս. Քարգմանչաց Վարժարանի

Տիրոջ Վարդգէս Երեցեանէ Վելիբր Երեցեան՝ Հիմնադրամ — 10,700,000
 Եղուարդ Սէֆէրեան և Վարդապարտեան ընտանիքներէն
 Բէլթրին Սէֆէրեան, Գեարգ Վարդապարտեան և Կոպեանիկ
 Սէֆէրեանի՝ յիշատակներուն նուիրուած Հիմնադրամ — 7,000,000
 Արտաշէս և Սոնիա Սարեան Ընտանիքէն Բժ. Սէֆէրեան,
 Գ. Վարդապարտեան և Կ. Սէֆէրեան՝ Հիմնադրամ — 4,000,000
 Սոյն գումարին 1,900,000 ը ի պահ դրուած է Սրուսաղէմ
 (սեւ ժնր Հաշուակշիռը)

Համադրուած 21,700,000

Այստեղ մեր խօսքը մասնավորելով, կը յիշատակենք բոլոր այն տղիւ հոգիները, որոնք մեծագուժար նուիրատուութիւններով պահեցին ամբողջական դատարան մը իրենց ընտանիքի անունով: Կը յիշատակենք զիրենք խորին երախտագիտութեամբ ու մեր անմեղունակ աներուն հետ կ'ազօթենք իրենց և իրենց ընտանիքի արեւշատութեան, բարօրութեան և երջանկութեան համար: Թող Երկնաւոր Տէրը փոխարինէ իրենց բարերարութիւնը հազարապատիկ հասուցումով: Երախտագիտութեամբ կը յիշատակենք ազգիս Վեհափառ Հայրապետն ու Ամենայն Հայոց Սրբազնագոյն կաթողիկոսը՝ Ն. Ս. Օծուծիւն Տ. Տ. Վազգէն Ա.ը, որուն հայրական բարեհաճ կարգադրութեամբ ամէն տարի Վարժարանը կ'ազատուի 500 Առգլիական Սթըրլինով Լոնտոնի Արգարեան կառկէն:

Շնորհակալութեան զգացումներով է որ կ'արձանագրենք այստեղ Լ. Բ. Ը. Միւրթեան պատուական նախագործ՝ Տէր և Տիկին Ալեքս և Մարի Մանուկեաններ, որոնց կարգադրութեամբ Վարժարանն կ'ազատուի Լ. Բ. Ը. Մ. - Փիլթըր և Էլիզապէթ Թորոսեան Հիմնադրամէն տարեկան 1000 Տոլարի նպատակով մը: Մանուկեան պատուական ամուլը օրտագին քաղաքներն են մեր կրթական գործին, միշտ պատրաստ օժանդակելու, ամէն անգամ որ պէտք ունենանք իրենց աջնիւ օգնութեան:

Սրտագին շնորհակալութիւններ Լիզպանի Գալուստ Գրիպիւնեան Հիմնարկութեան, որ ամէն տարի կանանաւցացար կը կատարէ իր օժանդակութիւնը մեր կրթական միտինին: Այս տարի անոնք օժանդակեցին մեզի 4020 Ամերիկեան Տոլարի նպատակով մը:

Երախտագին զգացումներով կը յիշատակենք Ամերիկայի Համաժողովարանայ վերաշինչաց Միութիւնը, որ այս տարի 1500 Տոլարի յատկացումով շարունակեց պահել Սերասաիոյ Ս. Նշան վանքի անունով իր դասարանը մեր վարժարանին մէջ:

Շնորհակալութեան և երախտագիտութեան խորին զգացումներով կը յիշատակենք Սէֆէրեան Վարդապարտեան-Սար-

եան ընտանիքները, իրրի մէկ ամբողջականութիւն, անոր համար որ անոնք ոչ միայն ընտանեկան կազմերով կը կազմեն մէկ ամբողջականութիւն, այլև իրենց զազային ու կրօնական ոգեկանութեամբ, որուն իրրի արդիւնք անոնք անցեալին մէջ և այս տարի ևս առաւանձնեօրէն քաջալերած են մեր կրթական հաստատութիւնը, պահելով իրենց գերդաստաններու անունով հետեւեալ դասարանները- 1) Եգուարդ Սէֆէրեան դասարան, ի յիշատակ իւր մոր՝ Քէթրինի:

2) Աորինէ Վարդապարտեան դասարան, ի յիշատակ իւր ամուսնոյն՝ Զօրանի:

3) Արտաշէս և Սօնա Սարեան դասարան, ի յիշատակ կողմնակի Սէֆէրեանի:

4) Արտաշէս և Սօնա Սարեան դասարան:

Այս նպատակին համար, Տիար Եգուարդ Սէֆէրեան այս տարի նուիրարբից 4000 Տոլար, Տիկին Աորինէ Վարդապարտեան՝ 2000 Տոլար, իսկ Արտաշէս և Սօնա Սարեաններ շուտով կը դրկեն:

Դարձեալ այս ընտանիքները անցեալ երկու տարիներուն, իրենց նորոգ հանգուցեալ սիրելիներուն ի յիշատակ, բուցարիկ նուիրատուութիւններով հաստատեցին Ս. Թարգմանչաց Վարժարանի Մնայուն կրթական Ֆօնտը, որուն եկամուտը պիտի յատկացուի մեր վարժարանի կրթական ծախքերուն: Այսպէս, Տիար Եգուարդ Սէֆէրեան և քոյրը՝ Աորինէ այդ նպատակին համար շտակացուցին 20,000 Տոլար, իսկ Տէր և Տիկին Արտաշէս և Սօնիա Սարեաններ՝ 16,000 Տոլար: Այս Ֆօնտը անուանակոչուեցաւ իրենց հանգուցեալ սիրելիներու անունով՝ Քերիլ Սեֆերեան, Կոպուէնիկ Սեֆերեան, Գեորգ Վարդապարտեան Ծօնօ: Աստուած իր լոյսերուն մէջ թող հանգչեցնէ անոնց հոգիները և անոնց ի կեանս եղող պարագաներուն պարգևէ Ս. Հոգիի ժխիթարութիւնը:

Սրտագին շնորհակալութիւններ անինք Գարագաշէն Տիար Վարդգէս Երէցեանին, որ անցեալ տարի 25,000 Տոլարի նուիրատուութեամբ հաստատեց իր հանգուցեալ Տիկնոջ անունով Էլիզբէթ Երէցեան կրթական Ֆօնտը, որուն հասոյթը պիտի յատկացուի Ս. Թարգմանչաց Երկ:

Վարձարանի ծախսը: Ենթակալու թեամբ
 փարձանագրանք թէ այս տարի 4000 Տո-
 լարի նոր յատկացումով ժը Տիար Երէց-
 եան յաւելում ժը կատարեց այդ ֆոնդի
 գումարքին վրայ: Երկնային հանգիստ
 Տիկին Էլլիթի Զոգրին և Ս. Զոգրին
 մի թիթարութիւնը մեր ազնիւ բարերարին:

Երախտագրիտութեամբ կը յիշատակենք
 անուշը Լոնտոնէն Տիար Երուանդ Էսւէֆ-
 եանի և Էսւէֆեան Կրթական Ֆոնդին,
 որոնք տարեկան 1000 Սթերլինի նու-
 աբուութեամբ կը պահեն Վիլիամ եւ Ալփիս
 Էսկեմեան Գրասարանը, ի յաւերժացում
 յիշատակի Լոնդոնցեայ իր ծնողաց: Աս-
 տուած թոյլ լուսուարէ անոնց հոգիները:

Լոնտոնցով փարձանագրենք անուշ-
 նիկը Ամերիկացայ երիտասարդ զոյրի՝
 Տէր և Տիկին Էսուլըր Փանստեաններուն,
 որոնք կը պահեն իրենց անունով տարզ-
 րական գասարան մը, որուն համար տ-
 նոնք այս տարի յատկացուցին 1000 Տոլար:
 Կրկնակի շնորհակալութիւններ իրենց:

Ենթակալու թեամբ կը յիշենք որ անոնք
 այս տարի այս նպատակին համար նու-
 րեցին 2000 Տոլար:

Ջերմագին շնորհակալութեամբ կը յի-
 շատակենք անուշը Տիար Ռիչըրտ Կրէկը-
 րի, Նիւ Եորքէն, որ իր հովանոցեայ
 մօր անունով կը պահէ Վիլիամ Ալիս Գա-
 րուսեան-Կրէկըրի Գրասարանը: Տար-
 ւոյս ընթացքին, այս նպատակին համար
 այն նուիրարներ 4688 Տոլար Տիար Կրէ-
 կըրի անցեալ տարի անձամբ այցելեց մեր
 կրթական այս տեսիլը. խանգովառուեցաւ
 մեր կրթական հիգիւնով աւ խանգովառու
 մեզ, յայտնելով իր սրտագին քաղա-
 թանքը թէ՛ բարոյապէս և թէ՛ նիւթապէս:

Ենթակալու թեամբ կը յիշուցի Կիւլ-
 ւէնիկեան Հաստատութեան ի Նիւ Եորք,
 որ տարեկան որոշ նուիրատուութեամբ
 գասարան մը կը պահէ իր կողմակերպու-
 թեան անունով: Ճարդ ստացած շէլլինգով
 իրենց նուիրատուութիւնը, զանց կ'առ-
 նենք այս տարուան գումարքին յիշատա-
 կութիւնը:

Վարձարանիս ազնիւ բարերարներէն
 և ջերմ քաղաքացիներէն Տիթրոյթարանակ

Տէր և Տիկին Եղուարդ և Էլէն Մարտիկ-
 եաններ տարեկան 1000 Տոլարի նու-
 աբուութեամբ կը պահեն գասարան մը,
 ինչպէս ըրած են տարիս տակէ առաջ ևս:
 Մեր սրտագին շնորհակալութիւնները ազ-
 նիւ ամսային:

Երախտագրիտութեամբ կը յիշատակենք
 անուշը Լոնտոնէն Տիար Երուանդ Էսւէֆ-
 եանի և Էսւէֆեան Կրթական Ֆոնդին,
 որոնք տարեկան 1000 Սթերլինի նու-
 աբուութեամբ կը պահեն Վիլիամ եւ Ալփիս
 Էսկեմեան Գրասարանը, ի յաւերժացում
 յիշատակի Լոնդոնցեայ իր ծնողաց: Աս-
 տուած թոյլ լուսուարէ անոնց հոգիները:

Լոնտոնցով փարձանագրենք անուշ-
 նիկը Ամերիկացայ երիտասարդ զոյրի՝
 Տէր և Տիկին Էսուլըր Փանստեաններուն,
 որոնք կը պահեն իրենց անունով տարզ-
 րական գասարան մը, որուն համար տ-
 նոնք այս տարի յատկացուցին 1000 Տոլար:
 Կրկնակի շնորհակալութիւններ իրենց:

Ենթակալու թեամբ կը յիշենք որ անոնք
 այս տարի այս նպատակին համար նու-
 րեցին 2000 Տոլար:

Ջերմագին շնորհակալութեամբ կը յի-
 շատակենք անուշը Տիար Ռիչըրտ Կրէկը-
 րի, Նիւ Եորքէն, որ իր հովանոցեայ
 մօր անունով կը պահէ Վիլիամ Ալիս Գա-
 րուսեան-Կրէկըրի Գրասարանը: Տար-
 ւոյս ընթացքին, այս նպատակին համար
 այն նուիրարներ 4688 Տոլար Տիար Կրէ-
 կըրի անցեալ տարի անձամբ այցելեց մեր
 կրթական այս տեսիլը. խանգովառուեցաւ
 մեր կրթական հիգիւնով աւ խանգովառու
 մեզ, յայտնելով իր սրտագին քաղա-
 թանքը թէ՛ բարոյապէս և թէ՛ նիւթապէս:

Ենթակալու թեամբ կը յիշուցի Կիւլ-
 ւէնիկեան Հաստատութեան ի Նիւ Եորք,
 որ տարեկան որոշ նուիրատուութեամբ
 գասարան մը կը պահէ իր կողմակերպու-
 թեան անունով: Ճարդ ստացած շէլլինգով
 իրենց նուիրատուութիւնը, զանց կ'առ-
 նենք այս տարուան գումարքին յիշատա-
 կութիւնը:

Վարձարանիս ազնիւ բարերարներէն
 և ջերմ քաղաքացիներէն Տիթրոյթարանակ

կը յիշատակենք Ամերիկացիայ Տէր և Տի-
կին Ռիչըրտ և Կլօրիս Մահահեսեսները,
որոնք տարեկան 1000 Տոլարի նուիրա-
տըւութեամբ կը պահեն ՎՄԱԿեսեսանց Դա-
սարանը իրենց գերդաստանի անունով:

Ծնորակալուծիւններ՝ Ամերիկացի
պատուական ուրիշ ամուլի մը, Տէր և Տի-
կին Ճան և Ակնէս Կապրիէլ, որ տարեկան
1000 Տոլարի նուիրատուութեամբ կը պա-
հեն շնորհ ՎՄԱԿ Կապրիէլ Դասարանը:

Ունինք դասարան մը, որ անունա-
կոչուած է Տէր և Տիկին Գրիգոր և Քէրբլ
Խարապեանի ընտանիքի անունով, այդ
պատուական ամուլի մեր վարժարանին
ընթաց արժեքը ծառայութեան պատճա-
ռու: Անոնք կը կատարեն նաեւ պարբե-
րական նուիրատուութիւններ:

Ս. Թարգմանչաց վարժարանի նախկին
սաներէն Տէր և Տիկին Գրիգոր և Յասմիկ
Մասառիաններ, տարեկան 1000 Տոլարի
նուիրատուութեամբ կը պահեն դասարան
մը իրենց անունով: Մեր շնորհակալու-
ծիւնները ազնիւ այս զոյգին, իրենց
երբեմնի մանկութեան ըոյն-վարժարանին
ընծայած այս արժեքը ուշադրութեան
համար:

Ծնորակալուծիւն Լարուսային Ամե-
րիկայէն Տիար Մանուկ Տիարպէթիբեա-
նին, որ տարեկան 1000 Տոլարի նուիրա-
տըւութեամբ կը պահէ դասարան մը, ի
յիշատակ հանգուցեալ Սարգիս Տիարպէ-
թիբեանի:

Մեր նորխտագիտական խօսքը Ամե-
րիկայէն Տէր և Տիկին Ճօրն և Մատլէն
Ալէմէրճեաններուն, որոնք երբ այս տարի
ուխտաւորարար այցելեցին Ս Երկիր,
եղան նաեւ մեր զարթոցական յարկէն ներս,
ու գնահատելով մեր կրթական աշխա-
տանքը, 1000 Տոլարի նուիրատուութեամբ
յանձն առին դասարան մը պահել ի յի-
շատակ հանգուցեալ Տ. Վարդան Քոյն.
Մկրեանի:

Ունինք դասարան մը, նուիրուած
յիշատակին Տիկին Լուսի Այնազեանի, ո-
րուն ամուսինը՝ Տիար Պատրիկ Այնազ-
եան (Գարազա), տարիներէ ի վեր չի
խնայեր ճիգ ու շննք, օգտակար ըլլալու
մեր կրթական միսիոնին: Ծնորակալու-
ծիւններ իրեն:

Նիւ Եորքէն, Տիկին Տօլորէս Լէյպ-
ժան ամէն տարի կանոնաւորարար նըւի-
րատուութիւն մը կ'ընէ իր հանգուցեալ
հօր՝ նահատակ զբաղէտ Գրիգոր Զօրապի
յիշատակին: Այս տարի նուիրարբեց 450
Տոլար: Ծնորակալուծիւնք ազնիւ Տիկնոջ:

Ամերիկայէն ազնիւ Լայ մը, որ իր
անունը պահել կ'ուզէ այնպա, մեր ու-
սուցչուհիներէն Օր. Ռօպէրթա Ըրվինի
միջնորդութեամբ, նուիրեց բազմաբող
մեքենայ մը՝ 1000 Տոլար արժողութեամբ:
Մեր շնորհակալուծիւնները այս ազնիւ
բարերարին:

Երախտագիտութեան յատուկ պարտք
ունինք կորզ մը ազնիւ ազգայիններու,
որոնք տարիներէ ի վեր և այս տարի ևս
մեծապէս օգտակար եղան մեր կրթական
գործին, իրենց գունուած զաղութիւններէն
ներս ի նպատակ վարժարանիս հանգանա-
կութիւններ կատարելով: Այդ ազնիւ ազ-
գայիններն են. — Սան Փաւլոյէն՝ Ասպետ
Տիար Գառնիկ Պաղարեան, Արուէնոս Այ-
րէսէն՝ Տիար Յարութիւն Պրոպետ, Ա-
մերիկայէն՝ Արթ. Տ. Բարի Քոյն. Մէթեան:

Զերմագին շնորհակալութեան պարտք
ունինք Լայրենիքէն՝ Արտասանմանի Լա-
յերի հետ Մշակութային Կապի կազմակեր-
պութեան և անոր պատուական նախագա-
հին՝ Տիար Վարդգէս Լամդապետանին,
որոնք ամէն տարի կանոնաւորարար կը
հայթայթեն Լայրենի լեզուն ի դասակեր-
քեր, Թերթեր ու գրքեր ընթերցանու-
թեան: Նոյնպէս շնորհակալութիւններ՝
«Ասպարէզ» և «Պայքար» Թերթերու Խըմ-
բազրութեանց, որոնք ձրիարար իրենց
Թերթերը կը տրամագրեն մեր վարժա-
րանին:

Երախտագիտութեան լայն բաժին մը
ունինք մանուսանդ Զերդ Ամենապատուա-
թեան սր, որպէս պետը Ս. Յակոբեանց
Միաբանութեան ու զերբադոյն Տեսուչն
ու հովանաւորը Ս. Թարգմանչաց Երկր-
վարժարանին, ամենայնիւ քաջակերեցիք
Լայ մշակութի և կրթութեան այս պան.
ծալի հաստատութիւնը, և ամէն անգամ
որ պէտք ունեցանք Զերմագուցութեան,
կայրաբար շնորհեցիք զայն:

Ա Մ Ս Ս Վ Ե Ր Զ Ի Է Ա Ն Դ Ի Ս Ո Ի Թ Ի Ի Ն Ք
 Ս. ԹԱՐԳՄԱՆԶԱՅ ԵՐԿՐ. ՎԱՐԺԱՐԱՆԻ

Յունիս ամսոյ առաջին երկու կիրակիներուն կատարուեցան Ս. Թարգմանչաց վարժարանի Ամսվերջի Հանդիսութիւնները, Մանկապարտէզի և Երկրորդ. բաժնի:

Առաջինը, 3 Յունիս, կէսօրէ ետք ժամը 4ին, նախորդ ասրիներու նման, կայացաւ Հայ Երիտասարդաց Միութեան սրահին մէջ:

Ժամ ու կէս անոց կոկիկ յայտագիր ժը գործադրուեցաւ, որու ընթացքին Միլ, Կոկոն և Մաղիկ դասարանի, ինչպէս նաև նախակրթարանի Ա. դասարանի երկսեռ փոքրիկները իրենց արտասանութիւններով, հայկական պարերով, ժարգանքներով և կարճ արամախօսութիւններով, իրենց վրայ պահեցին լարուած ուշադրութիւնը սրահը լեցնող հանդիսականներուն, որոնք իրենց գոհունակութիւնը արտայայտեցին երկարատե Ժափահարութիւններով:

Հանդէսին կը նախագահէր վարժարանի Տեսուչը՝ Գերշ. Տ. Կիւրեղ Եպիսկ. Գաբրիէան, որ կատարեց 12 ընթացաւարտ փոքրիկներուն վկայականներու բաշխումը և «Գահպանիչ»-ով օրհնեց թղթորին ու փակեց հանդէսը:

Երկրորդը կայացաւ 10 Յունիս, երեկոյեան ժամը 7ին, վարժարանի սրահին մէջ: Կը նախագահէր Ամին. Ս. Գատրիարք Հայրը: Ներկայ էին Միտրանութեան անդամները և մեծաթիւ ժողովուրդ:

Այս տարուան Հանդէսը նուիրուած էր նորոգ հանգուցեալ հայրենական մեծավատանի բանաստեղծ Յովհաննէս Եփրազի: Երջանաւարտներէն երկուքը ներկայացուցին կեանքն ու գործը տաղանդաշատ քերթողին: Վարժարանի սան-սանուհիներէն կազմուած երգչախումբ ժը, ղեկավարութեամբ Տիար Ստեփան Գալայեանի, մէջ ընդ մէջ հանդէս եկաւ հայրենական երգերու փունջով: Եղան նաև արտասանութիւններ՝ Եփրազէն, ինչպէս նաև խմբական արտասանութիւն՝ Եղիվարդէն (Սուրբ Մեսրոպ): — Գեղարուեստական բաժնի աւարտին, Տեսուչի Սրբազանը կարգաց իր Տեղեկագիրը (որ պղուած է նախորդ էջերուն վրայ): Վկայականներու և ժրցանակներու բաշխումէն ետք, ընթացաւարտ սանուհիներէն մէկը հորդաց խնամուած ուղերթ մը: Ապա շրջանաւարտներ երգեցին Հրամեշտի սրտայոյզ երգը: Սրբ. Գատրիարքը ըրաւ փակման խօսքը, որով յորդոր կարգաց շրջանաւարտներուն — Ծ մօնչ և Ծ աղջիկ — որ ուր ալ գտնուին՝ հաւատարիմ մնան Թարգմանչացով իրենց ջամբուած հայեցի ոգեկանութեան: Միտրեան երգուած «Հայր մերսով և Ն. Ամին. օրհնութեամբ փակուեցաւ յոյժ տպաւորիչ այս հանդէսը:

Այժմ Զեզ կը ներկայացնեմ մեր այս տարուան հունձքը, մեր շրջանաւարտ 10 սաներն ու սանուհիները, շնորհելու համար անոնց աւարտական վկայականները Զեզ օրհնութիւններով միասին, որպէսզի «նսնք ըլլան ճատք ցորեան ի հասկին»՝

մեր ազգին ու Եկեղեցիին ծառայութեան անդամտանին մէջ:

Եղբայրական ջերմագին սիրով
 ու ակնածունքով
 խոնարհարար
 ԿԻԻՐԵՂ ԵՊՍ. ԳԱՐԻԿԵԱՆ
 Տեսուչ Ս. Թ. Երկ. վարժարանի

1980-ական և 40-ական բուսականներուց, Հայ Օրուազգէր ունէր, բացի Օսկանէն և Ե. Պէրպէրեանէն, վասակաւոր և նման ուրիշ զատարաններ ևս, քէ՛ ժառանգաւորաց և քէ՛ Ս. Թաղազմայաց Վարժարանէն Յերս, որոնք զուրկ չլլայինք նաեւ գրական հանդէսներէ: Անոնցմէ մին՝ Սեդրակ Պաղտեան (ծածկանունով՝ Արա Ջոկեան), Հայերէնի ուսուցիչ, իր այլեր փակեց անցեալ օտրի «արեւմտեան կողմն առաւելին»: Աւրի մը, Ներսէս Թամանեան (ծածկանունով՝ Ն. Կասար), մահացաւ անցեալ Յունուարին՝ Կիպրոսի մէջ, ուր կը մնար օտարմանակներէ ի վեր, իրիւ ուսուցիչ Մելգոնեան կրթարանին: Երկուքն ալ վերագրական իրենց վրիշ վասակէն (առաջինը ունի նաեւ հետաքրքիր մասնակ էջեր) բաժին համած են «Սիւն»ին:

Յարևա Պարբէնի «Պայլար» Թարգմարէն կ'արտատպէր ստանչոս օտրիներ (1964-78) «Սիւն»ի նսրագրութեան մաս կազմած Յիւր Արայ Գալայնեանի (այժմ Ամերիկա) իր ուսուցիչ յիտաակին ձօնած հեռեկայ յօդուածը՝ իր շահեկանութեան համար:

ԽՄՌ.

Ն Ե Ր Ս Է Ս Թ Ա Մ Ա Մ Ե Ա Ն

(1905 — 1984)

Սննեակն նստած, կը գիտեմ արագօրէն վազող ամպերը, գուժկանները ժօտեցող փոթարիկին և ձիւնին: Անարմատաքիթի հմ և արուր: Վաղը, 11 Յունուար, Վահրամ Մալիկանի մահուան տարելիցն է: Մէկ տարի առանց իրեն, իր ջերմ շունչին, իր խանդավառ և գործադաշի խօսքին: Մէկ տարի . . .

Հեռանայնը կը հնչէ: Բարեկամ մը կը գուժէ մահը Ներսէս Թամանեանի, պատահած Նիկոսիոյ մէջ (կիպրոս), Կիթրոկի օր, 8 Յունուարին:

Չուզողիպուժիւնը, մահուան գոյժէն աւելի, կը ցնցէ զիս. տարի մը տարբերութեամբ, նոյն շարժուան մէջ կը հեռանան երկու սիրելիագոյն, արտի և հագիի տէր անձեր, որոնք իրենց սէրը այնքան լուսլլանանանկանութեամբ բաշխած էին բարեկամներու և անհաշիւ սուսանողներու:

Որք մըն էր Ներսէս Թամանեան, իր մտերիմներուն և աշակերտներուն համար պարզապէս ճիշատմամբ: 1905 ին ծնած, Մեծ Եզեռնի գեհնէնէն ճողպարած և բարխտին մէկ ժլատ առատաձեւութեամբ Գահիբէի Պէրպէրեան վարժարան յաճախած, Ալլա՛ Փարիզի Սորպոնը, ուր գրականութեան և գիտութեան հետեւած էր: Ուսուցչութեան անցած էր այն դիրքութեամբ, որով մարդիկ պարզապէս մտավաճառ կ'ըլլան կամ դերձակ կամ սափրիչ: Ուսուցչութիւնը իր կոչուումն էր: Նստի Երուսաղէմ, Ժառանգաւորացին և Ընծայարունին, ու Ս. Թարգմանչաց վարժարանին մէջ

հայերէն գասուանդած էր, նաև գիտութիւն: Ազօտ կերպով կը յիշեմ թէ ինչպէս կը սկսէր գիտութեան գաւը. ոչապարտապէս առաջին գրտակղանին կը գնէր իր գիրակ թաթիւր, գէմքը առջև կը բերէր, յօնքերը կը պատէր և բամբ ձայնով ու գանդազօրէն կը հարցնէր.

— Ի՞նչ է գիտութիւնը:

Պա՛ մը հաստեկէ ետք լուսութիւնը, ի՛նք կաւ տար պտտախառնը, նոյն հանգիստաւոր գանդազութեամբ:

— Գիտութիւնը բա՛ն մըն է:

Անկարգ գիտութեան բան մը ըլլալէն, պարզ էր որ նոյն այդ գիտութիւնը Թամանեանին համար չէր: Իրը՛ գրականութիւնն էր: Եւ շուտով ինքզինք յայտնեց որպէս հիտադաշի թափանցող, որպէս մէկը՝ որուն առջև համաշխարհային գրականութիւնը բաց և դիւթիչ դուռ մըն էր, գէպի գերագոյն վայելքներու և զգացողութիւններու անյայտ հետեւերը առաջնորդող: Երուսաղէմի վտնքէն ներս, երիտասարդ ուսանողներու և արեղաներու մօտ Եանան Պէրպէրեանի, Յակոբ Օշականի ստեղծած խանդավառութեան շրջանն էր: Թամանեան անմասն չէր իր շուրջի հոռու գեղէն: Եւ հետզհետէ կը տիրանար ինքզինքին, կը գտնէր ու կը նստանար ինքզինք, կը փորձէր թօթափել որքութիւնը: Եւ գրականութիւնն ու արուեստը գեղեցկագոյն միջոցներն էին այդ ուղատարբութեան կամ՝ ինքնամտացման:

Արար-հրէական պատերազմը, 1948ին, ամէն ինչ յեղաշրջեց: Անդադրուած սեղան

ցող ուսմանը ուսարարին տակ դարձրեցան գրասերը, և ժողովուրդները ուղղափառանքյան Ս. Բակոբեանց Տաճար, ուր բնակութիւն հաստատեցին Իւզատունին մէջ: Կը պատկէին գետինը, գորգերուն վրայ, ոմանք՝ Ս. Ստեփանոսի խորանին վրայ, ուսմանը ուսուցիչն ունկնդիր: Թամամեան, որպէս գիշերօթիկ ուսուցիչ, հոն էր, զլուրը փաթթած մի քանի մեծ երես-սրբիչներով, մարմինը պատած վերարկունքու խաւերով, որպէս կանխազգուշութիւն՝ փամփուշտի կամ ուսման կտորի դէմ . . . :

Չդիմացաւ, և որ մըն ալ գնաց հաստատուի կիպրոս, Մեկզոնեան կրթական Հաստատութեան գրականութեան իրեն դասախօս: Եւ հոն մնաց, 1949էն մինչև մահը, ա՛յ անգամ մըն ալ կղզիի գուրո չեկեկում: Կը մնար Հաստատութեան ուսուցիչներու յաղկարածինը, մինակուկը, իր սենեակին անկարագրելի թափթփածութեան մէջ երջանիկ, իր գրասերով զբաղած, բայց մասնաւոր՝ իր անհատնում ընթերցումներով տարուած: Գրելու վաւերական տաղանդի տէր՝ անբուժելի ծոյլ մըն էր: Նուազագոյն ձիրքն իսկ ցուցարարող աշակերտին ժշտական սարսափն էր՝ իր յիշուածներով, գրել տալու, ստեղծարարութեան վարժեցնելու իր անվերջանալի հետապնդումներով, իսկ ինք կը մնար հիտանալիօրէն հետեւողական ծոյլը: Երկու տարին անգամ մը եթէ մէկ հնչեակ գրէր՝ որպէս մեծ գէպք իր մտերիմները կը հրճուէին: Իսկ իր հո՛րը անգամ չէր:

Բայց իր դասերը . . . : Իսկական խրատնալք էին իր վերլուծումները մեր գրողներու լուսագոյն գործերուն: Երբեմն կը պատահէր որ հայ գրականութեան երկու դասարաններ գրուած ըլլային յաջորդաբար: Ներս կը մտնէր, դարձնալ իր թաթերը կը զետեղեր առաջին նստարանին վրայ, նայուածք մը կը նետէր մինչև պատուհանէն դուրս՝ դպիչ անտառը, ապա կը սկսէր իր վերլուծումին, առանց յառաջարանի, առանց նախաժողովի: Երկու դասապահերը կ'անցնէին առանց ընդմիջումի, իսկ ինք ասկուլին կը դանդաղէր առաջին քառեակի մը կամ

առաջին տողի մը վրան: Եթէ իր սիրած քերթուածներէն մին ըլլար վերստին ծառայող, մեզ, մի քանի աշակերտներս կէտերուտար գագարին կը տանէր անտառ, ուր ծառի մը տակ քոր մը զետեղուած էր որպէս իր նստարանը, և իր սաքերուն տուչև, գետինը նստած՝ կը շարունակէինք զինք ունկնդրել: Իր նախընտրութիւնը կ'երթար սիրային քերթուածներուն, և եթէ ըսեմ թէ իմ սերունդիս ուստնողները իրմէ սորված են սիրելի՛ պարզ էջմարտութիւն մը սանմանան կ'ըլլամ: Իրմե՛զ սորվեցանք մայրամուտին առջև տիրիլ, աշակերտական պարտէզէն փրցուած մեախակի մը մէջ յայտնուելու պատրաստ գեղեցկութիւններ տեսնել, և մեր սիրածին առջև՝ աչնոն քամիին բոնուած տերևի նման որտեղ: Այդ սէրը, որ մեր ամբողջ կենքը կը լցնէր, ազնուագոյն էր բոլոր շէրերուն. թափանցիկ, սպիտակ, բիրեղային սէր մը:

Թամամեան բարոյական հեղինակութիւն մըն էր. ի՛րն էր յատկ և վերջնական խօսքը: Ուսանողական խառնութիւններու ընթացքին երբ հոգաբարձութիւն և տնօրէնութիւն անհրկած կը մնային, ի՛նք էր որ առանց վարանուծի կը միջնորդէր, ուշակարտներուն կ'երթար, մտիկ կ'ընէր, կը յորդորէր և յանախ կը հրամայէր տեղի տալ: Եւ ո՛չ սք կ'ընդդրմանար: Ամենէն խելառ տղաքն անգամ, որոնց բերնէն կրակ կը ժայթքէր, ոչխարի նման հեղ կը դառնային: Թամամեան էջմարտի դաստիարակն էր, բարձր բարոյականի տէր. ազնուագոյն սկզբունքներու և իտէալներու հուսատացող և տարածող, պատանաութենէ երիտասարդութիւն անցնող աշակերտները կոփող:

Թամամեան շատ կարող աշակից մը ունեցաւ Մեկզոնեանի մէջ. Վահրամ Մավեանը՝ որ 1950 ին պաշտօնի կոչուած էր որպէս մանչերու հերթապահ և հոյերէնի ու երկրաշփոթութեան ուսուցիչ: Այս երկուքը շատով գրական-գեղարուեստական երեկոյնաւոր շարք մը կազմակերպեցին, որոնց կը մասնակցէին բոլոր ուսանողները: Գրական բանախօսութիւնները — որոնց մանրակրկիտ սրբագրութիւնը այնքան խոտուութեամբ կ'ընէր Թամամեան,

արտասանութիւնները, ընթերցումները, թատերական ներկայացումները, հրատելչատական հանդէսները, վիճարանական ձեռնարկները իրարու կը յաջորդէին, և ես, որ 1961 ին Միլգոմենան գացած էի և զարմտնքէ ու հիացումէ բացուած աչքերով և հոգիով ինկած այդ միջավայրին մէջ, եիժա տարօրինակ տարաւուով մը կը յիշեմ այդ մթնոլորտը: Ուրիշ մ'չ մէկ տեղ, մ'չ մէկ պարագայի ապրած եմ անկրկնելի յուզումներու, հոգեկան և իմացական խրախճանքի այդ անընդմէջ օրերը և տարիները: Ինծի պէս շատ-շատեր Մելգոմենանի այդ քեմին վրայ դաստիարակուեցան և ոչ թէ դաստարաններուն մէջ:

Յիշատակները կը խուճեն վրաս մէկը միւսէն գեղեցիկ, թարմ, տխուր կամ ուրախ յիշատակներ, մանրագրատուներ, որոնցմով կարելի պիտի ըլլար Խոսեքոպէնի թամամանի անձը՝ անհոգօրէն ուրախ, տէրվիշ, կեանքէն վախցող, յիսուռէն ետք տմուռնացած և շուտով կինը քաղցկեղին զոհ առած, բարի, անհաստալիօրէն միամիտ մարդը՝ զոր բոլորը կը սիրէին և որ կարծեմ մ'չ մէկ թշնամի ունէր: Տարօրինակ, ոչ մէկը ին մտածումը կը ցնցէ զիս. թամաման և թշնամի: Անհամառոտելի բաներ:

Շրջանաւարտութիւնէս ետք, ճշտարիտ հայր մը եղաւ ան ինծի: Կէսօրէ ետքերը իրարու հետ էինք, ինչպէս նաեւ գիշերները՝ երբ Մովսէսնի և քանի մը ուրիշ մտաւորական բարեկամներու հետ կ'երթայինք յունական համեստ ճաշարան մը, սեռուցիչիէ ժեր նոյնքան համեստ դրամով ընթրիք ընելու: Սակայն ընթրիքը պատարուկ էր, որովհետեւ մինչև կէս գիշեր աւեղ այդ հինգ վայրկեաննոց ընթրիքը սքանչելի խրախճանքի կը վերածուէր շնորհիւ թամամանին, որ, հակառակ ստամոքսի հիւանդութեան, միշտ ներկայ կ'ըլլար: Ինքն էր խօսողը, իսկ մինք՝ ունկնդիր միայն: Այդ սեսակ գիշեր մըն էր, 1960 ին, որ թամամանն առաջին անգամ ըլլալով խօսեցաւ իր մանկութեան և որբութեան մասին, և դժբախտ պատմութիւնը ըրած միջոցին ան մանուկի նման կու լար: Այդ պատմութիւնը Մովսէսն հետագային գրական գեղեցիկ կտորի

ՏԻՍՈՒՆ ՏԱՐԻ ԱՌԱՋ

ՄԱՆ՝ ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆԵԱՆԻ

Հայ որուեստի գիտութեան կամբ ընդհանրապէս և Հայ Եկեղեցւոյ ճարտարագիտական հնագիտութեան կամբ մասնաւորապէս՝ անփոխարինելի կորուստ մըն է Թորոս Թորամանեանի մահը, որ՝ տեղի ունեցած է Մարտ 1 ին, Երևանի մէջ: Բնիկ Շապին Գարահիտոբցի, շրջանաւարտ էր Գլխային Գեղարուեստական վարժարանէն, Եւրոպայի մէջ ևս հրահանգական պառոյս մը կատարելէ ետք՝ ի վերջոյ հաստատուած էր Կովկաս և Հայաստան, իր գիտնականի տաղանդն ու հայրենաւերի սիրտը նուիրելով Հայ Ճարտարագիտութեան մասնագիտութեան: Մանրագնին ուսումնասիրութեան առարկայ ըրած էր այդ տեսակէտով արժէք ներկայացնող բոլոր կիսականգուն կամ աւերեալ հին շէնքերը, որոնք կային արեւելեան Հայաստանի մէջ, մասնաւորապէս հին եկեղեցիները, պալատի փլատակները, կամուրջները և ուրիշ շինուածական մնացորդները, մասնաւորապէս Տեղորի և Մրերի տաճարները, ամբողջ Անիինները, որոնց առաջին երկուքին վրայ գրեց ուսումնասիրութիւններ: Ունի նաև «Հայ Ճարտարագիտութիւնը», «Ջուրաթնոց» մենագրութիւնը և այլ գործեր:

(«Սինո», 1924, Ը. Յարի, Մայիս, Թիւ 5, էջ 159-160):

մը վերածեց և հրատարակեց իր «Անկապ Օրագրութիւն» մէջ (էջ 111-119):
 Իր շրջապատի սիրածները հնազանդէ մեկնեցան, իւրաքանչիւրը տարբեր կողմ: Թամամանն մնաց հոն, հանգստեան կոչուած, բարեկամ ընտանիքի մը քով, իր հիւանդութիւններուն հետ, իր մէկ աչքին լոյսովը մինչև վերջ կարգաւորով: Մինչև վերջ սորվելով:
 Որք մըն էր, սրբի նման մեռաւ:
 Տարի մը առաջ՝ Մովսէսնը. այսօր՝ թամամանը. զալ տարի՛ . . . :

69ԻԴ ՏԱՐԵԴԱՐԶ ԱՊՐԻԼԵԱՆ ԵՂԵՌՆԻ

Նախորդ սարժներու նման եւ ուրիշ գաղութներու կարգին, Սպիմահայուրիւնը այս սարժ եւս արժանաւորապէս ուղեկոչեց յիշատակը Մեծ Եղեռնի բիւրաւոր զոհներուն:

24 Ապրիլ, Ս. Զատիկի Մեծաբարձի օրը, փակ էին Բաղափա բոլոր հայ վանաւասուները: Անոնց կրան փակցուած ծանուցալորեք քանի մը լեզուներով կը յայտնէին պատճառը գործադուլին:

Կանխենք յայտնել թէ մինչեւ 1979 (ի բաց առեալ 1975-ը՝ Վարսուճանի), Հայ Մեռուսողէի համար Նահասակոց յիշատակի օր ընդունուած էր Նոր Կիրակին: Անկէ ետք է որ միւս գաղութներուն հետ յամրութեամբ համար որոշուած է բուն օրին կատարել զայն: Առ ի ննամբեռութիւն ըսենք թէ երկու անգամ միայն - 1955ին եւ 1960ին - Յուստոսը կատարուած է Ապրիլի 24ին, որովհետեւ Տարեգիրք Մ (կամ 4Մ) եղած սարժներուն միայն Նոր Կիրակին կը զուգարկուի Ապրիլի 11/24ին: Աւելցնենք նաեւ թէ 1948ի պատերազմէն աւել Նոր Կիրակի օրը Ս. Պատարալը կը մատուցուէր Ս. Փրկչի եկեղեցւոյն մէջ, որուն կից են ազգային զերեզմանատունն ու Արարայի Նահասակաց Թուարձանը:

24 Ապրիլի առ առօրէն, հանգստեան Ս. Պատարալ մատուցուեցաւ Ո. Յակոբեանց Մայր Ծանորի Աւագ Սեպանին վրայ: Ժամաւորն էր Նոյե. Տ. Թուրքէն Վրդ. Յովակիման: Ս Պատարալէն ետք խօսք առաւ Պատր. Փոխանարդ Գեղե. Տ. Կրեղեղ եպս., որ ուղեկոչեց ետք յիշատակը բիւրաւոր մեր նահասակներուն՝ նախազանց հանգստեան հանդիսաւոր պատճառներին, որմէ յետոյ զլուխը անցաւ դեպի Ս. Փրկչի գերեզմանատունը ուղիովով երկարածից բաժնորին, որուն ուղեւեկէն կ'ընթանային Բաղափա գոյգ Մբաւրեաններու երկուսն արիւնքը՝ ծաղկեպսակներով եւ ցեղասպանութիւնը գտա-

պարտող բազմալեզու լրջունցներով: Քափօ. Բականք բոլորուեցան Արարայի Նահասակաց Թուարձանին օտերը, ուր եւս կատարուած հանգստեան պատճառներէն հետք չուր առեալ միայն Սիւրբեան երեսասարկ անդամներէն Տիւր Արամ Խաչատուրեան, յայտնելով թէ Հայը յուսահատիլ չլիցիսող ժողովուրդ մըն է, որ կրնէ կոտորածէն ետք վերաօրինել իր հայրենիքը: Վկայ՝ Երեկոյ Հայաստանը, վերջապէս իր նուստուններով: Հոն էր Յանու, անուարարի վրայ, 95ամեայ Տիւր Համբարձում Նսրեանը - սարժներու իր սոսկ վարարեանը հաւատարիմ - Արարայի հերոսամարտի մասնակցողներէն մինչեւ օրս միակ ողջ մնացած հայը, որ իր աչները պիտի փակէր Յաբարձումը ետք: Այդ միջոցին էր որ ցուրտն ու փսթորիկը յանգեցան ծեղաօտարակ անձրեւի, որ թեւէ էր մը խանգարեց կարգը, բայց չհրցաւ զլուսել կամքը մի քանի քանակի պոստի-տիտասարողներու, որմէ խաղաղ ցոյց մը կազմակերպեցին, որին Բաղափա պարիսպի հարու - արեւմտեան անկիւնէն վար գաղով եւ Թատայի զոհէն յաւաքանցելով դեպի Մայրավանք:

Նոյն առաւօտ, Հայ-Կարողիկէ եկեղեցւոյ մէջ եւս մատուցուեցաւ Ս. Պատարալ եւ կատարուեցաւ հանգստեան պատճառներ: Համայնիք Պատր. Փոխանարդ Գեղե. Տ. Յովակիմ Վրդ. Թատարեանն կրու խորով մը յորդորեց ներկաները որ հոպար զգան, իլլալուն համար զատկները իր հուսարիմ ու հայրենիքին համար մարտիրոսանալ զիսցող ժողովուրդի մը: Յետոյ հոգեսուրն զերուեցաւ եկեղեցւոյ կից՝ վերջերս նորոգուած Երեմայարկ սրահին մէջ: Ապա եկան մասնակցելու մեր պատճառներին:

Իսրայէլեան թերթերը, ձայնափիւղն ու հեռուստայիլը լայն ծեղ սրամաղբեցին այդ օր Մեծ Եղեռնին ու Հայ Գառնի:

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵՎՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀ. ԸՆԴՀ. ԸՆԴՀ. ԸՆԴՀ.

ՀՐԱԻՐԱԳԻՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան Կեդրոնական Վարչական Ժողովը այսու կը ճրահիրէ Միութեան բոլոր իրաւասու անդամները ներնայ գտնուելու 71րդ Ընդհանուր Ժողովին, որ պիտի գումարուի ՇՍԲԱԹ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐ, 1984, առաւօտեան ժամը 10ին, Հ. Բ. Ը. Միութեան Կեդրոնին մէջ, 2է50 Ակրասիատա Պողոտայ, Մօնթէվիտէօ, Ռերուկուէյ:

Ներկայ 71րդ Ընդհանուր Ժողովին համար տրուած միակ ճրահիրագիրն է: Կը խնդրենք հետեւաբար Միութեան յարգոյ իրաւասու անդամներէն, որ անձնապէս ժողովին ներկայ ըլլան վերոյիշեալ թուականին եւ կամ ամենէն ուշը մինչեւ Սեպտեմբեր 20 իրենց փոխանորդազրեբը յանձնեն Հ. Բ. Ը. Միութեան Ընդհանուր Տնօրէնին կամ զանոնք ղրկեն հետեւեալ հասցէին. —

Armenian General Benevolent Union
Central Board of Directors
585 Saddle River Road
Saddle Brook, N. J. 07662, U. S. A.

Օ Ր Ա Կ Ա Ր Գ

1. Ներկայացում եւ վաւերացում 1983 տարեշրջանի ընդհանուր տեղեկագրի:
2. Ներկայացում եւ վաւերացում 1983 տարեշրջանի ընդհ. ճաշուեստութեան:
3. Մասնակի ընտրութիւն Կեդրոնական Վարչական Ժողովի:
4. Մասնակի ընտրութիւն Հաշուերնիչ Յանձնախումբի:
5. Առաջարկներ եւ թելադրութիւններ:
6. Գնահատանքի բանաձեւեր:

Ի ԴԻՄԱՑ ԿԵՒՐ. ՎԱՐՉ. ԺՈՂՈՎԻ

Բ. Բ. ԿՐԵՎԸՐԻ

Ա. ՄԱՆՈՒԿԵԱՆ

Ասենադպիր

Ասենապետ

Մայիս 10, 1984

Սետլ Պրուք, Ն. Ճ.

Ծանօթ. — Կը խնդրուի իրաւասու այն անդամներէն, որոնք չեն կրնար անձնապէս ներկայ ըլլալ Ընդհանուր Ժողովին, իրենց փոխանորդ նշանակելու որովչ իրաւասու անդամները: Սոսկ գիւրութեան համար ներփակուած է մասնակի ցանկ մը իրաւասու անդամներու, որոնք կրնան փոխանորդ ըլլալ: Այս ցանկը սահմանելի չէ:

Ս. ՅԱՎՈՐԻ ՆԵՐՍԷՆ

ԵԿԵՂԵՑԱԿԱՆՔ - ԲԵՄԱԿԱՆՔ

● Կիր. 1 Ապրիլ. — Դասուորի Կիրակի: Գիշերային և առաւօտեան ժամերգութիւնները պաշտօնեցան Ս. Թարութեան Տանարի Ս. Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ: Ապա, Լուսարարայ պետ Գերշ. Տ. Գարեգին Արքեպ. Գաղանձեան մատոյց որսան Կանգրուար Ս. Գատարազը Բրիտանոսի Ս. Գերեզմանին վրայ և նախագահեց նոյնին և Գատանտեղւոյն շուրջ կատարուած մեծանանդես թափօրին, որ վերջացաւ Ս. Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ:

● Գշ. 3 Ապրիլ. — Հսկումին ի Ս. Հրեշտակապետ քարտեզ շոգշ. Տ. Համբարձում վրդ. Բէշիշեան:

● Եշ. 5 Ապրիլ. — Հսկումին ի Ս. Թահար նախագահեց շոգշ. Տ. Բարսեղ վրդ. Գալէմաշեան:

● Ուր. 6 Ապրիլ. — Նախատեսակին ի Ս. Թահար նախագահեց Գերշ. Լուսաբարպետ Սրբազանը:

● Եր. 7 Ապրիլ. — Ս. Գերգորի Լուսաւորչին (Ման ի վիրաց): Առաւօտեան ժամերգութեան աւարտին, Ս. Լուսաւորչի մատուցելով թափօրով փոխադրուեցաւ Աւագ Սեղան, ձեռամբ Լուսաբարպետ Սրբազանին: Ս. Գատարազը աւանդատան Ս. Լուսաւորչի սեղանին վրայ մատոյց շոգշ. Տ. Կամիտա վրդ. ԵՆրէթեան:

— Կէսօրէ ետք, Գատր. Փոխանորդ Գերշ. Տ. Կիրեղ Սպո. Գարիկեանի գլխաւորութեամբ, Միաբան շարքերին ընդաշարժեցով բարձրացան Զիթենեաց լեռ, ուր Համբարձման Սրբատեղւոյն վրայ կատուցուած վրանտարան մէջ պաշտօնեցան ժամերգութեան և նախատեսակ:

— Գիշերակցութիւն, նոյն վայրին մէջ պաշտօնեցան Եկեղեցւոյ և Հսկման կարգեր և այս գիշերային և առաւօտեան ժամերգութիւններ: Հանգրիսպետեր էր Ս. Թարութեան Տանարի Տեսուչ շոգշ. Տ. Վաղարշ վրդ. Խաչատուրեան, իսկ Ս. Գատարազը Սրբավայրին վրայ մատոյց, ըստ սովորութեան, Սրբավայրին Տեսուչը՝ շոգշ. Տ. Հայրիկ վրդ. Գալայեան: Արարողութիւնները տեւեցին մինչև ժամը 10:

● Կիր. 8 Ապրիլ. — Գալսեան Կիրակի: Առաւօտուան, գարձեակ Գերշ. Տ. Կիրեղ Սպոսի գլխաւորութեամբ, Միաբան շարքերին ընդաշարժեցով բարձրացան Զիթենեաց լեռ, ուր մեր վրաննամարան մէջ պատարագեց շոգշ. Տ. Վաղարշ վրդ. Խաչատուրեան՝ եպիսկոպոսական զգեստաւորմամբ:

● Գշ. 10 Ապրիլ. — Ս. Հրեշտակապետաց եկեղեցւոյ վերջին Հսկումին իր առաջին քա-

րոզը տուաւ շոգշ. Տ. Վանիկ վրդ. Մանկաբարեան:

● Եշ. 12 Ապրիլ. — Մեծ Գահաց վերջին Հսկում ի Ս. Թահար: Գարազի՝ շոգշ. Տ. Գուսպն Արշ. Ալեանեան:

● Ուր. 13 Ապրիլ. — Խ. օր մեծ պահաց: Առաւօտուան, Մայր Տանարին մէջ պաշտօնեցաւ Սերեպագանի վերջին՝ իսկ կէսօրէ ետք՝ Սեպագահանի վերջին ժամերգութիւնը:

● Եր. 14 Ապրիլ. — Յիսուակ յարութեան Ղազար: Ս. Գատարազը ի Ս. Գլխաւոր մատոյց շոգշ. Տ. Գուսպն Արշ. Ալեանեան:

— Կէսօրէ ետք, Ամեն. Ս. Գատարազը շոր գլխաւորութեամբ, Միաբանութիւնը շարժափառով մուտք գործեց Ս. Թարութեան Տանար: Նախատեսակը պաշտօնեցաւ մեր վերնառանմարան մէջ, նախագահութեամբ Գերշ. Լուսաբարպետ Ս. Լոր: Ապա կատարուեցաւ Տեսութեան Սրբատեղեաց այցելութեան Կանգրուար թափօր Տանարին ներս: Թափօրապետներ շոգշ. Տ. Գուսպն Արշ. Ալեանեան:

● Կիր. 15 Ապրիլ. — Մողկապարզ: Գիշերային և առաւօտեան ժամերգութիւնները պաշտօնեցան Ս. Գատարազը մատուցուեցաւ ի Ս. Թարութեան, մեր վերնամարան մէջ: Ժամարան էր շոգշ. Տ. Խաժակ վրդ. Գորսամեան, Կիրարար ժամանակ Քամէն: Ապա կատարուեցաւ մեծանանդես թափօր Գերեզմանին և Գատանտեղւոյն շուրջ, գլխաւորութեամբ Լուսաբարպետ Սրբազան շոր: Թափօրակներ ի մեկին օւնէին արմաւենեաց և ձիթենեաց ոտներ, իսկ մեր թափօրին կը հետեւէին Էլպոսց և Ասորաց թափօրները: Թափօր ընթացքին կատարուեցաւ մեծանատան: Վանք զարմին, Հայոց Թաղի մուտքէն, Միաբանութիւնը մեր զխորհուրդ քո զաւրտեան շարակները երգելով յառաջացաւ և բարձրացաւ Գատարազեան, ուր Ամեն. Ս. Գատարազը Գահպանելով օրնեց ամենքը:

— Կէսօրէ ետք, Մայր Տանարին մէջ պաշտօնեցան մեծանատան, կոթեմայի շարակները ընդմիջուած ժամերգութեան և Կորնթացէքի մեծխորհուրդ արարողութեան, նախագահութեամբ Գերշ. Տ. Կիրեղ Սպոսի վարադպրներու բացումէն առաջ խօսք տուաւ Լուսաբարպետ Սրբազանը: Կատարուեցաւ հանգրանակութիւն ի նպատակ Ազատիէի ազգ. Բուժարանին:

● Գշ. 17 Ապրիլ. — Աւագ Երեւոյթի: Ս. Գատարազ մատուցուեցաւ Ս. Թարութեան գաւթի Ս. Թովանէն Աւետարանչի մատարան մէջ: Ժամարան էր շոգշ. Տ. Ոսկի վրդ. Որդիքեան: Ս. Թ. Երկր. Վարժարանի աշակերտութիւնը Ս. Հարգողութեան ստացան: Ապա կատարուեցաւ Սեփաւարաց թափօր Տանարին ներս: Թափօրապետներ շոգշ. Տ. Սեան վրդ.:

● Եշ. 19 Ապրիլ. — Աւագ Հիօզապի (Թիսուակ ՀՅորեաց): Առաւօտուան, Մայր Տանարին մէջ կատարուեցաւ Վարդ Ապաշխարողացայ:

— Երբեք հանգիստը Մ. Գատարազը Աւագ Սեղանին վրայ մատոյց է Ս. Բարեկ Հայրապետի Հազարգունիան ձառք բնիմեքցալ Գերբ. Տ. Կիրեղ Եղոս: Բաւակն թիւով հաստատարէնք ստացան Ս. Հազարգունիին:

— Կերպ ետք, Մայր Տանարին մէջ պաշտարեցաւ Սեռնաւուայի որտազրաւ կարգը, որ ձայնափողակները իրարայլեան աւտիպայնանէն: Լանգիրայեան էր Ամեն. Ս. Գատարաք Հայրը: Երբեք էին Գաղաքապետը, Ոստիկանապետը և բազմաթիւ հրատիրականը, ինչպէս նաև հրատարակ իրարայլ գտնուող Ֆրանսոյի Մշակութային Նախարար Գր. Ժագ Լանկ: Անկիրքան Եղոսը Անգլիերէն լեզուով Ս. Աւետարան կարգաց, ըստ սովորութեան:

— Ժամ մը ետք, փոքր թափոր մը, գլխաւորութեամբ Հոգ. Տ. Սևան Վրդ. Լարիպետի, այցելութեան գնաց Քրիստոսի զոյգ բանտերուն: Ս. Հրեշտակապետաց վանուց գաւթիքը, Ս. Ձիթիկի ծառին մտ, ինչպէս նաև Ս. Փրկչի կիսաներ մատարան մէջ խոջ առաւ Լոգչեմարի Հայրը, տալով պատմականը որբավայրերուն:

— Փոշարեան ժամը 7-11, Մայր Տանարին մէջ կատարուեցաւ սրտաբան կարգ, աշխարհագրի խորհրդաւորութեամբ: Հոգ. Տ. Խաժմուկ Վրդ. համատարած մտքին մէջ քարոզով մը վեր հանեց ղայցի գիշերաւան փրկարար նշանակութիւնը:

● Ուր. 20 Ապրիլ. — Աւագ Ուրաք (Յիսակ Խաչկոնրան) և Աւետմն Ս. Աստածամտի: Գեոպրէն քիչ ետք, Ս. Յարութեան Տանարի մեր վերնամատարան մէջ կատարուեցաւ Վարդ Խաչկոնրան, նախադասութեամբ Գերբ. Տ. Կիրեղ Եղոս: Գարիկանին:

— Կերպ ետք, Մայր Տանարին մէջ կատարուեցաւ հանգիստաւոր Թաղման կարգ: Լանգիրայեան էր Ամեն. Ս. Գատարաք Հայրը:

● Եր. 21 Ապրիլ. — Աւագ Եւրաք (ճրպայոյց Ս. Զակի): Առաւօտեան ժամը 9-15ին (ժամ մը ուշ՝ Լատինաց Զատիկը միտանել ըլլաւուն), Ս. Յարութեան Տանարի գուռ բացուեցաւ մեր կողմէ, բանակին գտնուելով Աւագ Թարգման Հոգ. Տ. Սևան Վրդ. Լարիպետի ձեռքէն:

— Ժամ մը ետք, Ամեն. Ս. Գատարաք Վրդ. գլխաւորութեամբ, Միտարանի մէջ մեկնեցաւ Ս. Յարութեան Տանար, ուր յաջորդաբար կատարուեցան Լուսաւորայի և յարակից հանգիստութիւնները, սկսելով Սուրբ Գերբմանի գրքան կնքումէն: Յունաց թափորէն ետք, մեր Լուսաւոր Հոգ. Տ. Սևան Վրդ., Ամեն. Տ. Տրատարոս Գատարաքին հետ, մտաւ Ս. Գեղարքունի, ուրկէ 5 յայրկեան ետք գուր հեղանակեցաւ լայրը, որ ահնթարթի մը մէջ փոխանցուեցաւ մեր վերնատան գաղտնագրին մէջ իր տեղը դրաւ Ամեն. Ս. Գատարաք Հոր: Տանարին յունական և հայկական ջանքերուն և հաշնակներուն ուրիշ գողանիին կը միանայ Վրիտանոս յարեաւոր, զոր կը թնդանեն թափորակները, Լուսաւոր Հոր գլխաւորութեամբ

երբեք գտնուելով Ս. Գերբմանի շարքը: Մեր թափորին կը հետևէին Լոյսայ և Աւորապ թափորները: Վանք դարձին, Լ. Մ. Ը. Մ. Ի և Լ. Ս. Մ. Ի երկուսն աբիներ իրենց փողերախառնով առաջնորդեցին Միտարանի: Զամբար կէտէն՝ Գատարաք ու Լուսաւորը զգեստաւորեան՝ զպիւրներ Վրիտանոս յարեան շարական երգելով թափորը մտաւ Մայր Տանար:

— Ժամ մը ետք, ճրպայոյցի արարուածութեան կատարուեցաւ Մայր Տանարին մէջ, իսկ իրիկանգէմի յանգուցիչ Ս. Գատարաքը մատուցուեցաւ Աւագ Սեղանին վրայ: Ժամարարն էր Հոգ. Տ. Համարաբնում Վրդ.: Գերբ. Տ. Կիրեղ Եղոսի նախադասութեամբ կատարուած նախատեսուկէն ետք, Միտարան Հայրեր Ս. յայր յարեան շարական երգելով՝ զգեստաւորեալ բարձրացան սեղանատուն՝ ընթրիքի:

● Կիր. 22 Ապրիլ. — ԶԱՏԻՎ ՅԱՐՈՒԹԻԱՆ ՏԵՍԱՆ: Կէս զիշերէն Սեռնաւու ետք, Մայրավանքի մեծ Լոյսը տարէ Կանաչ Միտարանութիւնը, որ ժամ մը ետք, գլխաւորութեամբ Գար. Փր. Գերբ. Տ. Կիրեղ Եղոսի, մեկնեցաւ Ս. Յարութեան Տանար: Ս. Գողգոթայի ախտէն ետք, մեր վերնամատարան մէջ պաշտարուած ժամերգութեան մէջ մտաւ մինչև շաբաթ, յետոյ ինչեւից մ. Գերբմանի շրջափակը, մտացաւ շարանակելով թափորական զնայքով: Մեր թափորին կը հետևէին Լոյսայ և Աւորապ թափորները: Ապա, արևածագին, Սեղանատան կատարուեցաւ և երգուեցաւ Կրի. ժ. Քրիտանոս: — Կարճ դարձելով մը ետք, Գերբ. Լանգիրայեան Սրբազանը մատոյց օրուն հանդեսաւոր Ս. Գատարաք՝ Քրիտանոսի Ս. Գերբմանին վրայ, և քարոզեց օրուն մեծ խորհրդէն շարքը: Վանք դարձին Միտարան Հայրեր և պղպիւրներ Ս. յայր յարեան շարական երգելով բարձրացան Գատարաքարան, ուր Կ. Ամեն. Յարութեան աւետիսով օրնեց ու արձակեց մեկնքը:

● Բ. 23 Ապրիլ. — Բ. օր Ս. Զակի (Յիսակ մեկնելով): Լուսաւորապետ Գերբ. Տ. Գարեգին Արեւելոս: Գաղանեան մատոյց օրուն հանգիստաւոր Ս. Գատարաքը Մայր Տանարի Աւագ Կնիւանին վրայ, քարոզեց Յարութեան մեծ խորհրդէն շարքը և ապա, սովորականի տակ և Կնիւաց Փայտի մատուցեց ի մեռին, նախագանցեց երբազարձ մեծահանգէլ փափորին Յեռոյ շարքը ալ Յարութեան շարականերուն երգեցողութեամբ բարձրացան Գատարաքարան, ուր Գերբ. Սրբազանը Ս. Գատարաքի նշխար բանեց մեկնաւ:

● Գ. 24 Ապրիլ. — Գ. օր Ս. Զակի և Յուլիանոս Նահասակաց: (Տե՛ս էջ 118)

● Ուր. 27 Ապրիլ. — Ս. Կոյսի Աւետման տունը այս տարի Աւագ Ուրբաթին զուգարկուած ըլլաւով, յետագայուց մտաւ Ապա երկից նախատեսակ կատարուեցաւ ի Ս. Յուլիանոս Լանգիրայեան էր Գերբ. Տ. Կիրեղ Եղոս: Գարիկանին:

● Եր. 28 Ապրիլ. — Գլխաւումն Յովհաննու Կարապետի: Առաւօտան, Գերշ. Տ. Վերեղ Եպս. Գարեկեանի գլխաւորութեամբ, Միաբան շայր- Ինքնաշարժերով իշան Գեորգիանի մըրը, ու շարժափառով մուտք գործեցին Ս. ԱՅտ- ծնայ Տանար, ուր Տիրամօր Ս. գերեզմանին վրայ պատարագեց շոգը. Տ. Սեան Վրգ. Դարեպեան՝ եպիսկոպոսական զգեստաւորմամբ:

● Գիր. 29 Ապրիլ. — Ետ Կիրակի (Կրկնազա- օր): Մայր Տանարի Աւագ Սեղանին վրայ պա- տարագեց, ըստ սովորութեան, Լուսաւանը՝ շոգը. Տ. Սեան Վրգ. Դարեպեան:

● Եր. 5 Մայիս. — Ս. Գատարագը Ի Ս. Գլխադիր մատոյց շոգը. Տ. Կոմիտաս Վրգ.:

— Կէսօրէ ետք, Գերշ. Տ. Կիւրեղ Եպս. Գլխաւորութեամբ, Միաբան շայրեր շարժա- փառով մուտք գործեցին Ս. Յարութեան Տա- ւար, ուր մեր վերնամասերն մէջ պաշտուե- ցան ժամերգութիւն և Նախատանակ: Ապա կատարուեցաւ Տնօրինական Սրբատեղիներու պայելութեան հանդիսաւորութեան Քափօր Տանարէն ներս: Քափօրայեան էր շոգը. Տ. Գուսան Արգ.:

● Գիր. 6 Մայիս. — Աւխարհամատեմ (Կանաչ Կիրակի): Գրչերային և առաւօտան ժամեր- ցութիւնները պաշտուեցան Ի Ս. Յարութեան, մեր վերնամասերն մէջ: Ապա, Գատ. Քոխ. Գերշ. Տ. Կիւրեղ Եպս. մատոյց օրուան հան- դիսաւոր Ս. Գատարագը՝ Քրեոստի Ս. Գերեզ- մանին վրայ և Նախագահեց Սրբավայրին առջև կատարուած Վեճառատանին:

● Եր. 12 Մայիս. — Ս. Գատարագը Ի Ս. Գլխադիր մատոյց շոգը. Տ. Վանիկ Վրգ.:

● Գիր. 13 Մայիս. — Կարմիր Կիրակի: Ս. Գատարագը մատուցուեցաւ Ի Ս. Յարութեան, մեր վերնամասն մատարն մէջ: Ժամարարն էր շոգը. Տ. Խուրէն Վրգ. Յովակիման:

● Եր. 19 Մայիս. — Ս. Գատարագը Ի Ս. Գլխադիր մատոյց շոգը. Տ. Կոմիտաս Վրգ.:

● Եր. 20 Մայիս. — Յոմ երեսման Ս. Խաչիմ (351): Առաւօտան, Մայր Տանարին մէջ, Լու- սարայեպետ Սրբազանը կատարեց ընթեր- ցումը Ս. Կիրգի Քուլթին: Ս. Գատարագը Աւագ Սեղանին վրայ մատոյց շոգը. Տ. Գուս- սան Արգ. Ալեանեան: Խորանին վրայ կ'երև էր խաչ մը՝ վառ կանթեղներով զանգարան:

● Եր. 26 Մայիս. — Ս. Գատարագը Ի Ս. Գլխադիր մատոյց շոգը. Տ. Վանիկ Վրգ.:

● Գիր. 27 Մայիս. — Ս. Գատարագը մա- տուցուեցաւ Ի Ս. Յարութեան, մեր վերնամասն մատարն մէջ: Ժամարարն էր շոգը. Տ. Լամ- բարձում Վրգ. Քէշիշեան:

● Դշ. 30 Մայիս. — Կէսօրէ ետք, Միաբան շայրեր, գլխաւորութեամբ Լուսարայեպետ Գերշ. Տ. Գարեգին Արքեպս. Ի, Ինքնաշարժե- րով բարձրացան Ֆիթեմեաց լեռ, ուր շամ- բարձման սրբավայրին վրայ պաշտուեցան ժամերգութեան և Նախատանակ:

— Գրչերասկզբին, Նոյն վայրին մէջ կա- տարուեցան սեկեսցէտի և Նսկման կարգեր, և

ապա, Կարճ զագարէ մը նաք, գրչերային և առաւօտան ժամերգութեան: Լանդիսա- պեան էր շոգը. Տ. Ոսկի Վրգ. Որդիքեան: Ա- բարպոյթի լինեցան վերջացան ուշ գրչերին:

● Եշ. 31 Մայիս. — ԱՄՄԱՐԱՐՈՒՄՆ ՏԻԱՆԵ:

Առաւօտան, Գերշ. Տ. Վերեղ Եպս. Գլխաւոր- ութեամբ, Միաբան շայրեր զարձակ ինքնա- շարժերով բարձրացան Ֆիթեմեաց լեռ ու շարժափառով մուտք գործեցին շամբարձման սրբատեղին, ուր մեր վրանամատարն մէջ օրուան հանդիսաւոր Ս. Գատարագը մատոյց Գերշ. Լանդիսապետ Սրբազանը և Նախագա- րեց Սրբավայրին առջև կատարուած Վեճառ- տանին: Իսկ Ամեն. Ս. Գատարագը շայրը Նա- խագահեց Մայր Աթոռու Սիսեկ Ս. Էլմիսին փոխադրութեան տարեկարծի առիթով կա- տարուած շայրայեպետական Մայրիանքին:

— Կէսօրէ ետք, Մայր Տանարին մէջ պաշ- տուած Վեճառատանին Նախագահեց Լուսա- բարայեպետ Գերշ. Տ. Գարեգին Արքեպս.:

● Եր. 2 Յունիս. — Ս. Գատարագը մատուց- ուեցաւ Մայր Տանարի Ս. Լամբարձում վեր- նամատարն մէջ: Ժամարարն էր շոգը. Տ. Կո- միտաս Վրգ. Երեյէթեան:

— Բ Սաղկազարդի Նախատանակը պաշ- տուեցաւ Ս. Լըրեւոպայեպետայ եկեղեցւոյ մէջ: Լանդիսապետն էր Գերշ. Տ. Կիւրեղ Եպս.:

● Գիր. 3 Յունիս. — Երկրորդ Մաղկազարց: Առաւօտան ժամերգութեան վերջացուեցաւ և Ս. Գատարագը մատուցուեցաւ Ի Ս. Լըրեւո- պայեպետ: Գատարագեց շոգը. Տ. Խուրէն Վրգ.:

● Եր. 9 Յունիս. — Ս. Գատարագը մատուց- ուեցաւ Մայր Տանարի Ս. Առաքելոց վերնա- մատարն մէջ: Ժամարարն էր շոգը. Տ. Գուսան Արգ. Ալեանեան:

— Լոգեպաշտեան հանդիսաւոր Նախատա- նակին Ի Ս. Գուրգ Նախագահեց Լուսարարա- պետ Գերշ. Տ. Գարեգին Արքեպս.:

— Գրչերասկզբին, անդ պաշտուած սեկես- ցէտի և Նսկման կարգերուն Նախագահեց Գերշ. Տ. Կիւրեղ Եպս.:

● Գիր. 10 Յունիս. — ԼՈՒԳԳԱՆՈՒՍ և Բա- րեկեղան Երեմիակով Կաղան: Օրուան հանդիսաւոր Ս. Գատարագը՝ Մայր Տանարի Աւագ Սեղանին վրայ մատուց շոգը. Տ. Սեան Վրգ. Դարեպեան: Կարդացուեցաւ Ս. Յովգ. Ոսկեմբանի երեք մասերէ բազկազան շոգեգալտատան Ներբողը:

— Կէսօրէ ետք, Գերշ. Տ. Կիւրեղ Եպս. Նախագահեց Մայր Տանարին մէջ պաշտուած Վեճառատանին, որմէ ետք շոգը. Տ. Սեան Վրգ. Գլխաւորութեամբ, Միաբան շայրեր և զպիրերն մեկնեցան Սիսեկ լեռ, ուր առնին յատուկ ժամերգութեան կատարուեցաւ վեր- ջին Ընթերցալ վերնատան մէջ: Ապա Ս. Փրկիչ գալով, հոգեհանդիսա կատարեցին հանգուե- ցաւ պատրիարքաց զամբարաններուն մօտ:

● Եր. 16 Յունիս. — Է. օր Լոգեպաշտան: Ս. Գատարագը մատուցուեցաւ Ի Ս. Գլխադիր- Ժամարարն էր շոգը. Տ. Կոմիտաս Վրգ.:

● Կիր. 17 Յունիս. — Ս. Եղի. ի մարզարկին: Ս. Գատարազը մատուցուեցաւ ի Ս. Յարուսիւն, մեր վերնամաստան մէջ: Ժամաբարն էր չորք: Տ. Բուրճն վրդ. Յովակիմեան:

— Ս. Լախիսիմեանը նախառանկազ պաշարուեցաւ Ս. Լընճահայտեանց եկեղեցւոյ մէջ: Լանդիրապետն էր Գերշ. Տ. Կիրեղ Եպո.:

● Բշ. 18 Յունիս. — Ս. Կուսմանցի Լախիսիմեանց: Առաւօտեան ժամերգութիւնը պաշարուեցաւ ի Ս. Լընճահայտեան, իսկ Ս. Գատարազը մատուցուեցաւ եկեղեցւոյ աւանդատան՝ Ս. Լախիսիմեան մասրան մէջ: Ժամաբարն էր չորք: Տ. Լամբարձուս վրդ. Փէշիշեան:

● Ուր. 22 Յունիս. — Նախատանկը պաշարուեցաւ ի Ս. Յակոբ: Լանդիրապետն էր Լուսարարապետ Գերշ. Տ. Գաբրիէլ Արքեպո.:

● Եր. 23 Յունիս. — Ս. Լորմ սնայ Գրիգորի Լուսաւորչին (Ելմ ի վիրապէն): Ս. Գատարազը մատուցուեցաւ Մայր Տանքի աւանդատան Ս. Լուսաւորչի սեղանին վրայ: Ժամաբարն էր չորք: Տ. Լամբարձուս վրդ. Քէշիշեան:

— Նախատանկը պաշարուեցաւ ի Ս. Յակոբ: Լանդիրապետն էր Լուսարարապետ Գերշ. Տ. Գաբրիէլ Արքեպո. Իսղանդեան: Ըստ սովորութեան, նախատանկէն ետք, ծնրագիր ԵՏԵր պղորմեաւ երգուեցաւ:

● Կիր. 24 Յունիս. — Տօն Կարոյիկէ եկեղեցւոյ Ս. Ելիսիմի: Ս. Գատարազը մատուցուեցաւ Մայր Տանքի Աւագ Սեղանին վրայ: Ժամաբարն էր չորք. Տ. Բուրճն վրդ. Յովակիմեան: Կայր մերէն ստալ կատարուեցաւ Վայրապետական Մաղթանք վանն Ս. Էլմիամնի, նախագահութեամբ Լուսարարապետ Ս. Լորմ: — Կէսօրէ ետք, Մայր Տանքին մէջ պաշարուած Անդատանին նախագահեց Գերշ. Տ. Կիրեղ Եպո.:

● Եր. 30 Յունիս. — Ս. Մեծին Ներսիսի եւ Նաղայ եպիսկոպոսին: Ս. Գատարազը ի Ս. ԳԷԼ-Խաչքի մասոյց չորք: Տ. Կամիտաւ վրդ.:

Պ Ա Շ Տ Օ Ն Ա Կ Ա Ա Ն Ք

● Եր. 14 Ապրիլ. — Ս. Աթոս՝ ժամանեց Ս. Ուխտիս Միաբան չորք: Տ. Խաժակ վրդ Գարսամեան, որ աստեղ մը ի վեր կ'ուսուրի Լուսի մէջ: Մեկնեցաւ Ս. Զատիկ տունէն ետք:

● Գշ. 17 Ապրիլ. — Լընճահայ Գասեթի (Քաղաքակերպ) տունին առիթով, Ամեն. Ս. Գատարաբը չորքը շնորհաւարական հեռագիր լազր Խարայէի նախագահ շարի մէջ շնորհակցեց Վրդապետ Իցիգ Շամիրի, Բնէնէթի նախագահ Մէնակէմ Սալխոսի եւ այլ պետական անձանց:

● Գշ. 25 Ապրիլ. — Այս տարի, Ս. Զատիկ Երեքշաբթին Ապրիլ 24ին զուգարկած ըլլաւ: շնորհաւարութիւնները յետագոյնեան տյօրուան: Ուստի, կէսօրէ առաջ, նախ Ամեն.

Ս. Գատարաբը, ի զուրի Միաբանութեան, շնորհաւարութեան գնաց Յունաց եւ Լատինաց Գատարաբներուն եւ Ճրանչիսիկեանց Կիւթոսին, որմէ ետք Գատարաբարանի դահլիճին մէջ ընդունեց շնորհաւարութեան զոյգ Գատարաբներուն եւ Կիւթոսին, իրենց Միաբանութեան անգամներով: Շնորհաւարութեան եկան նաև Յայն-Կաթոլիկներու, Ասորաց եւ Լապէշաց Եպիսկոպոսները, Լայ-Կաթոլիկներու, Մարոնիկ համայնքի եւ Ռուս Միաբանութեան Մեծաւորները, Ռուսաւանկան Եկեղեցւոյ Լովիւր եւ Տորմիտի վանքի Արքամայրը: — Կէսօրին, Ն. Ամենպատարութիւնը, Կեան ունենալով Աւագ Թարգման Տ. Սեան վրդ., այցելութեան գնաց Գապական Նախարակին եւ Անկիլեան Արքեպոսին:

● Եշ. 26 Ապրիլ. — Նայն առիթով, Գատարաբարան շնորհաւարութեան եկան Գապական Նախարարը, Անկիլեան Արքեպոսը, Լուսաւորակներու Եպո., Սկովալեան Երէջը եւ ձերմոյկ Ռուսերու Լովիւր: Իսկ Գատար. Փոխանորդ Գերշ. Տ. Կիրեղ Եպո., չորք. Լայրերու ընկերակցութեամբ, այցելեց փոքր յարանաւանութեանց հոգևոր պետներուն: — Կէսօրին, շնորհաւարութեան եկան պետական գէմքեր — Քաղաքապետ, Ռուսկանացու եւ Կրօնից նախարարութեան ներկայացուցիչ — ինչպէս նաև տարր տէրութեանց Լիւպաւանները:

● Բշ. 7 Մայիս. — Իտրայէի Անկախութեան 36րդ տարեդարձի առիթով, Քաղաքապետ Վսեմ. Թէտի Քուլլէքի հոգմէ, Դաւթի երջին մէջ արուած ընդունութեան ներկայ եկան Գերշ. Տ. Կիրեղ Եպո. Գաբրիէլեան եւ չորք. Տ. Սեան վրդ. Լաբրիկեան:

● Եշ. 17 Մայիս. — Կէսօրին, Կիրարաբ Ս. Քաղաք ժամանեց Կիրարաբ Յայն համայնքի Առաջնորդ Գերշ. Տ. Իրիսոսթոս (Ուկերերան) Արքեպիսկոս: Դիմաւորութիւնը կատարուեցաւ Յապրի գրան մօտ, ուրիշ Սրբազան Լիւր թափորով առաջնորդուեցաւ Ս. Յարութեան Տանքը: Մեր հոգմէ ներկայ էին Գերշ. Տ. Կիրեղ Եպո. եւ չորք. Տ. Սեան վրդ., որոնք յետոյ մասնակցեցան Յունաց Գատարաբարանի մէջ տրուած ընդունելութեան:

● Եր. 19 Մայիս. — Կէսօրին, Գերշ. Իրիսոսթոս Արքեպո. իր հետեւորդներով այցելեց Ամեն. Ս. Գատարաբ չորք:

— Կէսօրէ ետք, Ամեն. Ս. Գատարաբը չորքը նախագահեց Մայր Տանքին մէջ կատարուած Ողբ. Լամբարձուս Նազրերան յազարհաւարութեան: Լանգուցեալ ունեցած է մարտական անցեալ մը եւ իր մասնակցութիւնը բերած Արարչի հերոսամարտին:

— Յուլարկաւորութիւնէն ետք, Լուսարապետ Գերշ. Տ. Գաբրիէլ Արքեպո., Միաբան Լայրերու Կեան, բացումը կատարեց Ս. Թաղվմանիաց վարժարանի տարեկան Գազարին:

«ՍԻՈՆ»-Ի ԽՐԲԱԿՐՈՒԹԻՒՆՆԵՐ ՈՒ ԿԻՒԼՊԷՆԿԵՆՆԵՐ ՄԱՏՆԵՆԱԴՌԱՐԱՆԸ
ԵՆՈՐՀԱԿԱՆՈՒԹԵԱՄԲ ԱՏԱՂՈՐ ԵՆ ՀԵՏԵԻՆԵԱԿ ԼՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Թանյաբոսի կանյր (Վեյսաթ Հոյ Երնականների կանյր) - Խաչիկ Գառնիկյան - Երևան, «Սովետական Գրող» Հրատարակչություն, 1979, էջ 522, [էջ 310, Որ Եան Ժանայարհին - Գեորգ Հայրենյան Երևան, Հրատարակչություն, 1980, Երկերի ժողովածու (Տասնչորս Հատորով) - Գեորգիկ Գեորգիանյան, Հատոր Գ., 1977, էջ 467, Հատոր Գ., 1978, էջ 551: Երևան, Հայի, ՍՍՀ ԿԱ Հրատարակչություն: Գարպաս (Վէլա) - Վահան Արածանի (Նոսանյան), Լուսինյան, 1983, էջ 263: Վերջույնի Յոլեր ... Երկեր ... (Զոհ՝ Վան - Վասպուրականին) - Սիրուն Գազիկյան, Խմբագրիչ՝ Ենթակետ, Ման Ծրանչիք, 1983, էջ 107: Քիչ մը Գատի, Քիչ մը Ոճիր, Քիչ մը Սէր - Թորոս Թորոսյան, Հոլիվուդ, Տպ. Վ. և Վ. Աղաթանյան, 1983, էջ 70: Խուճապ - Վահէ Օշակյան: Նիւ Եորթ, Նկարիչ՝ Արշակ, Տառաշար՝ Ոսկեառ, 1983: Տոմար - Խորհրդ ներսէսան (Գրատար), Գոթան, Տպ. Կարպո, 1984, էջ 144: Ժամրորական Նոթեր և Հայրենական Տպարարութիւններ - Երկիկ Միրզաբեկ (Գոյանյան), Թորոս, Գոստոս, 1982, էջ 217: Փայտէ Գալին Գատարութիւն - Բժ. Թորոս Թորոսյան, Գրի առաւ և խմբագրիչ՝ Հեղինակ: Գէորգ, Թէքնորէս Մտերն, 1984, էջ 88:

• Գլ. 23 Մայիս. - Բրիտանական Ընդհ. Հիւպատոս Սըր Տոնալտ Լամէյ հրաժեշտի այցելութեան եկաւ Գատարաբարան:
- Ընդամաշելով Յունաց Ամեն. Տ. Տրատորս Գատարիարքի հրաւերին, Ամեն. Ս. Գատարիարք Հայրը, ընկերակցութեամբ Գերշ. Տ. Տ. Գարգիկ և Կիրեղ Սրբազաններու, Հոգշ. Տ. Սեան Վրդ. և Տիր Գ. Հինգյանի, ներկայ եղաւ Զինանոց լեռան Գալիլիայի վանքին մէջ ի պատիւ Տ. Իրիտոսոմոս Սրբազանի տրուած ընդունելութեան:
• Գլ. 14 Յունիս. - Կէսօրէ առաջ, Թուաց Ս. Երրորդութիւն Եկեղեցւոյ մէջ, Հոգեգարուսի առիթով մատուցուած հանդիսաւոր Ս. Գատարիարքի ներկայ եղան Հոգշ. Տ. Սեան Վրդ. և Հոգշ. Տ. Գուսան Արք. Գատարիարքին էր Յունաց Ամեն. Ս. Գատարիարքը, որուն հրապարակէր Թուսիայէն ժամանած բարձրաստիճան հոգևորականներու հոյ մը. Գլխաւորութեամբ Քիւրճի Առաջնորդ Սրբազանին.
- Նոյն երեկոյեան, Թուս Միաբանութեան Մեծաւորին հոգմէ տրուած ընդունելութեան ներկայ եղան Ամեն. Ս. Գատարիարք Հայրը, Գերշ. Լուսարարական Սրբազանը, Տ. Սեան Վրդ. և Գարուսուար Տիր Գ. Հինգյանի:
• Գլ. 12 Յունիս. - Ս. Գազար ժամանած Քիւրճի Առաջնորդը, պատուիրակութեան միւս անդամներով, այցելեց Գատարաբարան:
• Գլ. 13 Յունիս. - Լատինաց Ս. Անտոն փատուարս տօնին առիթով, ընդամաշելով Ծրանչիկականց Կիւսթոս Հայր Իկնազիօ Ման-

չինիի հրաւերին, Հոգշ. Տ. Տ. Վազարը և Համբարձում Վարդապետներ ներկայ գտնուեցան իրենց Մայր Տաճարին մէջ Կիւսթոսին հոգմէ մատուցուած հանդիսաւոր Ս. Գատարիարքի և ապա՝ նշակարարի:
- Կէսօրէ ետք, Խաչիկոյ ազգային տօնին առիթով (2 Յունիս), Խաչիկական Ընդհ. Հիւպատոսին հոգմէ, Հիւպատոսարանի մէջ տրուած ընդունելութեան ներկայ գտնուեցան Ամեն. Ս. Գատարիարք Հայրը, Գերշ. Լուսարարական Սրբազանը, Առաջ Թարգման Հայրը և Գարուսուար Տիր Հինգյանի:
- Երեկոյեան, Անգլիոյ Ն. Վ. Էլիզապէթ Բ. Բարոնուոյ ձննդեան տարեկարծի առիթով, Բրիտանական Ընդհ. Հիւպատոսի հոգմէ, Հիւպատոսարանի մէջ տրուած ընդունելութեան ներկայ գտնուեցաւ Ամեն. Ս. Գատարիարք Հայրը. վերջինչեալ իր նետհարըներով:
• Գլ. 14 Յունիս. - Երեկոյեան, Թուսիայի Ամեն. Տ. Գուսթիանուս Գատարիարքի անուան տօնին առիթով, Թուսական Եկեղեցւոյ շաղկիւն հոգմէ, Եկեղեցւոյ կից սրահին մէջ տրուած ընդունելութեան ներկայ գտնուեցան Գերշ. Լուսարարական Սրբազանը, Հոգշ. Տ. Սեան Վրդ. և Տիր Գեորգ Հինգյանի:
• Կիր. 24 Յունիս. - Երեկոյեան, Երրորդաց Ս. Յովնանէս Միքայի ձննդեան տօնին առիթով, Սէյնթ ձոնց Ակնարուսարանի բակին մէջ տրուած ընդունելութեան ներկայ գտնուեցան Հոգշ. Տ. Բարսեղ Վրդ. Գալիէմատէրեան և Հոգշ. Տ. Գուսան Արք. Ալեանյան:

- Դէմքեր՝ որոնց հետ ղէմ առ ղէմ եկայ* — Խառնակ Ծ. Վրդ. Ղազարեան, Գահիրէ, 1980, էջ 552.
- Կեանքիս Տար ու Պայ Օրերը (Այնթապ-Քեսապ-Հալէպ) — Սարգիս Գառապանեան (Գալապան Կոճա), Խմբագրից՝ Բժ. Քորոս Քորանեան, Հալէպ, 1983, էջ 215.*
- Ի Կորոց Սրտի Վերա կամ Ոննչապաշտները — Օսքար Աւայլու Անդլերէնէ Քարգ՝ ժաննից՝ Կարապետ Ն Փոփազեան, Պէյրուս, Տպ. Ալթափրէս, 1984, էջ 133.*
- Կենսագրական Յուշեր, Դրուագներ, Վաւերագրութիւններ — Յարութիւն Հանէսեան (Ջուսահանար, Խմբավար, Երզնան), Խոթանպուլ, 1984, էջ 117.*
- L'Assanta Nella Liturgia e Teologia della Chiesa Armena* — P. Basilio Talatinian. Offprint from ATTI Del Congresso. Assunzionostico Orientale Organizzato Dalla Custodia di Terra Santa. Gerusalemme, Tipografia dei PP. Francescani, 1951.
- Il Primato di Pietro e del Papa nella Chiesa Armena* — P. Basilio Talatinian. Studia Orientalia Christiana Armenica. Cairo, Edizione Del Centro Franciscano di Studi Orientali Christiani, 1960, pp. 215-357.
- Due Popoli l'Armeno e lo Hayano* — P. Basilio Talatinian. Estratto da "Liber Annus Studii Bibliici Franciscani" XXV (1975), pp. 119-135.
- Florilegio dalla "Spegazione della Santa Messa" di Nerses Lambronzati.* Arcivescovo armeno di Tarso (1152-1198). P. Basilio Talatinian. Offprint of G. C. Bottinie (a cura), "Studia Hierosolymitana" III Nell'Ottavo Centenario Franciscano (1182-1982), (S&F Collectio Maior, 30), Jerusalem, 1982, pp. 193-245.
- Les Origines de la Musique Arménienne* — Sirvart Kazandjian. Préface de Vahé Godel. Paris, Editions Astrid, 1984, pp. 189.
- Massacres de Armenios* — Nubar Kerimian — e *Memorias de Naim Bey* — Tradução Aram Andonian. Comunicade dc Igreja Apostolica Armenia S. Paulo, Brasil, Editora Parma Ltda., 1981/82, pp. 281.
- The Old Testament in Syriac, According to the Peshitta Version* — Peshitta Institute. Edited on Behalf of the International Organization for the Study of the Old Testament by the Peshitta Institute, Leiden. General Preface + 8 volumes. Leiden, E. J. Brill, 1972, 1973 & 1976-1980.
- The Iconography of the Eucharistic Christ in the Armentan Churches of New Julfa* (Extract) — Otto F. A. Meinardus.
- Armenia's Struggle for Self Determination* — Manuel S. Hassassian. The Armenian Question Series No. 1. Jerusalem, Hai Tad Publications, Nov. 1983, pp. 46.
- A. R. F. as a Revolutionary Party (1890-1921)* — Manuel Hassassian. The Armenian Question Series No. 2. Jerusalem, Hai Tad Publications, Nov. 1983, pp. 34.
- Nationalism and Socialism in the Armenian Revolutionary Movement (1887-1912)* — Anaide Ter Minassian. Translated by A. M. Berrett. Cambridge, Mass., the Zoryan Institute, 1984, pp. 69.
- Permanent Peoples' Tribunal* — Session on the Genocide of the Armenians, April 13-16, 1984, Paris. *Verdict*. Printed in the U. S. A., Zoryan Institute, Cambridge, Mass., 1984, pp. 22.
- Genocide* — The Armenian Experience. Printed as above, 1984, pp. 16.
- Liberation Struggle* — The Armenian Experience. Printed as above, 1984, pp. 16.
- Profile* — The Armenian Experience. Printed as above. Date and pages the same.
- An Interpretation of the Holy Liturgy or Soorp Badarak of the Armenian Apostolic Church* — Rev. Gorun Shrikian. New York, 1984, pp. 73.
- Armenian Needlelace and Embroidery* — Alice Odian-Kasparian. A Preservation of Some of History's Oldest and Finest Needlework. Foreword by Dickran Kouyoumjian. McLean, Virginia, EPM Publications, 1983, pp. 127.

- The Question of the American Mandate Over Armenia* — Antranik Massis. Nicosia, Cyprus, Proodos Printing Co. Ltd., 1980, pp. 190 + 17 Maps + Index.
- We Walked, Then Ran* — Alice Muggeditchian-Shipley. Phoenix, Arizona, published by Alice Muggeditchian-Shipley, 1983, pp. 290.
- Հայր Գորիս (Թրգժ. Վիվան), Դորսեկ (Թրգժ. Վ. Միքայելյան) — Օնորե Տը Պալ-
զաբ: Երևան, «Հայաստանի Հրատարակչություն», 1983, էջ 391:
- Երկեր (Թորոս Լևոնի, Երկունք Թ. Դարու, Թէոդորոս Ռոտունի) — Ծերենց: Երե-
ւան, «Հայաստանի Հրատարակչություն», 1983, էջ 583:
- Վերածնունդ Հայրենիքը եւ Սփիւռքը — Ս. Բ. Բաղդասարեան (Կաղմեց եւ Խճա-
զրոզ): Պաշար Գանունն Խաղաղության եւ Առաջադիմության: (Նիւթեր Սփիւռ-
քահայության ներկայացուցիչների Համաժողովի՝ 24-26 Նոյմ. 1980): Երևան,
«Հայաստանի Հրատարակչություն», 1982, էջ 213:
- Վահան Թէքէեան Նամականի — Աւետիս Գ. Ստանեան (Կաղմեց, Խճազրոց եւ Ծա-
ռոթագրոց): Հրատարակչություն Թէքէեան Մշակութային Միություն: Լոս Ան-
ճելես, «Ապրիլ» Տպագրատուն, 1983, էջ 709:
- Երկեր — Երեք Հատորով: Հատոր 2 — Անլուսիլ Ձանգակատուն — Եռանայն Պատա-
րագ — Եւ Այր Մի՛ Մաշտոց Անուն — Ուշագած իմ Սէր — Երգ Երգոց — Նա-
հանջ Երգով — Հաւատարմութիւնը Սրտի Արմատ Ձէ — Տրանսլեկա Դա Ռիմինի
— Պարոյր Սեակ: Երևան, «Սովետական Գրող», 1983, էջ 462:
- Վէրք Հայաստանի (Ողբ Հայրենասիրի, Պատմական Վէպ) — Խաչատուր Աբովյան:
Երևանի Պետական Համալսարան: Համալսարանի Հրատ., 1981, էջ 382:
- Հայրական Սովետական Հանրագիտարան — Հատոր 8 — Մոնոպոլիտա — Ձեռնարկ: Ե-
րևան, 1982, էջ 719:
- Եղծ Աղանդոց — Եղնիկ Կողբացի: Աղանդների Կերպուծք, Թարգմանությունը, նե-
րածությունը եւ ծանօթագրությունները Ա. Ա. Արբանամեանի: Երևան, «Հա-
յաստանի Հրատարակչություն», 1970, էջ 254:
- Հայերու Բնակչումը — Ռընէ Բինոն: Գերմանական մեթոդ — Թրքական գործնա-
կերպ: Թարգմանեց՝ Եղուարդ Չոփուրեան: Մատենաշար «Արարատ»-ի, Թերթոս
Թիւ 47: Պէյրուս, Տպ. Արարատ 1965, էջ 57:
- Աղունքներ — Գուրգէն Գարրիէլեան, Բաբու, 1981, էջ 126:
- Անհունի Անդրադարձը — Ստեփան Թոփչեան: Երևան, 1982, էջ 423:
- Արդի Տունը — Էնո Ռուուզ: Երևան, 1981, էջ 35:
- Աք Սիրոյ — Վահագն Դաւթեան: Երևան, 1982, էջ 458:
- Արեւմտահայ Բանաստեղծներ — Դպրոցական Գրողարան: Երևան, 1981, էջ 271:
- Արտասահմանեան Փնսացու (Պիէսների ժողովածու) — Արամշոտ Պապայան: Ե-
րևան, 1982, էջ 405:
- Դիւան Հայ Վիմագրութեան (Պրակ V, Արցախ) — Կողմեց՝ Ս. Գ. Բարխուդարեան:
Երևան, 1982, էջ 347:
- Ափրիկեան Անտառներուն Մէջ — Հայկ Նազգայեան: Երևան, 1982, էջ 188:
- Բանաստեղծութիւններ եւ Պոէմներ — Գեղամ Սարեան: Երևան, 1982, էջ 310:
- Բովմուն — Մուշեղ Գալստիան: Երևան, 1982, էջ 533:
- Գեղագիտութիւն — Նուրի Բարե: Թարգմանուած է Ռուսերէն երրորդ հրատարա-
կությունից: Երևան, 1982, էջ 507:
- Եռանկիւնիկ — Աղասի Այվազեան: Երևան, 1983, էջ 455:
- Ես եւ Ուրիշներ — Ջարեհ Խրախունի: Երևան, 1982, էջ 208:
- Երգը Կանչում է — Գարեգին Բեա: Երևան, 1982, էջ 185:
- Երիտասարդ Գվարդիա — Ալեքսանդր Տադէկ: Երևան, 1982, էջ 671:
- Երկար-Երկար Մի Ճանապարհ — Մկրտիչ Խերանեան: Երևան, 1983, էջ 427:
- Գարեգին Սրուանտեանց (Երկեր, Հատոր 2): Երևան, 1982, էջ 560:

- Երկեր — Գուրգէն Բորեան: Երեւան, 1982, էջ 373;
- Երկեր — Պերճ Պոստեան: Երեւան, 1992, էջ 559;
- Ստեփան Զորեան (Երկերի ժողովածու 12 Հատորով) — Հասար. Եօթներորդ: Երեւան, 1982, էջ 558;
- Ջրոյցներ Լեզուի Մասին — Լեոն Հախվերդեան: Երեւան, 1982, էջ 186;
- Փամանակակից Հնտանիքը եւ Նրա Պրորբնները — Ա. Գ. Խարչեկ և Մ. Ս. Մացկովսկի: Երեւան, 1982, էջ 270;
- Լոյսն Առաւօտուն — Կոստանդին Երզնկացի: Երեւան, 1982, էջ 202;
- Խաղաղութիւն Ամենցուն (Հայրենա-Համամարդկային Խոհեր) — Յովհաննէս Շիրազ: Երեւան, էջ 38;
- Կատակերգութիւններ — Արտաշէս Քալանթարեան: Երեւան, 1982, էջ 222;
- Կենդանիների Աշխարհում — Նկարիչ՝ Սպարտակ Սաֆեան: Ներկիր Ինքը: Երեւան, Հանդիպում Դարերի Հետ — Բ. Աղաբաբեան: Երեւան, 1982, էջ 52: [1982;
- Հատընտիր — Վլադիմիր Մայակովսկի: Երեւան, 1982, էջ 693;
- Նիկողայոս Տիգրանեան — Յողուածներ, Յուշեր, Նամակներ: Երեւան, 1981, էջ 196;
- Մեր Կաններ (Վէպ) — Հրայր Զարգարեան: Սփիւռքահայ Գրողներ: Երեւան, 1982, էջ 320;
- Եօթ Գարունների Երկրում — Գիրք Երրորդ — Բազմանիստ Հայաստանը: էջ 638;
- Ոգու Ամրոցներ — Կարպիս Սուրէնեան: Երեւան, 1982, էջ 508;
- Պատմութեան Քառուղիներում (Ազատագրուած ժողովրդի Վերածնունդը) — Գ. Ա. Գալոյեան: Երեւան, 1982, էջ 461;
- Պատմութիւն Համառոտ Դձ Տարւոյ Օսմանցոց Թագաւորացն — Երեմիա Քէօմբեբե-եան: Աշխատասիրութեամբ Փ. Մ. Աւետիսեանի: Երեւան, 1982, էջ 413;
- Սահանք (Նորավէպեր և Վեպակներ) — Սոնա Թնկչեան: Սփիւռքահայ Գրողներ: Երեւան, 1982, էջ 288;
- Սողոմոն Թագաւորի Մատանին — Կոնրադ Զ. Լորենց: Երեւան, 1982, էջ 245;
- Սփիւռքահայ Բանաստեղծութիւն — Պետական Համալսարան: Երեւան, 1981, էջ 510;
- Սփիւռքահայ Երաժշտական Մշակոյթը — Տիցիլիո Բրուտեան: Երեւան, 1982, էջ 57;
- Տէրութիւն ու Իր Բաղի Մասն — Ա. Ս. Պուշկին: Երեւան, 1982, էջ 115: և « 350;
- Վերածնունդ ժողովրդի Տօնը — Սովետական Հայաստանի և Հայաստանի Կոմկուսի 60ամեակի Տօնակատարութեան Նիւթերը: Երեւան, 1982, էջ 203;
- Փիլիսոփայական Բնութարան — Խմբագրութեամբ Մ. Մ. Ռոզէնտալի: Թարգմանու-թիւն Ռուսերէն Երրորդ Հրատարակութիւնից: Երեւան, 1975, էջ 467;
- XX Դարակցի Ռուսական Բանաստեղծութիւն — Երեւանի Պետական Համալսարան: Երեւան, 1982, էջ 532;
- Տայտն Ազգի — Խաչիկ Դաշտենց: Երեւան, 1982, էջ 23;
- Կայտաւ Հայրենի — Բենիամին Նաթրիկեան: Երեւան, 1978, էջ 296;
- Այրուժ և Մտքը... (Ի խորոց սրտի խօսք Վեհի մասին — Երազարդեան ակնարկ) — Փայլակ Փ. Անթրաքեան: Երուսաղէմ, Տպ. Ս. Յակոբեանց, 1978, էջ 48;
- Ինչպէ՞ս Տեսայ Ամերիկան — Լ. Գ. Մինասեան: Նոր Զուգա, Տպ. Ս. Ամենափրկիչ Վանքի, 1976, էջ 130;
- Կանանցների Առաջալիւր — Պէպօ Սիմոնեան: Պէյրուս, Տպ. Շիրակ, 1977, էջ 120;
- Ջոյզի Սիրահար Յամիկը — L'Amour en Double (Հայերէն և Ֆրանսերէն) — Կարօ Ալախէօզ: Իսթանպուլ, 1978, էջ 176;
- Միջնադ (Քերթուածներ) — Արմենուհի Թէրզեան: Իսթանպուլ, 1978, էջ 111;
- Քոցեր (Քերթուածներ) — Մկրտիչ Հանեան: Մեքսիքօ, 1973: Տպուած Պէյրուս, Տպարան Կ. Տօնիկեան, 1973, էջ 150;
- Հողէն Երկինք (Քերթուածներ): Մկրտիչ Հանեան: Լոս Անճելըս, 1977, էջ 127;

(Շարունակելի)

Ի Ո Վ Ա Ն Կ Ա Կ Ո Ւ Թ Ի Ի Ն

Ամենայն Հայոց Կաթողիկոս Տ. Տ. Վազգէն Ա.ի Զատեական Բարոզը		66
Շնորհաւորական գիր՝ Միսի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսաբանէն		68
» » Վատիկանէն		70
» » Քենթրըպըրիի Արեւպիսկոպոսէն		70
» » հեռագրիներ՝ յղուած Ս. Աբրահմէն		71
ՓՈՒՆԱՆ ԽՄՐԱԳՐԱԿԱՆՆԵՐ		
— Պատգամ եւ ոչ պատմութիւն	ԹՈՐԳՈՄ ՊԱՏՐԻՍՏՐ	72
ԿՐՕՆԱԿԱՆ		
— շնորհակցութիւն ձեզի»	ՌՈՒԲԵՆ ՎՐԴ. ՅՈՎԱԿԻՄԵԱՆ	76
ԱՍՏՈՒԱՆՆԱԲԱՆՆԱԿԱՆ		
— Տեսական աստուածաբանութիւն	ՄԱՂԱԲԻԱ ԱՐՔԵՍ. ՕՐՄԱՆԵԱՆ	77
ՈՒՆԱՍՏԵՂՆԱԿԱՆ		
— Արձան Արժեքանիւն	ՅՈՎՀԱՆՆԷՍ ՇԻՐԱԶ	80
— * * *	» »	80
— Զայն Հարոյի ուղեւորութիւնը	Թրգմ. Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ	81
— Մառյլ խոհեր	Գ. ՃԱՐՏԱՐ	85
ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՆՔԵՐ		
— Ս. Յակոբեանց Վանք, Երուսաղէմ	Ն. ՈՐԳ. ԵՈՎԱԿԻՆ	86
ՊԱՏՄԱԿԱՆ		
— Աստուած պատմագրութիւն		
Ս. Նշան վանուց Սեբասթիոյ	ՏԻԳՐԱՆ Ս. ԳԻՐԻՇԵԱՆ	91
Համառօտ եւ բազմազան ակնարկ մեր եւ		
բոլոր Յիշկեցիներու Տօնացոյցերուց վրայ	Գ. Ճ.	94
Ուստ մնասիրութիւն Շարակեանց	ՎԱՀԱՆ ԻԺՇԿԱՆ	98
ԳՐԱԽՕՍԱԿԱՆ		
— շնորհակցութիւն	Գ. ՃԱՐՏԱՐ	102
Տարեկան Տնչեկագիր Ս. Ք. Ներք. Վարժարանի	ԿՐԻՍՏՂ ԵՊՍ. ԳԱՐԻԿԵԱՆ	104
Աճապեղի հանդիսութիւն Ս. Քարգմանչաց Ներք. Վարժարանի		114
Ներսէս Քամանեան	ԱՐԱՅ ԳԱՂԱՅՃԵԱՆ	115
ՅԻՍՈՒՆ ՏԱՐԻ ԱՌՈՋ		
— Ման Քորոս Քորամանեանի		117
ԹՐԳ Տարեգործ Աղբիբեան Սղեանի		118
Քիչոյց՝ Հայկական Բարեկարծական Ընդհանուր Միութեան		119
Ս. ՅԱԿՈՒԲ ՆԵՐՍԷՆ		
— Յկեղեցականք - Բնութեան		120
— Պատմականք		123
Յանկ՝ Կիւլիգենկեան Մասնադարանի կողմէ աստուածագրութեան		124